

ՄԵՐ ԱՆԿԻՒՆԵՆ

Տխուր Օր Մը Ամերիկայի Համար

Յունուար 20, 2017 թուականը պիտի գայ արձանագրուելու որպէս տխուր օր՝ Միացեալ Նահանգներու պատմութեան մէջ: Այդ օրը նախագահ դարձաւ Տոնալտ Թրամփ: Աճծ մը, որ ոչ միայն ստացած էր երեք միլիոն նուազ ձայներ, քան իր մրցակիցը, այլ նաեւ քաղաքական դէմք մը, որ զուրկ է այդ պաշտօնին համապատասխան արժանիքներէն ու նման հսկայ երկիր մը կառավարելու գիտելիքներէն ու յատկանիշերէն: Անոր սկզբնական քայլերն ու առած որոշումները, այդ ցոյց տուին առաջն պահէն իսկ: Աճ կազմեց Ամերիկայի պատմութեան ամենամահոգիորձառու կառավարութիւնը, ուր ներգրաւուած են իր ընտանիքի անդամներն ու մեծահարուստ բարեկամները:

Ամերիկայի նախագահական երդման արարողութիւնները անցեալին կը վերածուէին տօնախմբութեան եւ կը հանդիսանային այն պատեհ առիթը, երբ նոր նախագահները կու գային միացնելու ժողովուրդը՝ յայտարարելով որ պատաստ են դառնալու բոլորի նախագահը՝ զինք ընտրողներունը ու իրենց հակառակորդին ի նպաստ քուէարկած քաղաքացիներունը, գործակցութեան եւ համերաշխութեան ձեռք մեկնելով բոլոր հատուածներուն: Սակայն, Թրամփ անտեսելով այդ բոլորը, արտասանեց ընտրական ճառ մը, փոխանակ երդման արարողութեան պատշաճ ելոյթով մը հանդէս գալու: Անոր խօսքերուն մէջ մութ գոյներով կը ներկայացուէր երկիրը, պարունակելով բաժանարար երանգներ:

Տոնալտ Թրամփ Սպիտակ Տուն մուտք գործեց ժողովուրդի 37 տոկոսի հաւանութիւնը վայելող վարկանիշով, մինչ Պարաք Օպամա կը հեռանար 60 տոկոս ժողովրդակամութեամբ: Հետեւեալ, զարմանալի չէր, երբ երդման արարողութեան վայր՝ Քապիթոլի առջեւի հրապարակը կիսադատարկ էր, իսկ մօտակայ հրապարակներուն վրայ բողոքի ցոյցեր տեղի կ'ունենային: Նոյն էր պարագան արեւմտեան շքերթի պահուն, երբ հեռատեսիլի վրայ կը տեսնուէին դատարկ նստարաններ ու մայթերու վրայ ցանցառ ժողովուրդ: Իսկ, յաջորդ օրը, մայրաքաղաք Ուաշինգթոնի եւ Ամերիկայի ալ քաղաքներուն մէջ տեղի ունեցած կանանց ցոյցերը՝ միլիոնաւորներու մասնակցութեամբ, աննախընթաց էին իրենց տարողութեամբ:

Տոնալտ Թրամփի պաշտօնավարման առաջին նշանները հեռու են յուսադրիչ ըլլալէ: Նոյնմբերի ընտրութիւններէն ասդին անցած են ամիսներ ու կիրքերը տակաւին չեն հանդարտած, շնորհիւ Թրամփի՝ նախագահի ոչ վայել պահուածքին ու ելոյթներուն:

Այս պայմաններուն տակ, տխուր օրը կրնայ վերածուիլ ամիսներու ու նաեւ տարիներու:

«ՄԱՍԻՍ»

Ամերիկայի Դեսպանի Կարծիքով Շատ Կանուխ Է 1915-ի Դէպքերու Շուրջ Թրամփի Կարչակազմէն Դիրքորոշում Ակնկալել

Հայաստանի մէջ Միացեալ Նահանգներու դեսպան Ռիչըրտ Միլս լրագրողներու հետ զրոյցի մը ընթացքին անդրադառնալով ԱՄՆ-ի նախագահի փոփոխութեան հետ Միացեալ Նահանգներու դեսպաններու հնարաւոր փոփոխութեան մասին հարցին յայտնեց թէ, իր լրագրութիւնները տակաւին ուժի մէջ են:

Պատասխանելով այն հարցին թէ արդե՞ք նոր նախագահը հետագային կ'անդրադառնայ Հայոց ցեղասպանութեան հարցին, դեսպանը ըսած է, «Պարոն Թրամփ, որքան ես գիտեմ, որպէս թեկնածու, իր քարոզարշաւի ժամանակ երբեք հայ-թրքական յարաբերութիւններուն չէ անդրադարձած եւ առայժմ շուտ է, որ կարենամ ըսել, թէ ինչպիսին կ'ըլլայ նոր վարչակազմի դիրքորոշումը շարք մը հարցերու, այդ կարգին՝ այս հարցի վերաբերեալ»,- ըսաւ դեսպան Միլս, աւելցնելով՝ «ԱՄՆ-ը կը ցանկայ, որ Հայաստանի եւ Թուրքիոյ միջեւ փոխըմբռնում ու հաշտեցում ըլլայ, քանի որ այդ կը բխի տարածաշրջանի, Կովկասի շահերէն: Այդ է, որ խաղաղութիւն եւ կայունութիւն կը բերէ տարածաշրջան»:

ԱՄՆ-ի դեսպանը մասնակցած էր հայ եւ թուրք լուսանկարիչներու՝ Երեւանի մէջ կազմակերպուած համատեղ ցուցահանդէսի բացման արարողութեան: «Կամըջելով պատ-



ԱՄՆ դեսպան Ռիչըրտ Միլս

մութիւնները» խորագրով ցուցահանդէսը բաց է մինչեւ 7 Փետրուար:

Միացեալ Նահանգներու դեսպանի խօսքով, այս ցուցահանդէսը կարեւոր է, քանի որ ցոյց կու տայ, թէ որքան ընդհանրութիւններ կան հայ եւ թուրք ժողովուրդներուն միջեւ:

«Մենք միշտ յստակ նշած ենք, որ հաշտեցման համար անհրաժեշտ է, որ ըլլայ լիարժէք, անկեղծ եւ արդար ճանաչում այն դէպքերուն, որոնք տեղի ունեցած են 100 տարի առաջ՝ 1915 թուականին»:

«Հայաստանի ԱՄՆ-ի դեսպան ըլլալը աշխարհի լաւագոյն աշխատանքն է, ոչ մէկուն չ'ըսէք»,- զրոյցի աւարտին կատակով ըսած է դեսպան Ռիչըրտ Միլս:

Գլատիս Պէրէճիքլեան Ընտրուած Է Աւստրալիոյ Նահանգային Կարչակազմ



Աւստրալիոյ Նոր Հարաւային Ուելս Նահանգի վարչակազմի Գլատիս Պէրէճիքլեան

Հայազգի Գլատիս Պէրէճիքլեան ընտրուած է Աւստրալիոյ Նոր Հարաւային Ուելս նահանգի վարչակազմ: Այս նահանգի մայրաքաղաքն է Սիտնիին, ուր կը բնակին մեծ թիւով հայեր:

Ինչպէս յայտնած են աւստրալիական լրատուամիջոցները, 46-ամեայ կինը Աւստրալիոյ ամենամեծ նահանգի 45-րդ վարչակազմն է, ան փոխարինած է Մայք Բերդին: Իր առաջին ելոյթին Պէրէճիքլեան խոստացած է ըլլալ ղեկավար բոլորին համար: Այնուհետեւ ան պատասխանած է լրագրողներու

Հրանդ Տինք Ոգեկոչուեցաւ Համագաղութային Ներկայութեամբ



Հրանդ Տինքի յուշերեկոյի ելոյթ ունեցողները. Չախէն աջ՝ Արիս Նալճըի, Իւմիթ Գուրթ, Ասլը Պալի եւ Էտվին Սինասեան

Հակառակ կլիմայական խիստ աննպաստ պայմաններուն, Հրանդ Տինքի տարեկիցը նշելու համար ընտրանի հասարակութիւն մը ներկայ եղաւ Կիրակի Յունուարի 21-ին Լոս Անճելոսի Պոլսահայ Միութեան հանդիսասարահ: Հրաւիրեալներու մէջ կը գտնուէին Արեւմտեան Թեմի Հայց. Եկեղեցւոյ առաջնորդ Գերբ. Տ.

Յովնան Արք. Տէրէտէրեան, Հայ Կաթողիկէ համայնքի առաջնորդ Գերպ. Տ. Միքայէլ Եպս. Մուրատեան, Հայ Աւետ. Եկեղեցիներու Միութեան տնօրէն՝ Վեր. Պերճ Ճամպազեան, ինչպէս նաեւ Գրիգոր Խոտանեան (ՄԴՀԿ), Տօթթ. Ռաֆֆի Պալեան (ՌԱԿ), Ժան Գոսպեան

Շար.ը էջ 5

Շար.ը էջ 4

Յովիկ Աբրահամեան Հրաժարած Է ՀՀԿ-էն

Հայաստանի նախկին վարչակազմի եւ Հանրապետական կուսակցութեան (ՀՀԿ) փոխնախագահ Յովիկ Աբրահամեան իշխող կուսակցութեանէն դուրս գալու որոշում կայացուցած է:

Աբրահամեանի այս անակնկալ որոշումի դրդապատճառները տակաւին յստակ չեն, սակայն ան խոստացած է անդրադառնալ այդ հարցին:

Նախկին վարչակազմը 2012-էն իշխող կուսակցութեան բարձրագոյն կառուցիչ՝ գործադիր մարմնի անդամ էր, ղեկավարած էր կուսակցութեան քաղաքական յանձնաժողովը եւ նախագահ Սերժ Սարգսեանէն յետոյ կը համարուէր ՀՀԿ ամենազդեցիկ ներկայացուցիչը:

Սերժ Սարգսեանի նախագահութեան օրով Ազգային ժողովի նախագահ, վարչակազմի նախագահի աշխատակազմի ղեկավար աշխատած Յովիկ Աբրահամեան 2008, 2012 եւ 2013-ին նախագահական ու խորհրդարանական ընտրութիւններու ժամանակ ղեկավարած է ՀՀԿ նախընտրական շտաբները:

Վարչապետի Ինստիտուտի Լուծարման Մեկնարկը

ՄԱՐԿ ՆՇԱՆԵԱՆ

Որքան էլ վարչապետ Կարէն Կարապետեանն իր վերջին ասուլիսում փորձեց ինքն իրեն տարանջատել քաղաքականութիւնից ու ներկայանալ գոյու որպէս տնտեսութեան պատասխանատու, այնուամենայնիւ ասուլիսի հիմնական ինտրիգը հենց քաղաքական էր:

Ու այդ հարցում Կարէն Կարապետեանն իրեն, մեղմ ասած, տարօրինակ պահեց՝ յայտարարեց, թէ վերջին չորս տարիներին բնակուել է Երեւանից (Հայաստանից) դուրս, բայց չգիտի՝ դա խոչընդոտու՞մ է պատգամաւորութեան թեկնածու առաջադրուելուն, թէ ոչ: Մինչդեռ օրէնքը շատ պարզ է ասում՝ պատգամաւորութեան թեկնածու առաջադրուելու համար անհրաժեշտ է, որ տուեալ անձը վերջին չորս տարիներին մշտապէս բնակուի ՀՀ-ում: Եւ եթէ այսքանից չեստոյ Կարէն Կարապետեանը ձեւացնում է, թէ չգիտի՝ իրաւունք ունի՞ պատգամաւոր դառնալ, թէ ոչ, դա միայն մի բան է նշանակում. ինքն անձամբ չի պատրաստուում կեղծել իր փաստաթղթերը, բայց եթէ Սերժ Սարգսեանը համապատասխան պաշտօնեաներին

2018-ի Ապրիլը, իսկ դրանից յետոյ պիտի գիշի իր տեղը: Թէ ում՝ փորձէք ինքնուրոյն կուսակ:

Ի դէպ՝ սահմանադրական փոփոխութիւնների մասին: Տեւական ժամանակ հասարակութեանը քարոզում է, թէ իբր նախագահի ինստիտուտի փաստացի լուծարումից յետոյ (2018-ից յետոյ նախագահը խորհրդանշական դեր է կատարելու) երկրի միանձնեայ դեկավարումը վերացուելու է: Իրականում ամէն ինչ ճիշդ հակառակն է, որովհետեւ 2018-ի Ապրիլից յետոյ գործնականում վերացուելու է ոչ թէ նախագահի, այլ վարչապետի պաշտօնը: Պարզապէս պետութեան առաջին դէմքը կոչուելու է ոչ թէ «նախագահ», այլ «վարչապետ», իսկ երկրորդ դէմքը, որպէս այդպիսին, չի լինելու (այսօր այդ դերը վարչապետն է կատարում): Եթէ ավելի պարզ՝ ապա այսօր Հայաստանի իշխանական համակարգը, այսպէս ասենք, երկգլխանի է: Նախագահը համակարգում է երկրի ընդհանուր դեկավարումը եւ անձամբ վերահսկում է ուժային կառույցները (բանակ, ոստիկանութիւն, ԱԱԾ, արտգործնախարարութիւն, դատախազութիւն եւ այլն), իսկ վարչա-

Սերժ Սարգսեանի «Չգտած Նմուշը»

Դաւիթ Մանուկեան

Անցեալ շաբաթ Սերժ Սարգսեանը հերթական հանդիպումն է ունեցել երիտասարդ ՀՀԿ-ականների հետ: Արմենիա Մարիոթ հիւրանոցում տեղի ունեցած հանդիպմանը ներկայ է եղել ՀՀԿ-ի միջնակարգ երիտակալը՝ շուրջ 300 կուսակցական: Ընդհանրապէս երիտասարդ ՀՀԿ-ականների հետ Սերժ Սարգսեանը յաճախ է հանդիպում: Այս անգամ, ինչպէս յայտնում է նախագահի մամուլի ծառայութիւնը, հաւաքը նպատակ է ունեցել երիտասարդներին ներկայացնել ՀՀԿ-ի 16-րդ համագումարում հնչած հիմնական ուղերձները՝ դրանք քննարկելով ՀՀԿ երիտասարդ եւ աւագ սերունդների ներկայացուցիչների միջեւ: Երիտասարդներին ուղղուած խօսքում Սերժ Սարգսեանը նշել մէկ, որ տարեկան առնուազն հինգ-վեց հանդիպում է ունենում տարբեր կատեգորիայի երիտասարդների հետ: Այդ կատեգորիաներն են տեղեկատուական տեխնոլոգիաների ոլորտում յաջողութիւններ արձանագրած երիտասարդներ, «Լոյս» հիմնադրամի կրթաթոշակներին արժանացածներ, ժամկէտային զինծառայողներ, դպրոցը գերազանցութեամբ աւարտած եւ ոսկէ մետալներ արժանացած երիտասարդներ, երիտասարդ գիտնականների, մարզիկների, ուսանողներ եւ իհարկէ կուսակից երիտասարդներ:

«Երիտասարդների ձայնը շատ հնչեղ է մեր հանրութեան մէջ: Նրանց մեր շատ պատասխանատու պաշտօններ եւ պարտականութիւններ են տրուած: Խօսում ենք Նախագահի աշխատակազմի ղեկավարի մասին՝ Արմէն Գեորգեանի, պաշտպանութեան նախարար Վիգէն Սարգսեանի մասին, մենք ունենք երիտասարդ քաղաքապետ Տարօն Մարգարեան, ունենք Գէորգի կուսուցեան՝ Ազգային անվտանգութեան ծառայութեան երիտասարդ տնօրէն, ունենք արդարադատութեան երիտասարդ նախարար՝ Արփինէ Յովհաննիսեան», - երիտասարդ հանրապետականներին ուղղուած խօսքում յայտարարել է Սերժ Սարգսեանը եւ յաւելել, որ սրանք օրինակներ են, որոնք ապագայում պէտք է բազմապատկուեն:

Փաստացի Սերժ Սարգսեանը կոնկրետ անուններով եւ օրինակներով հրապարակաւ հաստատել է այն դառը իրողութիւնը, որ մեր իրականութեան մէջ երիտասարդ մարդը յաջողութեան հասնելու միայն մի ճանապարհ ունի՝ լինել իշխանութեան կողքին, դառնալ ՀՀԿ-ական: Երկրորդ ճանապարհ պարզապէս չկայ. կարելոք չէ որքան տաղանդաւոր, շնորհալի կամ կրթուած ու զարգացած է երիտասարդ մարդը, ամենեւին էլ կարելոք չէ, որ նա կարող է լինել իր ոլորտի լաւագոյն մասնագէտը. եթէ նա կա՞մ ՀՀԿ-ական, կա՞մ էլ ընդգծուած իշխանամէտ չէ, նա որեւէ շանս չունի յայտնուել Սերժ Սարգսեանի թուարկած հորիզոնականներում: Հակառակ պարագայում Սերժ Սարգսեանը կարող էր մատնանշել նմուշի գոնգէ մի օրինակ, երբ մեր հասարակութեան մէջ լուրջ յաջո-

ղութեան է հասել ոչ իշխանամէտ մի երիտասարդ: Եթէ չկայ նման օրինակ, նշանակում է մենք գործ ունենք ազգային ողբերգութեան հետ:

ՀՀԿ-ն ու Սերժ Սարգսեանը սահմանել են խաղի անշրջելի կանոն, որի հակիրճ ձեւակերպումը բոլորին յայտնի է. ուզում ես յաջողութեան հասնել, ուզում ես աշխատանք եւ կարիերա ունենալ, դարձի՛ր ՀՀԿ-ական կամ եղի՛ր իշխանահաճոյ: Եթէ դու այլ գաղափարական ուղղուածութեան ես հարում, ուրեմն դու մեզ համար իզգոյ ես: Այսպէս երիտասարդների հետ վարուում էին կոմունիստական հասարակութիւններում: Հետաքրքիր է՝ Սերժ Սարգսեանի ու ՀՀԿ-ի երիտասարդ գուարդիայի ներկայացուցիչների (ի դէպ նրանց շատերը վաղուց արդէն հատել են 40 տարեկանի սահմանագիծը), մտքներով անցե՞լ է՞ ինչու են երիտասարդները կուռ շարքերով անդամագրուում միայն ՀՀԿ-ին: Տեղեակ են այս մարդիկ, թէ ինչ ճակատագիր են ունենում միւս կուսակցութիւնների հատուկեատ երիտասարդները. օրինակ՝ պետական աշխատանք կամ պաշտոն երբեւէ ստանո՞ւմ են, թէ՞ ազգի բոլոր տաղանդաւորները հաւաքուել են ՀՀԿ-ում:

Իրականում ՀՀԿ-ն եւ Սերժ Սարգսեանը փչացրել են այն երիտասարդների ճակատագիրը, որոնց միասնական ակտերով կուսակցականացրել եւ տրցակներով կուստոմսեր են բաժանել: Խեղձան խորքային հետեւանքները մենք ու յատկապէս իրենք՝ ջահելները, լիովին կը հասկանան միայն այն ժամանակ, երբ Սերժ Սարգսեանն ու ՀՀԿ-ան այլեւս իշխանութիւն չեն լինի: «ՀԱՅԵԼԻ»

2018-ից յետոյ, երբ նախագահի պաշտօնը գործնականում վերանայ, վարչապետը միանձնեայ վերահսկելու է եւ ուժային, եւ տնտեսական բլոկները: Այսինքն՝ գործնականում ունենալու է շատ ավելի հզօր լծակներ, քան կարող է ունենալ նախագահը կառավարման ներկայ համակարգում:

յանձնարարի իր համար կեղծ փաստաթղթեր սարքել՝ ինքը դէմ չի լինի: Համաձայնութե՞ք՝ շատ հեղհեղուկ յայտարարութիւն է մի պաշտօնեայի համար, ով գիշեր-ցերեկ խօսում է այն մասին, որ օրէնքի առջեւ բոլորը պիտի հաւասար լինեն:

Լաւ, իսկ ինչո՞ւ յանկարծ այս հարցն այսքան մեծ հնչեղութիւն ստացաւ: Պատճառը, բնականաբար, ամենեւին էլ Կարէն Կարապետեանի՝ ՀՀԿ նախընտրական ցուցակում յայտնուելն ու պատգամաւորական մանդատ ստանալը չէ: Մանաւանդ որ նա այսպէս թէ այնպէս չէր վերցնելու մանդատը եւ պատգամաւոր չէր դառնալու (Սերժ Սարգսեանը շատ պարզ է ասել՝ եթէ ՀՀԿ-ն յաղթի, Կարէն Կարապետեանը շարունակելու է զբաղեցնել վարչապետի պաշտօնը): Բուն ինտրիգն այն է, թէ ինչ է լինելու 2018-ին՝ Սերժ Սարգսեանի նախագահական լիազօրութիւնների աւարտից յետոյ:

Բանն այն է, որ սահմանադրական փոփոխութիւնները վերջնականապէս ուժի մէջ են մտնելու հենց Սերժ Սարգսեանի նախագահութեան երկրորդ ժամկէտի աւարտից յետոյ, այսինքն՝ այդ պահից սկսած, Հայաստանի առաջին դէմքը լինելու է վարչապետը: Դրա համար էլ օրէնքով ֆիքսուած է, որ վարչապետը (քանի որ առաջին դէմքն է) պիտի վերջին չորս տարիներին մշտապէս բնակուած լինի ՀՀ տարածքում: Ու եթէ հիմա Կարէն Կարապետեանը պատգամաւոր չի դառնում, դա մեխանիկորէն նշանակում է, որ վարչապետի պաշտօնը կարող է զբաղեցնել առաւելագոյնը մինչեւ

պետը ղեկավարում եւ անձամբ վերահսկում է տնտեսական բլոկը (ֆինանսներ, էներգետիկա, պետեկամուտներ, արդիւնաբերութիւն, գիւղատնտեսութիւն եւ այլն): Իսկ 2018-ից յետոյ, երբ նախագահի պաշտօնը գործնականում վերանայ, վարչապետը միանձնեայ վերահսկելու է եւ ուժային, եւ տնտեսական բլոկները: Այսինքն՝ գործնականում ունենալու է շատ ավելի հզօր լծակներ, քան կարող է ունենալ նախագահը կառավարման ներկայ համակարգում:

Կոպիտ ասած՝ եթէ այսօր վարչապետն ինչ-որ տեղ կարող է հակակշիռ լինել նախագահին (գոնէ տեսականօրէն), ապա 2018-ից յետոյ որպէս առաջին դէմք երկրորդ ղեկավարող վարչապետին որեւէ մէկը չի կարող հակակշիռել՝ անգամ տեսականօրէն: Այդ համակարգում «երկրորդ դէմք» պարզապէս չկայ: Ճիշտ է, իշխող կուսակցութեան ղեկավարը կարող էր նման դերակատարում ստանձնել, միայն թէ՛ օրէնքը չի արգելում, որ վարչապետը նաեւ իշխող կուսակցութեան ղեկավարի պաշտօնը զբաղեցնի:

Այնպէս որ՝ խնդիրը վերջին չորս տարիներին ՀՀ-ում բնակուել-չբնակուելու տեղեկանքը չէ: Խնդիրն այն է, որ Կարէն Կարապետեանը յանկարծ իր ամբիջիաներով չխոչընդոտի Սերժ Սարգսեանի պլաններին:

«ԶՈՐՐՈՐԴ ԻՆՏԱՆՈՒԹԻՒՆ»

Յրատարակելով հայաստանեան մամուլին մէջ լոյս տեսնող տարբեր յօդուածներ «ՄԱՍԻՍ» անպայմանօրէն չի բաժնէր հոն արտայայտուող բոլոր միտքերը



ՄԱՍԻՍ ՇԱՐԱԹԱԹԵՐԹ

ՄԱՍԻՍ ՇԱՐԱԹԱԹԵՐԹ
 ՊԱՇՏՕՆԱԹԵՐԹ՝
 ՍՈՑԻԱԼ ԴԵՄՈԿՐԱՏ ԴՆՉԱԿԵԱՆ
 ԿՈՒՄԱԿՅՈՒԹԵԱՆ
 Արեւմտեան Ամերիկայի Շրջանի

ՎԱՐԻՉ ՏՆՕՐԵՆ
 ՎԱՅԵԱԶԱՊԱՅԵԱՆ

MASSIS Weekly
 Organ of the Armenian Social Democratic Hunchakian Party of Western USA
 1060 N. Allen Ave.
 Pasadena, CA 91104
 Phone: (626) 797-7680
 Fax: (626) 797-6863
 E-Mail: massis2@earthlink.net
 http://www.massisweekly.com

(USPS 667-310) (ISSN 0744-334X)
 Published Weekly
 Except Two Weeks in August

ANNUAL SUBSCRIPTION RATES:
 USA \$50.00, \$100.00 (First Class)
 Canada \$125.00 (Air Mail)
 Overseas \$250.00 (Air Mail).
 All payments must be made in US funds & Drawn on US banks.

Periodicals Postage Paid
 at Pasadena CA.
 Please Send Address Change To
MASSIS WEEKLY

ՀԱՅԱՍՏԱՆԵԱՆ ՆԵՐՔԻՆ ԼՈՒՐԵՐ

Ընդդիմադրութեան Կարծիքով ՀՀ-Կ Կորսնցուց իր «Կեղծիքները Կազմակերպելու Ամենակարելի Օղակը»

Ընդդիմադիրները շարք մը գործիչներ անդրադարձած են նախկին վարչապետ Յովիկ Աբրահամեանի հրաժարականին:

«Ելք» դաշինքի ներկայացուցիչ, ԱԺ պատգամաւոր Նիկոլ Փաշինեանի խօսքով, Յովիկ Աբրահամեանի հեռանալը Հանրապետականէն անսպասելի չէր, քանի որ վարչապետը «վաղուց հակամարտութեան մէջ էր նախագահ Սերժ Սարգսեանի հետ».

Նիկոլ Փաշինեանի ձեռնարկումը՝ հետաքրքիր պիտի ըլլար Յովիկ Աբրահամեանին տեսնել ընդդիմադիր դաշտի վրայ. «Մեր քաղաքական խնդիրն է ոչ միայն Յովիկ Աբրահամեանին, այլև Սերժ Սարգսեանին տեսնել

ընդդիմադիր դաշտում եւ նրանց բոլոր քաղաքական համախոհներին եւ թիմակիցներին: Եւ մեր դաշինքը իր քաղաքական խնդիրը հենց այդպէս էլ ձեւակերպում է»:

Ապրիլի 2-ին նշանակուած ընտրութիւններէն առաջ ձեւաւորուած մէկ այլ դաշինքի՝ Օսկանեան - Օհանեան միաւորման վերաբերեալ եւս Փաշինեանի դիրքորոշումը կոշտ է: Ան համաձայն է Ձարուհի Փոստանջեանի հետ, որ կը պնդէ, թէ երկու նախկին նախարարները պէտք է նախ ընդունին, որ մեղաւոր են Մարտի 1-ի համար:

«Ժառանգութեան» փոխնախագահ Արմէն Մարտիրոսեանի խօսքով՝ «Աբրահամեանի հեռանալը շատ կարեւոր է այն առումով, որ ըստ էութեան Հանրապետական կուսակցութիւնը կորցրեց իր ընտրութիւններու կեղծիքները կազմակերպելու ամենակարելի օղակը: Որովհետեւ պարոն Աբրահամեանը վերջին բոլոր ընտրութիւններին շտաբի պետն է եղել, համակարգողն է եղել՝ հրապարակային, ոչ հրապարակային: Բոլորս դա գիտենք»:

ՀԱԿ-Կ ՈՒ «Համախմբումը» ԴԷՄ ԵՆ Ապրիլ 2-ին, Բայց Չեն Շտապեր Դիմել Սահմանադրական Դատարան

ՀԱԿ-ն ու «Համախմբումը» յայտարարած են, որ խորհրդարանական ընտրութիւնները Ապրիլ 2-ին նշանակելը հակասահմանադրական է, սակայն տակաւին չեն շտապէր հետեւիլ ՀՀԿ-ի խորհուրդին եւ այդ հետքով դիմել Սահմանադրական դատարան:

«Մենք քննարկում ենք հարցը, սպասում ենք, թէ ինչ արձագանք կը լինի այլ քաղաքական ուժերից, յետոյ կ'որոշենք, այս պահին ոչինչ չեն կարող ասել», - ըսաւ «Համախմբում» կուսակցութեան փոխնախագահ Ստեփան Մարգարեան:

ՀԱԿ խմբակցութեան քարտուղար Արամ Մանուկեան նոյնպէս նշեց, որ հարցը դեռ կը քննարկուի:

Նշենք, որ ընտրութիւններու օրը յայտնի դառնալէն շուրջ երեք շաբաթ ետք, «Հայ Ազգային Կոնգրեսն» ու «Համախմբում» կուսակցութեան անդամ էլինար վարդանեան պահանջեցին, որ ընտրութիւններու օրը փոխուի՝ պահանջեցին, որ Ապրիլ 2-ին նշանակելը հակասում է ՀՀ Սահմանադրութեան, բացի անկէ՝ պէտք է յարգել ապրիլեան պատերազմի զոհերու յիշատակը:

Այսինքն պահանջած են ընտրութիւնները նշանակել Ապրիլ 21-30-ի միջեւ, ինչպէս նախատեսուած է 2015-ի ընդունուած Սահմանադրութեամբ, քանի որ 2015-ի ընդունուած Սահմանադրութեան համապատասխան՝ 91-րդ յօդուածը, ըստ անցումային դրոյթներու, ուժի մէջ պիտի մտնէ յաջորդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի օրը:

Ընտրութիւններու օրը փոխելու պահանջով բաց նամակով պետական ատենաներուն դիմած են նաեւ խումբ մը մտաւորականներ:

Ընտրութիւններու օրը փոխելու պահանջով բաց նամակով պետական ատենաներուն դիմած են նաեւ խումբ մը մտաւորականներ:

Ստեփան Տեմիրճեան ու Գագիկ Ծառուկեանը Քննարկած են Ընտրութիւններուն Սահմանադրական Հարցը

Հայաստանի ժողովրդական կուսակցութեան ղեկավար Ստեփան Տեմիրճեանն ու Գագիկ Ծառուկեանը հանդիպած են եւ քննարկած՝ ընտրութիւններուն մասնակցելու ձեւաչափը: Այս տեղեկութիւնը հաստատած է կուսակցութեան քարտուղար Գրիգոր Յարութիւնեան:

Նշենք, որ մամուլի մէջ կը շրջանառուի, որ Ստեփան Տեմիրճեան համաձայնած է միաւորուիլ Գագիկ Ծառուկեանի ստեղծելիք դաշինքին, որուն դիմաց անոր խոստացած են ընտրական ցուցակի 5-րդ տեղը:

Գրիգոր Յարութիւնեան վստահեցուց, թէ ցուցակին մէջ

գրադեցնելու տեղի վերաբերեալ քննարկում չկայ:

Ըստ որոշ տեղեկութիւններու՝ Ստեփան Տեմիրճեան հանդիպած է նաեւ պաշտպանութեան նախկին նախարար Սէյրան Օհանեանի եւ նախկին արտաքին գործոց նախարար վարդան Օսկանեանի հետ: Գրիգոր Յարութիւնեան այս լուրը հերքեց:

Ընդգծենք, որ Ստեփան Տեմիրճեան անձամբ հերքած էր Գագիկ Ծառուկեանի հետ հանդիպելու լուրը, աւելին՝ պնդած էր, թէ թէ քննարկումներ սկսին, ապա առաջինը իրենց դաշնակից Հայ Ազգային Կոնգրեսի հետ:

ՀՀ-ի Պատասխանը Սէյրան Օհանեանին «Մէկ Օրուան Մէջ Արմատական Ընդդիմութիւն Չեն Դառնար»

20 տարի շարունակ իշխանութեան առանցքային պաշտօնները զբաղեցուցած անձը չի կրնար մէկ օրուան մէջ դառնալ արմատական ընդդիմութիւն: Այս մասին ընդգծեց իշխող Հանրապետական խմբակցութեան (ՀՀԿ) ղեկավար Վահրամ Պաղտասարեան:

Նշենք, որ Ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրութիւններուն մասնակցելու մասին յայտարարած Սէյրան Օհանեան, դիմատետրի իր էջին պարբերաբար հանդէս եկած է տեսաուղերձներով, նշելով, թէ երկրին մէջ պէտք է արդար մրցակցութիւն ըլլայ:

«Իշխանութեան հանդէպ աճող հասարակական անվստահութիւնը չեն կարող բանակին թիկունք ապահովել: Աղքատութեան մակարդակն արդէն հատել է ազգային անվտանգութեան համար վտանգաւոր ցուցանիշը: Օրէնքի առաջ անհաւասարութիւնը, անարդարութիւնը, համատարած կողմնապահութիւնը եւ դրանից բխող մշտական կոռուպցիան՝ իրենց փոքր ու մեծ հետեւանքներով, հենց բոլոր խնդիրների հիմքն են», - յայտարարած էր Օհանեան:

Չնայած իշխող Հանրապետականը պնդած է, թէ մէկ օրուան, կամ մէկ շաբաթուան մէջ գաղափարական ընդդիմութիւն չեն դառնար, իր տեսաուղերձով Սէյրան Օհանեան նաեւ այդ հարցին անդրադարձած է, ակնարկելով, թէ իշխանութեան մէջ եղած ժամանակ չէր կրնար պայքարել պաշտպանութեան նախարարի իրաւասութեանն զուրկ խնդիրներու դէմ:

Խօսելով կաշառակերութեան, իշխանութեան հանդէպ խորացող անվստահութեան, արտագաղթէն ու ժողովուրդի յուսալքութեան՝ Սէյրան Օհանեան քննադատած է նաեւ իշխանութեան ոչ ճիշդ քաղաքականութիւնը, ընդգծելով, թէ կարեւորած է, երբ մասնագէտները իրենց ճիշդ տեղերը յստակ եւ



Հանրապետական խմբակցութեան ղեկավար Վահրամ Պաղտասարեան

կարգապահ կ'աշխատին:

Թէ ինչու էրկար ժամանակ Սերժ Սարգսեանի խումբի անդամ եղած Սէյրան Օհանեան դարձաւ ընդդիմադիր, իշխող Հանրապետական խմբակցութեան ղեկավարը հետեւեալ բացատրութիւնը տուած է՝ «նրանք, ովքեր փորձում են մտնել քաղաքականութիւն, իրենց վարկանիշի համար պէտք է տեղաւորուեն ընդդիմադիր դաշտում, քանի որ իշխանութեան դաշտն արդէն զբաղեցուած է»:

Պաղտասարեան յայտնեց, թէ մտավախութիւն չունի Սէյրան Օհանեանի շուրջ համախմբուած դաշինքին, «բայց բոլորին լուրջ ենք վերաբերուում, մենք չենք թերահաւատուում որեւէ մէկի ուժերը», - ըսաւ ան, աւելցնելով, որ յաջողութիւն կը ցանկացնէ Մատուկեանի դաշինքին:

Մամուլի մէջ շրջանառուող տեղեկութիւններուն համաձայն, բացառուած չէ, որ ցուցակի առաջին թիւը զբաղեցնէ պաշտպանութեան նախարար Վիգէն Սարգսեան: Թէեւ, ինչպէս ընդգծեց Հանրապետական խմբակցութեան ղեկավարը, որեւէ պատճառ չկայ, որ իրենց նախընտրական ցուցակը գլխաւորէ կուսակցութեան ղեկավար Սերժ Սարգսեան:

Կարէն Անդրեասեան Համաձայն չեն, որ «Համախմբման» ընտրած դաշինքը գլխաւորէ Սէյրան Օհանեան

«Համախմբում» կուսակցութեան անդամ, նախկին օմբուդսմեն Կարէն Անդրեասեան համաձայն չէ, որ իրենց կուսակցութեան դաշինքը գլխաւորէ պաշտպանութեան նախկին նախարար Սէյրան Օհանեան:

«Իշխանափոխութեան համար լայն համախմբում է անհրաժեշտ, որի մէջ կարելի է ներառել նաեւ նախկինում սխալուած կամ մեղքեր գործած միայն այն մարդկանց, ովքեր անկեղծօրէն զղջալով՝ անցել են քաղաքական կամ իրաւական քաւարանով: Չի կարելի, սակայն, նոյնիսկ յանուն բոլորիս երազած իշխանափոխութեան խառնել կոռումպացուած ու չկոռումպացուած մարդկանց, աշխարհաքաղաքական հակադիր կողմնորոշումները, արժէքային ծայրայեղ տարբեր բեւեռները, քանի որ այդ դէպքում մեծ է պարտութեան հաւանականութիւնը, ու նաեւ կայ վտանգ, որ յաղթանակի պարագայում դեռին սպաննողն ինքը դեռ կը դառնայ: Անվերջանալի դատաիրաւական



Մարդու Իաւունքներու Նախկին պաշտպան Կարէն Անդրեասեան

կոռուպցիայի, չդադարող թալանի, սոսկալի անարդարութիւններ, համատարած աղքատութեան ու արտագաղթի պայմաններում միակ յոյսը մնում է յեղափոխական նոր ձեւաչափը», - դիմատետրի իր էջին վրայ գրած է Կարէն Անդրեասեան:

ԼՈՒՐԵՐ

Ռուսաստան Մտադիր է Հայաստանի Մեջ Նորագոյն Ռատիոտեղորոշիչ Տեղակայել

Բացառուած չէ, որ Ռուսաստան իր նորագոյն ռատիոտեղորոշիչ կայաններէն մէկը տեղակայէ Հայաստանի տարածքին: Այս մասին գրած է մոսկուացի ռազմական փորձագէտ Եւկենի Տամանցեւ: Անոր խօսքով՝ կայանը կրնայ փոխանցուիլ Գիւմրի տեղակայուած 102-րդ ռազմականային:



Նրագոյն ռատիոտեղորոշիչ կայանի տեղակայումը Գիւմրիի մէջ շատ տրամաբանական է: Այստեղ այդ արժանի պատասխան կը հանդիսանայ Ատրպէյճանի կողմէ ձեռք բերուած իսրայէլեան արտադրութեան Green Pine տեղորոշիչ կայաններուն: Բացի անկէ, Գիւմրի տեղակայուած համալիրը հնարաւորութիւն կու տայ վերահսկել Թուրքիոյ, Իրաքի, Սուրիոյ եւ Վրաստանի օդային տարածքի հսկայական մէկ հատուածը»,- գրած է ռուս փորձագէտը:

Տամանցեւի խօսքով՝ Հայաստան տեղակայուելու պարագային հզորութիւնը թոյլ կու տայ դիտարկել նոյնիսկ «ՆԱՏՕ-ի եւ Իսրայէլի ռազմական օդաօդացութեան չարտօնուած թռիչքները Մերձավոր Արեւելքի մէջ»:

«Հարաւարեւմտեան ուղղութիւնը Ռուսիոյ համար բաւական խնդրալարոյց է: Այս ուղղութեամբ կը նկատուի թրքական եւ արաբական օդանաւակայանները տեղակայուած ամերիկեան հետախուզական օդաօդացութեան աշխուժութիւնը: Բացի անկէ, հեռանկարին մէջ Թուրքիա աւելի յաճախ պիտի փորձարկէ սեփական արտադրութեան «Երլորըմ» տեսակի հրթիռները: Ասոր գումարած՝ Վրաստան կը պատրաստուի Վազիանի գտնուող ռազմականային մէջ ՆԱՏՕ-ի հետ խոշոր միացեալ խմբաւորում տեղակայել, որուն մէջ ընդգրկուած պիտի ըլլան թանկային ստորաբաժանումներ, ինչպէս նաեւ Patriot եւ SAMP-T տեսակի հրթիռային համակարգեր»,- պնդած է Եւկենի Տամանցեւ:

Ալիեւ. «Լեռնային Ղարաբաղը Երբեք Անկախութիւն Չստանար»

«Լեռնային Ղարաբաղի մէջ հայկական երկրորդ պետութեան ստեղծումը բացառուած է», - յայտարարած է Ատրպէյճանի նախագահ Իլհամ Ալիեւ՝ Պաքուի մերձակայքը գտնուող նորաբաց գործարանային կենտրոնի ընթացքին:

Ձինուած ուժերու հրամանատարական կազմի հետ կազմակերպուած խորհրդակցութեան ընթացքին Ալիեւ յայտարարած է. «Նախեւառաջ պէտք է վերականգնի Ատրպէյճանի տարածքային ամբողջականութիւնը: Մենք երբեք թոյլ չենք տար Ատրպէյճանի տարածքին երկրորդ, մտացածին հայկական պետութիւնը ստեղծել: Լեռնային Ղարաբաղին երբեք անկախութիւն չի տրամադրուիլ: Եթէ որեւէ մէկը նման ակնկալիք ունի, ապա ստիպուած եմ նշել՝ այդ ակնկալիքները զուր են: Այս երբեք իրականութիւն չի դառնար», աւելցնելով. «Լեռնային Ղարաբաղը կրնայ կարգավիճակ ստանալ բացառապէս միասնական ատրպէյճանական պետութեան սահմաններուն մէջ: Այդ է դարաբաղեան խնդրի լուծումը, եւ որքան շուտ այդ իրողութիւնը ըմբռնէ Հայաստանի ղեկավարութիւնը, այնքան լաւ ուղղակի իրեն համար»: Պաշտօնական Երեւան բաւա-

կան արագորէն արձագանքեց Ալիեւի յայտարարութիւններուն: Հայաստանի ԱԳ փոխնախարար Շաւարշ Քոչարեան Ալիեւի՝ Ապշերոնի թերակղզի գտնուող գործարանային ժամեր ետք յայտարարութիւն տարածեց, որուն մէջ մասնաւորաբար նշուած էր. «Ատրպէյճանի ղեկավարութեանը վաղուց հարկ էր ընթերցել ՄԱԿ Կանոնադրութիւնը, որ պէտք իր անդրադիտութեան թմբկահարմամբ ծաղրանքի առարկայ չդառնայ, եւ հաշտուել Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան ճանաչման հեռանկարի անխուսափելիութեան հետ»,- նշած էր Հայաստանի ԱԳ փոխնախարարը:

Նշենք նաեւ, որ գործարանային բացման ընթացքին Ալիեւ մէկ անգամ եւս կրկնեց անցեալ ամիսներուն բազմիցս հնչած տեսակէտը, թէ 2016-ի Ապրիլին ատրպէյճանական կողմը շփման գիծի երկայնքով լուրջ ռազմական յաջողութիւն արձանագրած էր:

«Այսօր, մեր բանակը աշխարհի ուժեղագոյն զինուած ուժերու կարգին է՝ թէ՛ մարտունակութեան եւ թէ՛ արուեստագիտական հագեցածութեան առումով», - դիմելով բանակի հրամանատարութեան՝ ըսած է Ատրպէյճանի նախագահը:

Գլատիս Պերճիքեան Ընտրուած է

Շարունակուած էջ 1-էն
հարցերուն՝ անդրադառնալով նաեւ իր հայկական արմատներուն: Նշենք, որ Գլատիս Պերճիքեան կը ներկայացնէ նահանգի «Ազատական» կուսակցութիւնը: Այսպիսով, ան դարձաւ կուսակցութեան

առաջին կին վարչապետը բոլոր նահանգներու մասշտաբով: Պերճիքեան հայ ներգաղթեալներու ընտանիքէն է, Նոր Հարաւային Ուելսի արտադրական կապերու նախարարն էր, իսկ մինչեւ վարչապետ նշանակուելը՝ նահանգի գլխաւոր գանձապետը:

Կարէն Կարապետեան Տիմիթրի Մետուտելը Հրաւիրած է Երեւան



Ռուսաստանի եւ Հայաստանի վարչապետներ՝ Դմիտրի Մետուտել եւ Կարէն Կարապետեան Սոսկուայի մէջ կայացած հանդիպումի ընթացքին

Հայաստանի վարչապետի Ռուսաստանի Դաշնութիւն կատարած պաշտօնական այցի շրջանագիծէն ներս, տեղի ունեցած է երկու երկիրներու կառավարութիւններու ղեկավարներու՝ Դմիտրի Մետուտելի եւ Կարէն Կարապետեանի հանդիպումը ընդլայնուած կազմով՝ պաշտօնական պատուիրակութիւններու մասնակցութեամբ:

ՀՀ կառավարութեան պաշտօնական կայքին վրայ հրատարակուած հաղորդագրութեան համաձայն, աշխատանքային նախաձաշի ընթացքին, քննարկուած է Հայաստանի Հանրապետութեան եւ Ռուսաստանի Դաշնութեան համար կարեւորութիւն ներկայացնող հարցերու լայն շրջանակ:

«Ռուսիա ու Հայաստան կրնան ներդրումային համագործակցու-

թեան յատուկ ֆոնտ ստեղծել», ըսած է ըսած է ՌԴ վարչապետ Տիմիթրի Մետուտել:

«Մենք պայմանաւորուած ենք, որ գերատեսչութիւններուն հնարաւորութիւն կու տանք վերլուծել նման ֆոնտ ստեղծելու հնարաւորութիւնը եւ անոր ֆինանսաւորման աղբիւրները», - աւելցուցած է Մետուտել:

ՌԴ վարչապետի խօսքով՝ Ռուսիա ու Հայաստան գիւղարդիւնաբերութեան համալիրին մէջ համագործակցութեան զարգացման լաւ ներուժ ունին:

Կարէն Կարապետեան Տիմիթրի Մետուտելին հրաւիրած է պատասխան այցով գալ Երեւան: «Օգտուելով առիթից՝ ուզում եմ Ձեզ պաշտօնական այցով հրաւիրել Երեւան», - ըսած է ան:

«Ատրպէյճան Փակեց ԵԱՀԿ Պարուի Գրասենակը, Հիմա կը Փորձէ Հայաստանի Մէջ Նոյնը Ընել». Շաւարշ Քոչարեան

Անդրադառնալով հայ-ատրպէյճանական սահմանին ատրպէյճանական խափանարարութեան յետոյ ԵԱՀԿ Մինսկի խումբի յայտարարութեան, ՀՀ փոխ արտաքին գործոց նախարար Շաւարշ Քոչարեան ըսաւ, որ ՄԽ յայտարարութիւնները միշտ այդպէս եղած են. «Այդ յայտարարութիւնը թերի է նրանով, որ չկայ հասցեագրում, ինչն էլ հնարաւորութիւն է տալիս Պաքուին գործել աւելի սանձարձակ»:

ՀԱՊԿ գլխաւոր քարտուղարի ընտրութեան շուրջ ստեղծուած իրավիճակի վերաբերեալ Քոչարեան նշեց. «Եթէ ՀԱՊԿ գլխաւոր քարտուղարի փոփոխութեան ռոտացիան ուժի մէջ է մտնում, ապա առաջին պետութիւնը Հայաստանն է: Այդ որոշումը կայացուել էր: Երեւանում երբ տեղի ունեցաւ ՀԱՊԿ գագաթաժողովը, չեղաւ կոնսենսուս»: Ան նաեւ աւելցուց, որ յաջորդ հանդիպման ժամանակ բացակայած է Պելաուս նախագահը: Անոր խօսքով, յաջորդ գագաթա-



ՀՀ փոխ արտաքին գործոց նախարար Շաւարշ Քոչարեան

ժողովի ժամանակ այդ հարցը վերջնական լուծում կը ստանայ. «Այդ տեղը Հայաստանին է»:

«Ատրպէյճանը փակեց ԵԱՀԿ Պաքուի գրասենակը, հիմա էլ փորձում է խոչընդոտել Հայաստանում գործող գրասենակի գործունէութեանը», - ըսաւ Շաւարշ Քոչարեան եւ հաւաստիացուց, որ հայկական կողմէն կոշտ դիրքորոշում կ'արտայայտուի. «Այստեղ եւրոպական կառուցները, հենց ԵԱՀԿ մտածելու տեղ ունեն»:

Գլատիս Պերճիքեան 2013-ին Աւստրալիոյ Նոր Հարաւային Ուելս նահանգի Խորհրդարանի պատգամաւորներու պատուիրա-

կութեան հետ միասին այցելած է Արցախ, որմէ յետոյ յայտնուած է Ատրպէյճանի «սեւ ցուցակին» վրայ:

ՄԱՍԻՍ
ԱՄԵՆԱՎՍՏԱՅԵԼԻ ԱՂԲԻՐԸ ՀԱՅՐԵՆԻ ԼՈՒՐԵՐՈՒ

Հրանդ Տինք՝ Թրքական Մամուլի Առաջին Էջերուն

Նախօրէին պոլսահայ լրագրող, «Ակօս» հայկական թերթի հիմնադիր եւ խմբագիր Հրանդ Տինքի մահուան 10-րդ տարելիցի միջոցառումները աշխուժօրէն լուսաբանուեցան նաեւ թուրքական լրատուամիջոցներու կողմէ:

Տինքի յիշատակին նուիրուած միջոցառումները թուրքերոյ մէջ լուսաբանեցին յայտնի «Ճոն-Տուրիյէթ», «Պիրկիլիս», «Հիւրրի-յէթ», «Էվրենսել» պարբերականները, diken.com.tr, t24.com.tr demokratyhaber.org լրատուակայքերը, երկրի ամենախոշոր լրատուական գործակալութիւններէն DHA-ն, «Պիանեթը», «Անատոլուս» եւ այլ լրատուամիջոցներ:

Տինքի յիշատակին յօդուածներ նուիրեցին թուրք յայտնի մտաւորականներ, լրագրողներ եւ սրէնակագրեր, ինչպէս Պասքըն Օրան, Այտըն Էնկիլին, Զէյնէպ Օրալ, Այշէ Եւլալըրըմ, Հասան Ճեմալ, Նետիմ Շեներ եւ այլոք:

Ստամպուլի Շիշլի թաղամաս

ԵԱՀԿ-ն Թուրքիոյ Իշխանութիւններուն Կոչ Կ'ընէ Բացայայտել Տինքի Սպանութիւնը

«Ամէն տարի մենք կը նշենք Հրանդ Տինքի սպանութեան տարեկիցը, կը մեծարենք անոր քաջութիւնը փոքրամասնութիւններու իրաւունքներու համար պայքարին, եւ յարգանքի տուրք կը մատուցենք խաղաղութիւն հաստատելուն ուղղուած անոր բացառիկ ջանքերը», - ըսած է ԵԱՀԿ մամուլի ազատութեան հարցերով ներկայացուցիչ՝ Տունիա Միլիթովիչ: «Եւ ամէն անգամ մենք ստիպուած ենք յիշել, որ նոյնիսկ մէկ տասնամեակ անց այս ողբերգութեան պատուիրատուները անպատիժ կը մնան»:

19 Յունուար, 2007-ին Պոլիս հրապարակուող երկլեզու՝ հայերէն եւ թրքերէն «Ակօս» շաբաթաթերթի խմբագիր Տինք սպանուեցաւ

սի Օսմանյէյ պողոտային վրայ գտնուող «Ակօս»-ի նախկին խմբագրատան դիմաց, ուր ճիշդ 10 տարի առաջ սպանուեցաւ Տինք, հաւաքուած են տասնեակ հազարաւոր ընդդիմադիրներ թուրքերոյ բազմաթիւ քաղաքներէն. հայեր, թուրքեր, քիւրտեր, ասորիներ եւ թուրքիա բնակող բազմաթիւ այլ ցեղային ու կրօնական խումբերու ներկայացուցիչներ:

Ներկաները բարձրացուցած են «Յանուն Հրանդի, յանուն արդարութեան», «Բոլորս Հրանդ ենք, բոլորս հայ ենք», «Այստեղ ենք, ախպարիկ», «Կարօտում ենք, ախպարիկ», «Հրանդին մի՛ մոռնաք» գրութիւններով պատահուներ:

Յիշատակի միջոցառումներ կայացած են նաեւ Անգարայում, ուր ոստիկանութիւնը՝ յիշեցնելով մայրաքաղաքի մէկ ամսեայ ժամկէտով բացօթեայ միջոցառումներու արգելքի սահմանման մասին, խոչընդոտած է երթի կայացումը:

Իր խմբագրութեան մոտ քիչ մօտ: Թէեւ մարդասպանը՝ Օզիւն Սամասթ, յայտնաբերուած եւ դատապարտուած է 22 տարուան ազատազրկման, յանցագործութիւնը ամբողջութեամբ չէ բացայայտուած: Տունիա Միլիթովիչ այս առնչութեամբ ըսած է. «Ես կոչ կ'ընեմ թուրքերոյ իշխանութիւններուն աշխուժացնել ջանքերը, որպէսզի արդարադատութիւնը իրականանայ եւ որպէսզի Հրանդ Տինքի հարգապատենքներու եւ ընկերներուն մէկ տասնամեակ շարունակ անպատասխան մնացած հարցերը պատասխաններ ստանան: Իշխանութիւնները պէտք է նաեւ վերահաստատեն իրենց հասարակութեան ուղղուած այն կարեւորագոյն ուղերձը, որ լրագրողներու դէմ բռնու

Քիմ Քարտաշեան Եւ Շէր Կը Գլխաւորեն «Յայտնի Հայեր»-ու Ցուցակը



«Աւրորա» մարդասիրական նախաձեռնութեան 2016 թուականի հանրային կարծիքի հետազոտութիւնը պարզած է, թէ որքանով համաշխարհային լսարանը տեղեակ է Հայաստանի, հայերու եւ «Աւրորա» մրցանակին մասին:

Ինչպէս կը յայտնէ «Արմենբրէս»՝ վկայակոչելով «IDEA» հիմնադրամը, հետազոտութիւնը իրականացուցած է «New Place Consultancy» ընկերութիւնը՝ «Kantar Group»-ի «TNS Opinion» միջազգային հասարակական հետազոտութիւններու գործակալութեան խորհրդատուութեամբ: Հետազոտութիւնը ցոյց տուած է, որ անոնք, որոնք լսած են «Աւրորա» մրցանակին մասին, մեծ մասամբ դրական տրամադրուած են անոր նկատմամբ: Դրական տրամադրուածութեան պատճառներու շարքին կը նշուի, որ մրցանակը մեծարման կ'արժանացնէ այնպիսի մարդիկ, որոնց աշխատանքն այլապէս չէր չանցուէր, ինչպէս նաեւ կը նպաստէ աշխարհի մէջ հայերու դրական կերպարի ձեւաւորման:

Հանրային կարծիքի հետազոտութիւնն անդրադարձած է նաեւ աշխարհի մէջ Հայաստանի եւ հայերու մասին իրազեկուածութեան: Արդիւնքները ցոյց կու տան, որ համաշխարհային հանրութիւնը գլխաւորաբար գիտէ հայկական համայնքներուն, հայկական խոհանոցին եւ պատմութեան մասին:

Հետազոտութիւնը միեւնոյն չափումները (գիտելիք, իրազեկուածութիւն, հետաքրքրութիւն, ներգրաւուածութիւն) դիտարկած է նաեւ հայկական Սփիւռքի շրջանին: Պարզուած է, որ հայերու մասին սփիւռքահայերու եւ օտարերկրացիներու ընկալումները նման են. հայերը գլխաւորաբար

կը բնութագրուին որպէս հպարտ, ընկերասէր եւ յարգալից:

Հետաքրքրական է, որ հակառակ անոր, որ հարցուածներու մէկ երրորդին կարծիքով հայկական համայնքները կարեւոր են իրենց երկիրներուն մէջ ինչպէս պետական, այնպէս ալ տեղական մակարդակներու վրայ, սակայն հարցուածներու մեծամասնութիւնը կը համարէ, որ հայկական համայնքները փոքր դեր կը խաղան իրենց երկիրներուն մէջ: Հայկական համայնքներու ազդեցութիւնն աւելի շատ կը դիտարկուի մտաւոր, մշակութային, հասարակական եւ տնտեսական ոլորտներու մէջ: Քիմ Քարտաշեան եւ Շէր կը գլխաւորեն ամենանշանաւոր հայ յայտնիներու ցուցակը՝ ինչպէս համաշխարհային հանրութեան, այնպէս ալ սփիւռքահայերու շրջանին:

Հայաստանի Հանրապետութեան մասին դիտարկումները ցոյց կու տան, որ Հայաստանի նկատմամբ ան նշանակալի հետաքրքրութիւն կայ որպէս երկիր եւ որպէս ճամփորդական ուղղութիւն: Հակառակ անոր, որ համաշխարհային հանրութեան ներկայացուցիչները Հայաստանը չեն դիտարկեր որպէս գործարարութեամբ զբաղելու վայր, սփիւռքահայերու զգալի մասը ցանկութիւն ունի տեղեկանալ Հայաստանի գործարար միջավայրին մասին: Երկու հայերէն մէկը եւ եօթ օտարերկրացիներէն մէկը հաւանական կը համարէ, որ ապագային կրնայ այցելել Հայաստան:

Հետազոտութիւնն իրականացուած է երկու հանգրուանով՝ 2016 թուականի Մարտին եւ Յունիս-Յուլիս ամիսներուն 10 երկիրներու մէջ՝ ԱՄՆ, Գանատա, Աւստրալիա, Ֆրանսա, Արժանթին, Դանիա, Նորվեգիա, Յունաստան, Գերմանիա եւ Ռուսիա:

Կարօ Փայլանն ու բազմահազար այլ հետեւորդներ:

Պոլսահայ Միլիթովիչ Հրանդ Տինքի Հոգիի Ազատութեան եւ Արդարութեան Տարեկան Շքանշանը, յնորհուեցաւ պոլսահայ լրագրող «Ակօս» թերթի նախկին գործադիր խմբագիր Արիս Նայճըրին:

Երիտասարդ լրագրող Արիս Նայճըրն շնորհակալութիւն յայտնել է ետք իրեն ի պատիւ եղած յարգանքին համար, ըսաւ. «Այս մէկը գիտնոր պարտաւորութիւններու առջեւ կը դնէ, գորավիզ կանգնելու ի նպաստ դեմոկրատիայի եւ արդարութեան յաղթանակին: Թուրքերոյ ներկայ իրավիճակին էջ Հրանդ Տինքի առաքելութիւնն ու գաղափարաբանութիւնը կը շարունակուի»:

Հանդիսութեան մասնակից գեկուցողները, կարճ ժամանակի մը

համար, բեմին վրայ իրենց տեղը գրաւելով, պատասխանեցին ներկաներու կողմէ ուղղուած հարցումներուն:

Այս առթիւ գործադրուեցաւ նաեւ գեղարուեստական պատշաճ յայտագիր մը մասնակցութեամբ Դոկտ. Այշէ Թաշքընարի (դաշնամուր) եւ Ալպըրթ Վարդանեանի (տուտուկ):

Իր փակման խօսքին մէջ Հիւսիսային Ամերիկայի Արեւմտեան Թեմի առաջնորդ Գերշ. Յովնան Արք. Տէրտէրեան ի մէջ այլոց յարեց. «Պատմութեան մէջ կան անուններ, որոնք պատմութիւն կը դառնան, Հրանդ Տինք այդպիսին էր: Ինք արդարութեան եւ ազատութեան խորհրդանիշն էր: Իր պատգամն այն է որ մենք մեր արդար դատին պահանջատեղը պէտք է դառնանք»:

Սրբազան հօր «Պահպանիչ» աղօթքով վերջ գտաւ սոյն յիշատակի հանդիսութիւնը:

Գ. Մ.

Հրանդ Տինք Ոգեկոչուեցաւ

Շարունակուած էջ 1-էն

(ՀՅԴ) եւ այլ պաշտօնական անձնաւորութիւններ ու կազմակերպութեանց ներկայացուցիչներ:

Բեմի վրայ գետեղուած նահատակ Հրանդ Տինքի մեծադիր նկարը տիրապետող ներկայութիւն մըն էր սրահին մէջ:

Պոլսահայ Միլիթովիչ մշակութային լանձնախումբի ատենապետ Տօքթ. Յովհաննէս Գուլակի բարիգալուստի խօսքէն ետք տեղի ունեցաւ մէկ վայրկեան յոտնկայ լուրթիւն, ապա տեղւոյն հոգեւորականներու մասնակցութեամբ հոգեհանգստեան արարողութիւն:

Օրուան հանդիսավար՝ Պոլսահայ Միլիթովիչ Հոգաբարձութեան ատենապետ իրաւաբան Էտիլին Մինասեան, հանգամանօրէն անդրադարձաւ Հրանդ Տինքի համամարդկային ազատամիտ եւ ժողովրդավարական գաղափարներուն, ինչպէս նաեւ թուրքերոյ փոքրամասնութիւններուն եւ յատկապէս հայ ժողովուրդի արդար դատի պաշտպանութեան ի խնդիր անոր ունեցած խիզախ արտայայտութիւններուն:

Գալիֆորնիոյ համալսարանի իրաւաբանութեան դասախօսուհի փրոֆ. Ասլը Պալի իր ելոյթին մէջ

շեշտեց «Ակօս»-ի խմբագիր Հրանդ Տինքի գաղափարախօսութեան դրական անդրադարձին յատկապէս Հայոց Յեղասպանութեան ճանաչման գծով իր ունեցած ներդրումին, միաժամանակ քննադատեց թուրքերոյ մէջ պատրաստուող նոր սահմանադրութեան բովանդակութիւնը:

Պոլսոյ Սպասնճը համալսարանի նախկին դասախօսուհի Էլիզաբեթ Յեղասպանութեան մասին հետազոտութիւններու հեղինակ՝ գիտաշխատող Իւմիթ Գուրթ՝ խօսեցաւ «Պատմաբանի մը ուղեւորութիւնը» նիւթին շուրջ: Ան նշեց որ մօտէն հետեւած է Հրանդ Տինքի քայլերուն ու գաղափարախօսութեան գտած լայն ժողովրդականութեան: Իր եզրակացութեան մէջ ընդգծեց. «Հրանդի ձգած աւանդը պիտի ունեցայ իր հետեւորդները»:

Գալիֆորնիոյ Հայ Իրաւաբաններու Միլիթովիչի նախկին ատենապետ Կարօ Ղազարեան իր ելոյթին մէջ դատապարտեց թուրքերոյ մէջ եղած կաշկանդումներն ու լրագրողներու եւ քաղաքական գործիչներու անտեղի բանտարկութիւններն ու ազատ խօսքի եւ դեմոկրատական սկզբունքներու ոտնահարումները: Ապա դրուատեց Հրանդի գծած ուղին, որմէ կ'ընթանան

«Սովորական ցեղասպանություն» Նախագծի Ղեկավարը Պարուն Հայերի Ջարդերի Մասին Վկայող Նոր Փաստեր ԸՆԵՐԿԱՅԳՐԵԿ

ՀՀ Նախագահի աշխատակազմի հանրային կապերի եւ տեղեկատվության կեդրոնը 2017թ. ընթացքում տարբեր, այդ թվում՝ միջազգային մեդիահարթակներում կանցկացնի միջոցառումներ եւ կը հրատարակի նիւթեր տարբեր լեզուներով՝ միտումնաքաղաքական քարոզչամեթոդային ստի եւ կեղծիքի բացառությամբ եւ իրականությունները ներկայացմանը: Յունուարի 20-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀԿՏԿ «Սովորական ցեղասպանություն» նախագծի ղեկավար Մարինա Գրիգորեանը: Նա նշեց, որ այդ աշխատանքը իրականացնելու համար համագործակցելու են ՀՀ ԱԳՆ-ի եւ սփիւռքի նախարարության հետ: «Այսօր Յունուարի 20-ն է, որն ատրպեյձանցիները սովորաբար նշում են իրենց համար իբր որպէս ողբերգական օր: Այդ օրը սովետական զորքերը մտան Պաքու, սակայն այն աղմուկը, որ նրանք բարձրացնում են անցած 27 տարիների ընթացքում, արևում է այն նպատակով, որպէսզի լուծվեան մատնեն եւ փորձեն մոռացութեան մատնել այն, ինչ կատարում էր Պաքու 1990թ. Յունուարի 13-19-ը: Այդ շաբաթը պատմութեան մէջ մտել է որպէս Պաքու հայերի ցեղասպանութեան շաբաթ: Ատրպեյձանը փորձում է մոռացութեան մատնել այդ սարսափելի իրադարձութիւնները, երբ մէկ շաբաթուայ ընթացքում Պաքու սպանում էին, տանջամահ էին անում, ողջ-ողջ այրում էին, բռնի տեղահանում էին հայերին», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Գրիգորեանը:

Նա չաւելեց, որ Պաքու, սակայն, մէկ բան հաշուի չեն առնում, որ այդ վայրագութիւնների ականատեսները ողջ են: «Տասնեակ հազարաւոր մարդիկ, ովքեր անցել են այդ դժոխքով, տեսել են այդ ամէնը, կորցրել են իրենց հարազատներին, կորցրել իրենց ամբողջ ունեցուածքը, ողջ են: Հաշուի առնելով այն հանգամանքը, որ Պաքու հայերի ջարդերի վերաբերեալ մենք ունենք համեմատաբար քիչ փաստաթղթեր եւ լուսանկարներ, «Սովորական ցեղասպանութիւն» նախագծի շրջանակներում մենք որոշեցինք այդ բացը լրացնել ականատեսների վկայութիւններով: Նախաձեռնուեց մի նախաձեռնութիւն, որը կոչուած է «Մէկ դար տեւող ցեղասպանութիւն», եւ մենք որոշեցինք, որ հարկաւոր է ինչքան հնարաւոր է



շատ ականատեսների լսել եւ տեսազրել, ներկայացնել նրանց չիղոթութիւնները եւ վկայութիւնները՝ որպէս Պաքու հայերի նկատմամբ կատարուած ցեղասպանութեան վառ ապացոյց», - ասաց նա:

Մարինա Գրիգորեանը մանրամասնեց, որ այդ նպատակով մեկնել են ԱՄՆ, որտեղ 1990-ականներին շուրջ 60 հազար Պաքուի հայեր են տեղափոխուել: «Մենք մէկ ամսուայ ընթացքում երկու անգամ եղանք ԱՄՆ-ում եւ այդ ընթացքում տեսազրել ենք Պաքուի շուրջ 150 հայերի: Արդիւնքում մենք արդէն 3 լեզուներով ֆիլմ ունենք, որը կոչուած է «Մէկ դար տեւող ցեղասպանութիւն. Պաքուի սեւ Յունուարը»: Այն ներկայացուել է 2015թ.», - ընդգծեց Գրիգորեանը:

Ասուլիսի ընթացքում Գրիգորեանը ներկայացրեց նաեւ «Սովորական ցեղասպանութիւն» նախագծի շրջանակներում հրատարակուած գիրքը, որը կազմուել է ԱՄՆ-ում Պաքուի հայերի հետ զրոյցների հիման վրայ: «Գրքում ընդգրկուած է Պաքուի հայերի մօտ 50 վկայութիւն, որում նրանք պատմում են իրենց տեսածի մասին: Մենք Պաքուի ջարդերի մասին համեմատաբար քիչ գիտենք, որովհետեւ, եթէ Սուլթանի ղեկավարում մենք ունէինք դատական գործընթացներ, հետաքննութիւններ, որտեղ շատ-շատ նիւթեր կան, կան տեսանիւթեր եւ լուսանկարներ, ապա Պաքուի ջարդերի ղեկավարում մենք այդքան փաստեր չունենք: Նոյնիսկ մինչեւ հիմա յայտնի չէ Պաքու սպանուած հայերի ստոյգ թիւը: Հիմնուելով մեր ունեցած փաստերի եւ վկայութիւնների վրայ՝

մենք ենթադրում ենք, որ այդ թիւը կազմում է մօտ 500-600: Պաքուի հայերի հետ հանդիպումների ընթացքում մենք ամէն անգամ իմացել ենք նոր փաստեր եւ մանրամասներ: Նրանց պատմութիւնները շատ իւրայատուկ էին եւ միասին դրանք տալիս են այդ հրէշաւոր յանցագործութեան իրական պատկերը», - նշեց նա:

Գրիգորեանը ներկայացրեց նոր փաստեր, որոնք յայտնաբերել են ականատեսների հետ զրոյցների ընթացքում: «Պարզուեց, որ 1990թ. Յունուարից յետոյ հայերը Պաքուում որպէս պատանդ են պահուել: Մենք նման վկայութիւն ունենք Պաքուից մի ուսուցիչի, որի կինը հայ է, ում փորձել են պատանդ վերցնել: Միայն հրաշքով է այդ կինը կարողացել փրկուել: Մենք ունենք նաեւ մի կնոջ վկայութիւն, ով այս պահին ապրում է Միացեալ Նահանգներում, ով մէկ տարի պատանդ է պահուել սարսափելի պայմաններում:

Նրա հետ միասին պահուել են նաեւ իսաւր ընտանիքներ, ուսաններ, ուսուցիչներ, որոնք հիւսուցիչներ են: Այդ կինը հրաշքով է փրկուել եւ հիմա նա 7 տարի է՝ անշարժ պառկած է անկողնում, եւ բժիշկները կարծում են, որ այդ հիւսուցիչները հետեւանք է այդ տարիներին նրա ապրած սարսափների», - մանրամասնեց նա:

Ականատեսները նաեւ պատմել են, որ լաստանաւերով Պաքուից փախչել փորձող շատ հայերի լաստանաւերից ծովն են նետել: Այդպիսի վկայութիւնները բազմաթիւ են: Մարինա Գրիգորեանը ներկայացրեց նաեւ Պաքու հայերի ջարդերի մասին վկայող փաստաթուղթ: Փաստաթուղթը տրուած է Մարգարիտա Գասինսկայային, ում հանդիպել են Պոսթոնում: «Նրա մայրը հայ է՝ Աննա Նիսպեան: Փաստաթուղթը տրուած է Պաքուի ռազմական հրամանատարութեան կողմից: Այստեղ գրուած է, որ իրենք ստիպուած են այդ ընտանիքը տարհանել Պաքուից, որովհետեւ այդ քաղաքում նրանց կեանքին վտանգ է սպառնում: Ես կարծում եմ, որ սա իսկապէս բացառիկ է, որովհետեւ այն ցոյց է տալիս, թէ այդ օրերին ինչ սպանալիքներ են եղել հայերի համար Պաքուում», - նշեց Գրիգորեանը:

Իրականացուած աշխատանքների արդիւնքում պարզուել է, որ Պաքուում հայերի հայցադիմումների վրայ, այնուամենայնիւ, քրէական գործեր չարուցուել են: Մարինա Գրիգորեանը ներկայացրեց մի փաստաթուղթ, որը տրուած է Սվետլանա Բաղդասարովային: Այն ստորագրուած է Ռամիլ Ուսուլբովի կողմից, ով հիմա Ատրպեյձանի գլխաւոր դատախազի առաջին տեղակալն է: Սվետլանա Բաղդասարովան Մոսկուայում դիմել է իրաւապահ մարմիններին եւ խնդրել է պարզաբանում ստանալ, թէ ինչպէս է ընթանում Պաքուում իր բնակարանի վրայ յարձակման ղեկավարող յարուցուած քրէական գործը: Ուսուլբովը նրան պատասխանել է, որ հետաքննութիւնը գնում է եւ իրեն կը պատասխանեն արդիւնքների մասին: Սակայն Պաքուում հայերի հայցադիմումների հիման վրայ յարուցուած որեւէ քրէական գործ աւարտին չի հասցուել: Իրանք թաղուել են Պաքուի արխիւներում, ինչը հերթական անգամ ապացուցում է, որ այդ ամէնը կազմակերպուած է եղել պետական մակարդակով»:

Նա չաւելեց, որ իրենց աշխատանքի ընթացքում փորձում են հաւաքել որքան հնարաւոր է շատ վկայութիւններ, որպէսզի պատկերն աւելի մասշտաբային լինի: Մարինա Գրիգորեանը յայտնեց, որ արդէն պատրաստուած է գրքի երկրորդ հատորը, որում կը ներկայացուի 60 ականատեսի չիղոթութիւն: Աշխատանքը շարունակական է լինելու, առաջիկայում եւս մէկ ֆիլմ էլ կը ներկայացուի հանրութեան դատին:

1990 թուականի Յունուարի 13-19-ին տեղի է ունեցել Ատրպեյձանի ժողովրդական ճակատի (Աժձ)

Շար.ը էջ 18

Bedros S. Maronian
818/500-9585

Siamanto B. Maronian
818/269-0909

SERVING THE COMMUNITY SINCE 1975
More locations and more ways to service your insurance and financial needs

<p>6300 Wilshire Blvd. Suite 1900 Los Angeles, CA 90048</p> <ul style="list-style-type: none"> • Life Insurance • Health Insurance • Group & Individual • Long Term Care • Disability 	<p>805 East Broadway Glendale, CA 91205</p> <ul style="list-style-type: none"> • Estate Planning • Will & Living Trust • Full Annual Review • Mortgage Protection • College Planning 	<p>300 N. Lake Ave. Suite 500 Pasadena, CA 91101</p> <ul style="list-style-type: none"> • Workman's Compensation • Employee Benefits • Annuity • IRA • 401K & 403B
--	---	---

A.B.A. INSURANCE SERVICES

Insurance coverage can help you financially!
Ապահովագրութիւնը Աճիրածեղս է

Coverage & Protection should be on the top of your priority list.

Seniors 65 & Up Medicare Supplements • Insurance • Prescriptions Drugs RX • Benefits

Ամերիկայի Հայ Աւետարանչական Ընկերակցութիւնը Հայաստանի եւ Արցախի 9000-է Աւելի Երեխաներուն Կը Սփռէ Ս. Ծնունդի Իսկական Երջանկութիւնը



Ամերիկայի Հայ Աւետարանչական Ընկերակցութիւնը (ԱՀԱԸ) եւ Հայաստանեաց Աւետարանական Եկեղեցին այս տարի եւս կազմակերպեցին Սուրբ Ծննդեան յատուկ 45 միջոցառումներ Հայաստանի եւ Արցախի 30 տարբեր քաղաքներու եւ գիւղերու մէջ: Միջոցառումներու առաջնահերթ նպատակն էր Յիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդեան պատգամը հաղորդել հանդիսատեսին ներկայացումներու, տօնական հանդիսութիւններու, խօսքի եւ երաժշտութեան միջոցով: Միջոցառումներուն մասնակցեցան 9000-էն աւելի հովանաւորուած երեխաներ, Կիրակնօրեայ դպրոցի եւ Աւետիսեան դպրոցի սաներ, եւ ԱՀԱԸի ընկերային կեդրոններու եւ գեղարուեստի խումբերու մասնակից երեխաներ իրենց ծնողներուն ընկերակցութեամբ: Արցախի տարբեր քաղաքներու եւ գիւղերու միջոցառումներուն մասնակից 1500-է աւելի երեխաներու մեծամասնութիւնը գոհուած ազատամարտիկներու եւ կարիքաւոր ընտանիքներու երեխաներ էին: Միջոցառումներու աւարտին իւրաքանչիւր երեխայ

մը «Երջանկութեան Գաղտնիքը» խորագրով՝ փոխանցելով Սուրբ Ծնունդի բարի լուրը բոլոր ներկաներուն:

Այս տարի Սուրբ Ծննդեան լրացուցիչ միջոցառումներով եւ բարեմաղթանքներով այցելութիւններ կատարուեցան նաեւ սահմանամերձ Տաուշի մարզի ինը գիւղերուն: Յատուկ ծրագրով միջոցառումներ կազմակերպուեցան եւ նուէրներ բաժնուեցան նաեւ Իջեւանի Սոս մանկական գիւղի 72 ծնողազուրկ երեխաներուն: Նոյնպէս այցելութիւն տրուեցաւ Սպիտակ քաղաքի բժշկական վերականգնման կեդրոնը, ուր կը բուժուին autism-ով տառապող 30 երեխայ: Սուրբ Ծննդեան նուէրները մեծ ուրախութիւն պարգևեցին անոնց, զգալով որ իրենք առանձին ու լքուած չեն: Իսկ Գեղարքունիքի մարզի խիստ կարիքաւոր Մարտունի գիւղին մէջ, ուր կ'ապրին 1915-ի ջարդէն մագապուած եղած հայերու ժառանգորդները, կազմակերպուած Սուրբ Ծնունդի նուիրուած հանդիսութեան արձագանքը շատ մեծ էր, քանի որ գիւղին մէջ



ստացաւ Սուրբ Ծնունդի նուէրի արկղ մը լեցուն դպրոցական իրերով, ձեռնոցներով, գուլպաներով, քաղցրաւենիքով եւ այլեւայլ խաղալիքներով:

Սուրբ Ծնունդի միջոցառումներուն գլխաւորը Երեւանի ԱՀԱԸ-ի կեդրոնին մէջ տեղի ունեցաւ Յունուարի 10-ին եւ 11-ին, որու ներկայ գտնուեցան աւելի քան 1500 երեխաներ իրենց ծնողներուն ընկերակցութեամբ: Հինգ յաջորդական հանդիսութիւններով ԱՀԱԸ-ի «Հայասա» Թատերախումբը՝ Նունէ Աբրահամ՝ անի բեմադրութեամբ ներկայացուց գեղեցիկ եւ հետաքրքիր թատերգութիւն

առաջին անգամ ըլլալով նմանատիպ մեծ միջոցառում մը տեղի կ'ունենար:

Բոլոր երեխաները կը սիրեն նուէրներ ստանալ, յատկապէս երբ այդ նուէրները տարուէ տարի կը դառնան առաւել եւս հետաքրքիր ու գրաւիչ: Յանուն ԱՀԱԸ-ի եւ հազարաւոր մանուկներու որոնք մասնակցեցան այս տօնակատարութիւններուն, շնորհակալութեան խօսք ունինք բոլոր անոնց, որոնք նիւթապէս եւ իրենց աղօթքներով մասնակցեցան այս Ծնունդի ծրագիրներուն: Յատուկ շնորհակալութիւն Նէյսըն Ռանսօլֆի եւ էլ ձիպիլեանի, որոնք համագոր-

Համագործակցութեան Համաձայնագիրը Կոլտըն Սթէյթպանքի եւ Ամերիապանքի Միջեւ

Նոր հնարաւորութիւններու ստեղծում Հայաստանի եւ Գալիֆորնիայի ընկերութիւնների եւ անհատների համար



Կոլտըն Սթէյթ պանքը եւ Ամերիապանքը յայտարարել են համագործակցութեան յուշագրի ստորագրման մասին, որի նպատակն է նպաստել երկու հեղինակաւոր հաստատութիւնների միջեւ սերտ համագործակցութեանը եւ հնարաւորութիւն տալ երկու պանքերի ներկայ եւ ապագայ յաճախորդներին օգտուելու միւս պանքի ծառայութիւններից եւ միմիանց շուկաներից:

Այսուհետ այն Հայաստանեան ընկերութիւնները եւ ֆիզիքական անձինք, ովքեր ցանկանում են ստանալ պանքային ծառայութիւններ, ձեռք բերել անշարժ գոյք կամ պիզնես վարել Գալիֆորնիա նահանգում, ունեն վստահելի գործընկեր ի դէմս Կոլտըն Սթէյթ պանքի, որին կարող են դիմել Ամերիապանքի միջնորդութեամբ: Միաժամանակ, ԱՄՆ-ում գրանցուած ընկերութիւնները եւ ռեզիդենտ ֆիզիքական անձինք հնարաւորութիւն ունեն օգտուելու Ամերիապանքի պրոդուկտներից եւ ծառայութիւններից Կոլտըն Սթէյթ պանքի միջնորդութեամբ:

Սա հայկական պանքի եւ ամերիկեան առեւտրային պանքային հաստատութեան միջեւ նմանատիպ համագործակցութեան առաջին փորձն է, որը ՀՀ քաղաքացիներին աննախադէպ հնարաւորութիւն է ընձեռում ձեռք բերել անշարժ գոյք Գալիֆորնիայում եւ օգտուել պանքային ծառայութիւնների լայն տեսականոց Կոլտըն Սթէյթպանքից ֆինանսաւորում ստանալու միջոցով՝ նախապէս դիմելով Ամերիապանք: ԱՄՆ-ի ընկերութիւնները եւ ֆիզիքական անձինք, միւս կողմից, հնարաւորութիւն կը ստանան Կոլտըն Սթէյթ պանքի միջնորդութեամբ ֆինանսաւորում ստանալ Ամերիապանքից՝ պիզնես գործունէութիւն ծաւալելու կամ անշարժ գոյք ձեռք բերելու նպատակով, եւ օգտուել պանքի այլ բազմաթիւ պրոդուկտներից եւ ծառայութիւններից (հաշիւների հեռահար բացում, քարտերի թողարկում, աւանդների ձեւակերպում եւ այլն):

»Մենք շատ լաւ ենք ճանաչում Հայաստանի պանքային համակարգը եւ բարձր ենք գնահատում այն: Մենք սերտ յարաբերութիւններ ունենք պանքային ոլորտում Լոս Անճելոսի ամերիկահայ գործարար համայնքի հետ: Ոգեշնչուած ենք Հայաստանի ամենահեղինակաւոր պանքերից մէկի՝ բարձր համբաւ ունեցող Ամերիապանքի հետ համագործակցութեան հեռանկարով, եւ ուրախ, որ կը կարողանանք մեր յաճախորդներին տրամադրել միջնորդութեան ծառայութիւններ եւ առաւել դիւրին դարձնել նրանց համար Հայաստանում ներդրումներ կատարելու եւ պիզնես վարելու գործընթացը: Դա անկասկած կը նպաստի երկրի տնտեսական զարգացմանը եւ կը խթանի նոր աշխատատեղերի ստեղծումը: Միաժամանակ այս համագործակցութիւնը հնարաւորութիւն կը տայ Հայաստանեան ընկերութիւններին հասանելիութիւն ստանալ սպասարկման այն ոլորտներին եւ շուկաներին, որտեղ գործում է Կոլտըն Սթէյթ պանքը», - նշեց Կոլտըն Սթէյթպանքի գործադիր տնօրէն Թոմ Բայլնզլի:

«Ես բարձր եմ գնահատում Կոլտըն Սթէյթ պանքի հետ այս նոր համագործակցութիւնը, որը հնարաւորութիւն է տալիս մօտեցնել Հայաստանի եւ Գալիֆորնիայի սահմանները, երկուստեք ընդլայնել եւ խթանել պիզնեսի զարգացումը եւ հասանելի դարձնել անշարժ գոյքի շուկաները: Այս համագործակցութիւնը կը նպաստի երկու երկրների համագործակցութեան ընդլայնմանը, յատկապէս, Սփիւռքի հետ նոր գործարար կապերի հաստատմանը», - նշեց Ամերիապանքի գլխաւոր տնօրէն Արտակ Հանեսեանը:

ծակցեցան այս նուէրները հաւաքելու եւ Միացեալ Նահանգներէն Հայաստան առաքելու աշխատանքին: Նէյսընը եւ էլը այս տարի եւս կամաւորներու հետ միատեղ Հայաստան մեկնեցան անձնապէս մասնակից դառնալու նուէրներու փաթեթաւորման աշխատանքներուն

ԱՀԱԸ-ի Երեւանի կեդրոնէն 35 այլ կամաւորներու կողքին: Վերջին տարիներու անոնց համագործակցական աշխատանքներուն շնորհիւ ԱՀԱԸ-ի Հայաստանի եւ Արցախի մէջ իրագործուող Ծնունդի ծրագիրները աւելի ամրապնդուած են եւ կը շարունակեն ծաւալիլ:

Հրանդ Տինքի Յիշատակի Ոգեկոչում՝ Փարիզի Մէջ



Սոցիալ-Դեմոկրատ Հնչակեան Կուսակցութեան «Նազարէկ» Երիտասարդական Միութիւնը, Յունուար 19, 2017ին, Հայ Եւրոպական Խորհուրդի (ՀԵԽ) հետ միասնաբար կազմակերպեց կլոր սեղան մը, «Խօսքի, Մտքի եւ Մամուլի Ազատութիւնը Թուրքիոյ մէջ» խորագրով, Փարիզի Մայր Եկեղեցւոյ Նուրհան Ֆրինկեան սրահին մէջ:

Այս կլոր սեղանը խորքին նպատակ ունենալով Հրանդ Տինքի սպանութեան 10րդ տարելիցի նշումը, որ պատահեցաւ 10 տարիներ առաջ, նոյն օրը, կազմակերպիչներու որոշումով վերածուած էր քաղաքական վերլուծական հանդիպման:

Հրանդ Տինքի իր մէջ կը մարմնաւորէր թուրքիոյ հասարակական մտքի ժողովրդավարացման փորձի ու հայ եւ թուրք գոյգ մշակոյթներու համագոյտեւման խորհրդանիշը: Ան կը ներկայացնէր նոր յոյս մը թուրքիոյ հայ համայնքին համար եւ մանաւանդ թուրքիոյ ժողովրդավարներուն համար: Այս յոյսը խորտակուեցաւ 10 տարիներ առաջ: Բայց եւ այնպէս, պատմութիւնը ցոյց տուած է որ սպանութիւնը, ջարդ եւ նոյնիսկ ցեղասպանութիւն անկարող են կատարելապէս զրոյացնել հայութեան բնաջնջումը: Այսօր, այդ յոյսը դրուած է կարօ Փայլանի ուսերուն վրայ որ այդ դժուար առաքելութեան, թուրքիոյ ժողովրդավարացման աշխատանքին լուծուած է, նոյն ինքն թուրքիոյ խորհրդարանին մէջ:

Կլոր սեղանին մասնակցեցան լրագրողուհի Վիլմա Գուլումեան, Նուվէլ Արմէնի Մակագինի խմբագրապետ Արա Թորանեան, լրագրող-հեղինակ էրօլ Օզգորայ եւ Հրանդ Տինքի վաղեմի ընկեր, Պելլէ հրատարակչատան հիմնադիր, թուրքիոյ մարդկային իրաւանց կազմակերպութիւններու հիմնադիրներէն Բաժիպ Զարաքօլու:

Մասնակիցները ելոյթ ունեցան հետեւեալ նիւթերուն շուրջ: Հրանդ Տինքի կեանքն ու անոր ունեցած եւ թողած ազդեցութիւնը թուրքիոյ հայոց համայնքին եւ հայկական սփիւռքին վրայ. Թուրքիոյ հայ երիտասարդութեան յանձնառութիւնը եւ քաղաքականացումը. Թուրքիոյ հասարակականութեան կրած փոփոխութիւնները Հրանդ Տինքի սպանութենէն եւ Կեզիի դէպքերէն ետք. Թուրքիոյ այսօրուան իշխանութեան արմատներն ու հոլովոյթը. Թուրքիա եւ Եւրոպական Միութիւն յարաբերութիւնները:

ՄԴՀԿ-ի «Նազարէկ» Երիտասարդական Միութիւնը շնորհակալութիւնները կը յայտնէ Ֆրանսայի Հայոց թեմի Առաջնորդ, Տէր Վահան Սրբազան Յովհաննէսեանին, Առաջնորդական աթոռակալ Տէր Գրիգոր Խաչատրեանին, Փարիզի Սուրբ Յովհաննէս Մկրտիչ Մայր Եկեղեցւոյ հոգեւոր հովիւ Տէր Յուսէփ Քահանայ Սարգիսեանին եւ բոլոր ներկաներուն: «Արեւելք»

Պոլսահայ Պարագիւրը Թեհրանի մէջ Պիտի Ոգեկոչէ Հրանդ Տինքի Յիշատակը

Պոլսահայ անլանի պարագիւր Միհրան Թովմասեան օրերս Թեհրանի մէջ ելոյթ ունենալով պիտի ոգեկոչէ Հրանդ Տինքի յիշատակը:

Այս մասին կը հաղորդէ «Հայ Զայն», նշելով որ Միհրան (հիմնադիրը Պոլսոյ մէջ գործող «Զբաղաբայաբլար» գեղարվեստական խումբին) կը մասնակցի իրանեան պարարուեստի «Ալ Ֆաժր» միջազգային փառատօնին:



Թովմասեան պիտի ներկայացնէ իր ստորագրութիւնը կրող երկու խորհրդանշական պարեր: Մինչ առաջինը նուիրուած է Հրանդ Տինքի յիշատակին երկրորդը կը կրէ «Սար» (թեման Արարատ լեռն

է) խորագիրը եւ առաջին անգամն է, որ պիտի ներկայացուի Թուրքիայէն դուրս: Անուանի պարագիւրը որդին է պոլսահայ շրջանակներուն մօտ քաջածանօթ թովմաս եւ Փայլին թովմասեան ամուլին, որոնք կը համարուին «Արաս» հրատարակչատան հիմնադիրները:

Լիբանանի «Արարատ» Օրաթերթի 80-Ամեակին Նուիրուած Շնորհահանդէս



Լիբանանի «Արարատ» օրաթերթի 80-ամեակի շրջագիծէն ներս, Նոր Հաճըն թաղամասի Հ.Կ.Մ.-ի սրահին մէջ, Երկուշաբթի, 16 Յունուար 2017-ի երեկոյեան տեղի ունեցած է «Արարատ» օրաթերթի 2017 ամանորեայ բացառիկ շնորհահանդէսը, ներկայութեամբ թերթի խմբագրական անդամներուն, ընթերցողներուն եւ բարեկամներուն:

Բացման խօսքով, թերթի սնօրէնուհի Անի Սարաֆեան Եփրեմեան ընդգծած է. «1937 թուականէն եթէ պրպտենք «Արարատ»-ի էջերը, պիտի նշմարենք թէ ինչպիսի լուրջ գրիչներ անցած են այնտեղէն, օրաթերթին տալով յատուկ փայլք եւ հմայք»: Ան ներկայացուցած է նաեւ այժմու խմբագրական երիտասարդ կազմը, որ համախմբուած է «Արարատ»-ի շուրջ, որուն արդիւնքն էր 2017 տարուան բացառիկ՝ նուիրուած 80-ամեակին, բաղկացած 200 էջերէ, ուր աշխատակցած են շուրջ 33 անուններ՝ աշխարհի չորս կողմերէն:

Իր խօսքի աւարտին, Անի Եփրեմեան ազդարարած է «Արարատ» օրաթերթի 80-ամեակի նախաձեռնութիւններու շարքին մեկնարկը, ապա խօսք առնելու բեմ հրաւիրած է թերթի երկարամեայ եւ նոր աշխատակիցները, իրենց արտի խօսքը արտայայտելու:

Առաջին խօսքով, «Արարատ» օրաթերթի երկարամեայ խմբագիր Սարգիս Նաճարեան անդրադարձած է իրեն տարեկից թերթին եւ իր ընտանեկան առնչութիւններուն, հայ մամուլին նուիրուած իր ուղին նկատելով աւանդ մը իր հօր կողմէ, որուն համար ալ անկարելի նկատած է իրեն համար այլ ուղի մը ընտրութիւնը:

Պրն. Համբիկ Մարտիրոսեան, որպէս կրթական եւ մամուլի երկարամեայ մշակ, Հ.Բ.Լ.Մ. «Խօսնակ» ամսաթերթի գլխաւոր խմբագիր, իր կարգին շնորհաւորած է «Արարատ» օրաթերթի 80 երկար տարիներու ուղին, գնահատելով անոր

Շար.ը էջ 18

ՀԱՐԱՍ ՄԱԹԱՄԵԱՆ
AGBU SATAMIAN THEATRE GROUP
Կը ներկայացնէ՝

Թեհրանի Մը Կ'Ուզուի

ԿԱՏԱԿԵՐԳՈՒԹԻՒՆ ԵՐԿՐԻ ԱՐԱՐՈՎ
Lend Me a Tenor
A COMEDY IN 2 ACTS
Հեղինակ՝ Written by
ՔԷՆ ԼՈՒՏՎԻԿ KEN LUDWIG
Քինաւորիչ՝ Directed by
ԳՐԻԳՈՐ ՍԱԹԱՄԵԱՆ KRIKOR SATAMIAN

ՅՈՒՆԻՒՐ / JANUARY
14-15 / 21-22 / 28-29, 2017

Հ.Բ.Լ.Մ. Վաչէ եւ Թամար Մանուկեան Կեդրոն
A.G.B.U. Vatche & Tamar Manoukian Center
2495 E. Mountain Street, Pasadena, CA 91104

Շաբաթ օրերը ժամը 8:00-ին, միայն Յունուար 21 ժամը 6:00-ին
Կիրակի օրերը ժամը 6:00-ին
Saturday performances at 8:00 pm, except on January 21 at 6:00 pm
Sunday performances at 6:00 pm

Տոմսերը կարելի է ապահովել / Tickets available at:
Հ.Բ.Լ.Մ. ԳՐԱՍԵՆՏԱԿԸ / A.G.B.U. OFFICE (626) 794-7942
ՊԵՐՅ ԳՐԱՏՈՒՆ / BERJ BOOKSTORE (818) 244-3830
ԱՊՐԻԼ ԳՐԱՏՈՒՆ / ABRIL BOOKSTORE (818) 243-4112
ITSMYSEAT.COM/TENOR
Մուտքի նուէր / Donation \$25

Massis Weekly

Volume 37, No. 3

Saturday, JANUARY 28, 2017

Armenia, Russia Sign Protocol on Nuclear Safety Information Exchange

MOSCOW (Armradio) -- Russia's Rosatom state nuclear energy corporation and the Armenian Ministry of Energy Infrastructures and Natural Resources signed a protocol on Tuesday on practical measures to meet commitments on prompt warning about a nuclear accident and the exchange of information on nuclear and radiation safety, TASS reports.

The procedures are envisaged in the inter-governmental agreement on the exchange of information on nuclear and radiation safety between the two countries inked on October 7, 2015.

The accord was signed with a focus on the implementation of recommendations from the International Atomic Energy Agency (IAEA). It specifies conditions of mutual emergency warnings in matters of peaceful uses of nuclear energy. Under the document, the countries permanently exchange information on nuclear and radiation safety at nuclear facilities.

Under the terms of the agreement, once it comes into effect, the parties will draw up practical measures for implementing the commitments they undertook, including de-

termining the order and the amount of information transferred on a regular basis about the present conditions regarding nuclear and radiation safety at nuclear facilities.

The protocol signing was attended by Russian Prime Minister Dmitry Medvedev and Armenia's Prime Minister Karen Karapetyan, who had arrived in Moscow on a two-day official visit on January 24.

The Russian and Armenian PMs held a private talk which was followed by a meeting in an extended form with the participation of official delegations of the two states.

"We have special allied relations with Armenia and we always have what to discuss," Russian Prime Minister Dmitry Medvedev said as he greeted his Armenian counterpart Karen Karapetyan.

Medvedev said he hopes that the documents signed within the framework of the Armenian Prime Minister's visit will further enhance the development of economic ties.

"Our commodity turnover has been stable, despite the international conjuncture and the change in energy prices," Dmitry Medvedev said.

Richard Mills to Continue as U.S. Ambassador to Armenia



YEREVAN -- U.S. Ambassador to Armenia, Richard Mills, told journalists in Yerevan today that he would continue his current tenure after the new US president Donald Trump took office.

He said each ambassador of the United States serves the president of the country, but at this point he was not told to leave his office and he was very happy about it, Novosti-Armenia news agency reported.

"As an Ambassador I can be told at any moment that I have to step down. Any Ambassador of the USA serves the President of the country. But this time nothing like that hap-

pened, no such demand, no demand to complete my mission earlier for which I am very happy. Being the Ambassador of the USA to Armenia is the best job in the world, besides, I would like to be here also during the April elections", Mills told the reporters.

Earlier, reports in US media, citing diplomatic sources, said that the transitional team of president-elect Donald Trump had issued a decree according to which all ambassadors appointed by the administration of Barack Obama, would have to leave office before the inauguration of the new head of state on January 20.

Gladys Berejiklian Sworn in as 45th Premier of New South Wales

SYDNEY -- Australian-Armenian Gladys Berejiklian became New South Wales 45th premier, and the nation's first conservative female state leader, after winning unanimous endorsement from Liberal MPs yesterday, Ms Berejiklian's election caps a long journey as the daughter of Armenian immigrants who spoke little English.

Ms Berejiklian, describing herself as a "regular girl who likes regular things" but facing a -ferocious Labor campaign claiming she was installed by Liberal power-brokers, vowed to confront the state's lack of affordable housing, build local infrastructure and keep the economy moving.

An intensely private politician who has been described by colleagues as "married to her job", Ms Berejiklian's rise to Premier followed Thursday's abrupt resignation by Mike Baird.

In her first press conference as leader, Ms Berejiklian praised her parliamentary colleagues for putting their trust in her.

"I thank them for determining, based on my performance, that I am best for the job and I am so excited that the party has come together united in support of my Premiership," she said.

Berejiklian was born in Sydney, the eldest of three daughters born to Armenian immigrant parents, Krikor and Arsha. Her grandparents were orphaned in the Armenian Genocide in 1915. Berejiklian spoke only Armenian



until she was five years old, when she began learning English. The Premier spoke movingly of her upbringing.

"I haven't talked about this much previously but my father was a boiler-maker, a welder, and one of the first jobs he did in Sydney was working on the Sydney Opera House, which is a great sense of pride for my family," she said. My mum left school at 15 to support her family and became a nurse".

"I want everyone in NSW to feel that they can do what I've done, that there's no challenge too big and that our state has those opportunities," she told the Sydney radio station.

"I remember my mother saying to me: 'Glad, even if you're not quite

Continued on page 4

Armenia to Launch Tax-Free Zone on Iranian Border in 2017

YEREVAN (RFE/RL) -- The Armenian government said on Thursday that it plans to launch a "free economic zone" near Armenia's border with Iran before the end of this year.

Hovannes Azizian, a deputy minister for economic development and investments, said the tax-free zone will be set up in Agarak, a small town in the southeastern Syunik province located several kilometers from the Iranian border.

"This is an important opportunity to foster tourism and encourage people to buy goods there without any customs duties," Azizian told reporters. "We also expect that the Iranian side will show an interest in manufacturing in that free economic zone goods for other markets: the Eurasian Economic Union and Europe."

"We are convinced that this will be a profitable enterprise for the organizer and a development opportunity for the beneficiaries [of the zone]," he said.

The plans for the tax haven were first revealed by Yerevan in late August. Then Prime Minister Hovik Abrahamian said Iranian entrepreneurs will be able to open manufacturing firms there and engage in duty-free exports of their products to Russia and

other EEU member states.

Azizian confirmed that Iranian firms setting up shop in the zone will have tariff-free access to the EEU markets. Some of them have already expressed a "preliminary interest" in doing that, he said.

He said he also hopes that the project will help to boost Armenia's trade with Iran, which stood at a modest \$220 million in January-November 2016.

Despite upbeat statements made by officials from the two neighboring states, the lifting of international sanctions against Iran in 2015 has yet to have a positive impact on the volume of bilateral commerce. According to Azizian, one of the main reasons for that is lingering restrictions on banking operations between Armenia and Iran.

"If two companies cannot transfer money between them, it's hard for them to do business. We hope that this problem will also be solved," the official said, adding that Armenian exports to Iran could quickly rise by 30 percent. He also expressed hope that the Iranian government will lower import duties for Armenian goods.

Armenia mainly exports electricity as well as meat, soft drinks and confectionery to the Iran at present.

Knesset Speaker Yuli-Yoel Edelstein Israel's Parliament Must Recognize Armenian Genocide



JERUSALEM (Armenpress)--The Armenian delegation led by Chairman of the Parliamentary Standing Committee on Foreign Affairs Artak Zakaryan had a meeting with Speaker of the Parliament (the Knesset) of Israel Yuli-Yoel Edelstein in Israel, press service of the Armenian Parliament reported on Thursday.

Welcoming the guests, Yuli-Yoel Edelstein attached importance to the development of inter-parliamentary ties, the centuries-old friendship between the Armenian and Jewish people and expressed his readiness to make efforts for the cooperation in various sectors, in particular, in cultural, tourism, economic and agricultural sectors.

Yuli-Yoel Edelstein reaffirmed his stance that sooner or later the Knesset must recognize the Armenian Genocide.

"I am not so proud of the fact that Israel has not yet recognized the Armenian Genocide, nevertheless, a certain progress already exists on this path", he said.

Yuli-Yoel Edelstein expressed hope it would be possible to find peaceful solutions to unsettled conflicts in near future. The Knesset Speaker promised to assist organizing regular meetings

between the high-ranking officials of Israel and Armenia, as well as maintaining active inter-parliamentary relations.

In his turn Artak Zakaryan thanked for the invitation and reception and highlighted the role of inter-parliamentary contacts in terms of development of inter-state relations, implementation of joint projects in various sectors, as well as long-term political partnership. He attached importance to the inter-parliamentary Memorandum of Understanding signed recently between Armenia's Parliament Speaker Galust Sahakyan and the Knesset Speaker Yuli-Yoel Edelstein, as well as the recent "Armenian-Israeli international public forum" formed in Yerevan. He expressed hope the results of the second forum on January 19 can be visible and can contribute to the strengthening of mutually beneficial public relations in a number of sectors.

Artak Zakaryan presented also the current situation in the region and the Armenian stances on their solution.


At the end of the meeting Yuli-Yoel Edelstein wished success to Armenia's Parliament in the organization of upcoming elections and expressed hope the Armenian-Israeli ties will be active in the newly elected Parliament as well.

CIA Declassified Document: First Atom Bomb in USSR Was Created in Armenia

YEREVAN -- CIA has declassified 13 million pages of documents that had earlier been available only at the archive of Maryland.

According to a 18 January 1950 document, Lavrentiy Beria supervised the production of atomic bombs in the Soviet Union who had been given unlimited freedom of action by Stalin. He had chosen the area of Lake Sevan for production of atomic bombs, as experts required powerful water power plants to supply the production, and Lake Sevan with its 28 tributaries matched the requirements which were not met by the atomic cities in Ural and Siberia.

As of 1950, the area between Lake Sevan Mount Aragats and Kanair Plateau was a secret zone. The atomic bomb plants were built in six caves



along the basalt shore of the river by German prisoners of war and Soviet slave labor in conformity with plans drawn up by German specialists who built Hitler's underground factories in Germany and Austria.

Part of the machinery was ordered from domestic factories, and the rest were imported from Germany.

In January 1948 transport of uranium ore from Saxony and Czechoslovakia began. Power was drawn from

Belarus To Extradite Jailed Blogger to Azerbaijan

MINSK -- The Prosecutor General's Office of Belarus has decided to extradite Russian-Israeli blogger Alexander Lapshin to Azerbaijan. "The resolution was adopted to extradite Lapshin on Azerbaijan's request... The Prosecutor General's Office studied the materials provided by the Azerbaijani side. The decision to extradite the citizen was made on that basis," the office's spokesman, Pyotr Kiselev, said Friday.


Azerbaijan had blacklisted Lapshin, a dual citizen of Israel and Russia, for visiting the Nagorno-Karabakh Republic. The blogger then conducted a second trip to Baku, using a Ukrainian passport as a travel document.

In his blog, he later criticized Azerbaijan, highlighting the problems encountered during the visit.

The blogger is now going to face prosecution over "public appeals against state" and "illegal border crossing" (Articles 281.2 and 318.2 of Azerbaijan's Criminal Code), Ara Zohrabyan, the president of the Armenian Chamber of Advocates, says in a post on Facebook.

In a justification enclosed to its decision, the General Prosecutor's Office of Belarus cited the legal grounds allowing for extradition. It said particularly that extradition is legal whenever the crime committed is found punishable beyond reasonable doubt and is subject to imprisonment for more than a year.

"Alexander Lapshin is not a Belorussian citizen. There are no legislative obstacles in either Azerbaijan or Belarus to rule out his extradition to the Republic of Azerbaijan," reads the document.



The decision can be appealed within 10 days after being issued.

According to Zohrabyan, the president of the Chamber says they have created a special working group to deal with the issue and provide the necessary aid within their power. "Alexander Lapshin needs our protection," Zohrabyan said.

On the same day, Lapshin has written a letter of apology to Azerbaijan's President Ilham Aliyev over the blogger's visit to Nagorno-Karabakh without consent of Baku, Consul of Israeli embassy to Minsk Yulia Rachinski-Spivakov said Friday.

In the letter he asked pardon for his activities in the light of the fact that naivety was behind the actions he conducted. The letter has been notarized by the consul of Israeli embassy to Belarus and sent via our embassy to Baku for consideration by the administration of Azerbaijan's president," Rachinski-Spivakov said.

She added that Lapshin's mother, who was also Israel's citizen, had also requested Aliyev to pardon her son.

Van's Edremit District Armenian Signs Removed

VAN -- Atif Çiçekli, the trustee appointed to Van's Edremit district has ordered to remove the signs in Armenian, ANF News reports.

Van's Edremit District Municipality used signs in Turkish, Kurdish, Armenian and English in busy parts of the district as part of efforts for a multilingual life. These efforts were especially prominent in Edremit as it is a touristic district. The second trustee Atis Çiçekli made a name for himself first with firing the workers and implementing bans, and now he had the signs in Armenian removed.

The Edremit district is by the Van Lake and has a high potential for nature and tourism. The district is also the closest to the Akhtamar Island where Armenian ceremonies are held every September. Edremit is filled with remnants of Armenian legacy. There is a fountain in the district

10 new hydroelectric plants, as well as Dzorages and Yerevan plants. All the other industrial enterprises were forced to use minimum electric power. The



made by the Armenian artist Arshile Gorky, which had been restored by the DBP municipality.

Armenians hold ceremonies on Akhtamar Island in Van Lake on the first week of every September. As a service to Armenians coming to the island for the ceremony, the Edremit Municipality had put up signs in Armenian in various places in the district as per a decree by the municipal council. But the trustee Atif Çiçekli removed these signs, without citing a reason.

technical and scientific director of the atomic station was a certain Arakelyan who was Mikoyan's school comrades and enjoyed Stalin's trust.

AMAA Shares the Joy of Christmas with Over 9,000 Children From Armenia and Karabakh



PARAMUS, NJ - In late December until the end of winter vacation, The Armenian Missionary Association of America (AMAA), in collaboration with the Evangelical Church of Armenia, once again organized 45 Christmas and New Year's programs in 30 towns and cities throughout Armenia and Karabakh. Through these programs, they shared God's love and brought "Christmas Joy" to more than 9,000 children and their families from the AMAA's Sponsorship Program, Sunday Schools, Avedisian School and social and art centers. The real message of Christmas was proclaimed through music, recitations, games and drama which conveyed the meaning and the importance of the birth of Jesus. Each program included a special visit from Santa who distributed "Christmas Joy" boxes of school supplies, socks, mittens, candy, toys, Christmas story activity booklets, puzzles and coloring books to the children.

In Karabakh, most of the 1,500 children who participated in these programs were children of martyred soldiers and from needy families. Special Christmas programs were also organized in nine border villages in the region of Tavush, in the Children's Rehabilitation Center of Spitak for 30

autistic children and in the Martuni village where many of the inhabitants are descendants of the Armenian Genocide survivors.

The highlight of these Christmas programs took place on January 11 and 12 at the AMAA Center on Baghramyan Street in Yerevan for more than 1,500 children. The AMAA's Hayasa theatrical group presented a beautiful and exciting drama entitled "The Secret of Joy", which was staged and directed by Nune Abrahamyan.

On behalf of the AMAA and of thousands of participating children, we thank those who prayed for and contributed to these Christmas programs. We are also very appreciative of the many volunteers who assembled "Christmas Joy" boxes.

The AMAA would especially like to thank Nelson Randolph and Al Jibilian who coordinated purchasing and shipping the Christmas gifts from the United States to Armenia. Mr. Randolph and Mr. Jibilian traveled to Armenia with volunteers and assisted with assembling and packing the Christmas Joy boxes with other volunteers from the AMAA Center in Yerevan. Since the Nelson's and Al's involvement over the last few years, the AMAA's Christmas Joy Program has strengthened and continues to grow.

#BridgingStories Exhibit Connects Armenian and Turkish Photographers Through Shared Stories

YEREVAN -- A new photo exhibit highlighting work created by Armenian and Turkish photographers during a five-month-long collaborative project opened on January 24, 2017, at the NPAK/ACCEA (the Armenian Center for Contemporary Experimental Art) in Yerevan.

The exhibit features work from 24 young Armenian and Turkish photojournalists, who spent five months taking a remarkable set of photographs that tell the story of their lives and underscore the similarities that exist between them.

"What makes this exhibit so com-

PELLING is the emphasis on shared stories, based on the fundamental premise that what connects us is greater than what divides us," said U.S. Ambassador to Armenia Richard Mills, Jr. at the opening of the exhibit. "It is powerful and inspiring to see how this project is building bridges between our talented



"An Ordinary Genocide" Project Manager Presents New Facts on Armenian Massacres in Baku



YEREVAN (Armenpress) -- The public relations and information center of the Armenian President's staff will hold events in various, as well as international media platforms during 2017 and will release materials in different languages aimed at revealing the lies and falsification of the Azerbaijani propaganda and presenting the reality, "An Ordinary Genocide" project manager Marina Grigoryan told reporters on Friday.

She said they will cooperate with the Ministry of Foreign Affairs and Diaspora Ministry in order to carry out these works.

"Today is January 20 which the Azerbaijanis usually celebrate as a tragedy day. On that day, the Soviet troops entered Baku, but the turmoil the Azerbaijanis raise during the last 27 years is done in order to silence and to make all forget the events that were taking place in Baku on January 13-19, 1990. That week entered history as a week of pogrom of Armenians in Baku. Azerbaijan tries to make those terrible events forgotten when in a week they killed Armenians, tortured, burned, forcibly deported them", Marina Grigoryan said, adding that Baku, however, doesn't consider one thing that the eyewitnesses of such atrocities are still alive.

"Tens of thousands of people, who have passed through this hell, saw it, lost their relatives, lost their entire property, are alive. Taking into account the fact that we have few documents and photos on the Armenian massacres in Baku, we decided to fill that gap by the eyewitness reports within the framework of "An Ordinary Genocide" project. A sub-project was initiated, called "A century-long genocide", and we decided that it is necessary to listen to many eyewitnesses and record their memories as a vivid evidence of the genocide committed against Armenians in Baku", she said.

Marina Grigoryan stated that they have departed for the US for that purpose since during the 1990s over 60,000 Armenians moved to there from Baku. "We have visited the US two times in a month and during that period

we have videotaped over 150 Armenians. As a result, we already have a movie on three languages which is called "A century-long genocide: Black January of Baku". It was presented in 2015", she stated.

Grigoryan also presented the book published on the sidelines of "An Ordinary Genocide" project which is based on the talks with Armenians of Baku in the US.

"The book contains nearly 50 evidence of the Armenians of Baku where they tell about what they have seen. We know relatively little about the Baku massacres since we don't have many facts on that. Even till now the exact number of Armenians killed in Baku is unknown. Based on our facts and evidences, we suppose that the number was around 500-600. In all meetings with the Armenians of Baku we have gathered new facts and details. Their stories were very unique and they provide the real picture of that terrible crime", she said, stating that during the talks with the eyewitnesses it was revealed that after January, 1990 the Armenians in Baku were kept hostage.

She also presented a document proving the Armenian massacres in Baku. The document is given to Margarita Gasinskaya whom she met in Boston. "Her mother is Armenian, Anna Niazyan. The document was provided by Baku's military commandship. The document states that they had to evacuate the family from Baku since their life was in danger in that city. I think this is really exclusive since it shows what there were threats against Armenians", Marina Grigoryan said.

It was also revealed that criminal cases has been launched based on the applications of Armenians in Baku, however, no criminal case has been completed.

Marina Grigoryan informed that they are trying to collect facts as much as possible. She said the second chapter of the book is being prepared which will include memories of 60 eyewitnesses. The work will be continuous. Another movie will also be presented to the public soon.

participants from Armenia and Turkey, and among their audiences, whether they visit the exhibit in person or follow the project online at the

#BridgingStories Instagram page."

With the sponsorship of the

Continued on page 4

Dr. Levon Chookaszian to Speak on “The Silk Road and Armenian Textiles Throughout the Centuries”

FRESNO -- Dr. Levon Chookaszian (UNESCO Chair of Art History, Yerevan State University), will give an illustrated lecture on “The Silk Road and Armenian Textiles Throughout the Centuries” at 7:30PM on Tuesday, February 7, in the University Business Center, Alice Peters Auditorium, Room 191, on the Fresno State campus.

The lecture is part of the Armenian Studies Program Spring 2017 Lecture Series and is supported by the Leon S. Peters Foundation.

The archaeological evidence of the involvement of Armenia in the developing system of pan-Asian exchange of goods can be traced to the 3rd millennium B.C. Goods destined for the Near East from Central and South-Eastern Asia passed through Armenia to be taken to western Asia Minor, the Balkans, and the North Caucasian passes and beyond. These routes served as the beginning of the Great Silk Road.

The “opening” of the road in the 130s BC after the successful mission of Chan Tsiang—the ambassador of the Chinese Emperor to the palace of Parthian monarchs—coincided with the period of political and economic rise of the Armenian Kingdom under Tigran the Great (95-55 BC).

One of the principal branches of the Silk Road stretches along the Ararat valley, through the current territory of the Republic of Armenia. Five historic capitals of Armenia, including Yerevan, are on this road. Silks and textiles were not only exported to Armenia but also produced inside of country.

The renowned Venetian Marco Polo was astounded by the beauty of Armenian carpets. We find that beauty on the canvases of Italian Renaissance painters and in the descriptions of the palaces of Khalid Al-Rashid. Images of these silks and textiles are preserved inside of the Armenian medieval manu-



scripts—but are as of now largely unstudied. Dr. Chookaszian will trace this history through the study of Armenian medieval manuscripts.

Dr. Levon Chookaszian is the UNESCO Professor of Armenian Art History at Yerevan State University and one of the leading authorities in the world on Armenian art. He is the author of two monographs: *The Art of the 13th century Armenian Painter Grigor Tsaghkogh* (1986), and the other on *Arshag Fetvadjian Masters and Treasures of Armenian Art* (2011). Chookaszian has taught at Yerevan State University since 1978 and is one of the founders of the department of art history. In 1996 he established the UNESCO Chair of Armenian Art History.

The lecture is free and open to the public. Free parking is available, using parking code 273703 (use the code in kiosks in the parking area to receive the permit) at Fresno State Lots P5 and P6, near the University Business Center, Fresno State.

For more information about the lecture please contact the Armenian Studies Program at 278-2669, or visit our website at www.fresnostate.edu/armenianstudies.

#BridgingStories Exhibit

Continued from page 3

U.S. Embassy in Yerevan, the #BridgingStories project was implemented by the Storyteller's Café NGO and led by co-teachers Anush Babajanyan and Serra Akcan under the tutelage of the acclaimed National Geographic photographer John Stanmeyer. #BridgingStories has garnered attention from around the world as participants have posted many of their images to Instagram, highlighting the similarities and parallel interests and experiences shared by the young people from both countries. Currently on display at NPAK/ACCEA are 72 photos that best capture the #BridgingStories theme.

The 24 participants, 12 each from Turkey and Armenia, were selected through a rigorous application process last summer and came together for an intensive photojournalism workshop in Dilijan, Armenia, in August 2016. Once back in their hometowns, they continued working with each other and with Mr. Stanmeyer, Ms. Babajanyan, and Ms. Akcan to hone their story telling skills and perfect their images. By photographing life in the towns and cities where they live, and sharing these images via the Instagram account “#BridgingStories,” they continue to connect with each other and with their global audience.

The free exhibition in Yerevan will run from January 24 to February 7.

Golden State Bank and Ameriabank Sign Cooperation Agreement



YEREVAN -- Golden State Bank and Ameriabank have announced the signing of a memorandum of understanding which seeks to establish a closer collaboration between the two respected institutions, and enables existing and prospective customers of the two banks to have access to each other's markets and services.

Going forward, individuals and companies based in Armenia interested in accessing banking, real estate, and/or business markets in California, will have a trusted banking institution in Golden State Bank through Ameriabank's intermediation. Conversely, individuals and companies based in the United States will have access to Ameriabank's products and services via Golden State Bank's referrals.

This collaboration is the first such instance between an Armenia-based bank and a US-based commercial banking institution, and will offer unprecedented opportunity for individuals in and from Armenia to buy real estate in California and access a wide array of banking services through funding from Golden State Bank preliminarily applying to Ameriabank. Conversely, Golden State Bank will refer and act as an intermediary for US based companies and individuals to apply to Ameriabank for financing for the purpose of starting or purchasing a business and real estate, and many other products and services (distance account opening, cards, deposits, etc.).

“We have good knowledge of and highly respect the Armenian banking sector. We have strong banking relationships in the Armenian American business community in Los Angeles. We are excited about our new relationship with Ameriabank which is one of the most respected and highly regarded banks in Armenia. We are looking forward to offer our clientele referral services and additional ease to invest and operate in Armenia, which will undoubtedly contribute to economic development and create new jobs in the country, at the same time offering services to entities in the Armenian market to access service areas and markets where Golden State Bank operates” said Mr. Tom Byington, CEO of Golden State Bank.

“I highly value the new cooperation with Golden State Bank which will make it possible to bridge the distance between Armenia and California, enable both banks to expand and boost their business and open up access to real estate markets for businesses and individuals. Our collaboration will facilitate the expansion of cooperation between the two countries, in particular, building new business relationships with an important segment of the Armenian Diaspora”, said Mr. Artak Hanesyan, Ameriabank CEO.

Gladys Berejiklian Sworn

Continued from page 1

sure what the teacher's asking you, put your hand up and have a go'... I just remember that like nothing else and that's kind of kept me going for all my life.”

In 2015, she attended commemoration ceremonies in Yerevan for the 100th anniversary of the Armenian Genocide.

Ms Berejiklian said she would be governing “for everyone” in NSW.

On 24 January Artsakh Republic President Bako Sahakyan sent a congratulatory address to Mrs. Gledis Berejikyan, Prime Minister of the New South Wales of Australia.

“On behalf of the people and authorities of Artsakh and personally myself I cordially congratulate You on the appointment to the post of prime-minister of the New South Wales state of Australia.

I am confident that Your knowl-

edge and rich experience will effectively contribute to further raising the welfare of the state's people.

New South Wales, having a leading role in the economic and political life of Australia, is famous also as a region, where peoples' freedom and equality, human rights and universal democratic values have always been of primordial significance.

The bright evidence of this fact is the resolution on recognition of NKR's independence and its right to self-determination, adopted by the legislative body of the state on October 25, 2015.

I hope that during Your tenure a fresh content will be brought to the friendly ties between Artsakh and New South Wales, contributing to the establishment of mutually beneficial cooperation.

I once again congratulate You, wishing robust health and great success in the realization of Your mission.” The letter read.

SEROP'S CAFE
GREEK & LEBANESE FOOD
SERVING BATON ROUGE SINCE 1979

Ռաբել Տինք «Եկէ՛ք, Այս Երկրի Աղաւնիի Դողդոջը Վերացնենք»



Տասը տարի: Ըսելը դիւրին է: Ճիշդ տասը տարի: Առանց քեզ բնաւ դիւրին չէր: Առանց քեզ ըլլալ, սիրելիիդ մօտ չըլլալը, մանաւանդ նենգ ծրագիրով մը ինձմէ առնուելը աւելի ցաւ կը պատճառէ, աւելի վիշտ ու թախիծով լեցուն է:

Հիմա ես ի՞նչ ըսեմ անոնց, որոնք քսան տարի է, երեսուն, քառասուն տարի է ի վեր այս ցաւը կը տանին: Ի՞նչ ըսեմ անոնց, որոնց զաւակը սպաննուած է:

Տասը տարուան մէջ սորվեցայ թէ ինչպէս արցունքներս կը թրջել ոսկոռներս, թէ որքան աղի են: Մեծ համբերութեամբ սորվեցայ թէ ինչպէս ատելութեան եւ զայրոյթի դէմ կարելի է պայքարել: Երբ քու չգոյութեանդ մասին մտածեմ, կարծես կրակ մը մարմինս կայրէ ու կայրէ, կարծես եթէ մաշկս վերցնեմ, տակէն կրակ պիտի ժայթքի:

Տասը տարուան ընթացքին ինչէր-ինչեր պատահեցան: Ա՛հ սիրելիս: Մալթիայի կոտորածը, Իսկենտերուն, Սեւակ Պալլըքը, Ռոպոսի, Կեզիի դէպքերը, Սուրուշ, Տիարպեքիր, Սուր, Մարտին, Նուսայիին, Ճիզիր, Շըրնաք, Թահիր էլչի, Անգարա, Յուլիս 15, Մաչքա, Իզմիր, Այնթապ, Օրթագիւղ, Օղակայան, Միջին Արեւելքի պատերազմ: Գործողութիւններ, ահաբեկչութիւն, եւ տակաւին ինչէր... Երկիրը արեան լճակի վերածուած է: Ոմանք ցանկացան լողալ մարդու արեան մէջ: Երկիրը մղձաւանջի մը մէջ է: Մարդիկ սկսան վախնալ, շնչահեղձ ըլլալ: Անձնաւորութիւններ ոտքի տակ առնուեցան:

Արժանապատուութիւնը ոտնակոխ եղաւ, արհամարհուեցաւ:

Կարծես մայրեր իրենց գաւակները ծնած ըլլան հողին յանձնելու համար: Կը խրախուսեն ծնելութիւնը, բայց ոչ ոք կը մտածէ ծնունդներուն կեանքի իրաւունքը պաշտպանելու մասին: Ամէն օր եւ ամէն գիշեր գործուած այլ ոճիւրները, աշխատանքի ոճիւրները, կանանց դէմ ոճիւրները չեն նկատուիր որպէս քաղաքական ոճիւր: Ոչ ոք պատասխանատուութիւն կը ստանան:

Ահաբեկչութեան ուժի եւ ուժին ահաբեկչութեան միջեւ դարձեալ ժողովուրդն է սուսողը: Որու ինչին ինչ ըսած ըլլալը չի փոխեր մեր գլխուն եկած արհաւիրքը: Այն պետութիւնները, որ կ'ըսեն թէ ահաբեկչութեան դէմ կը պայքարին, իրենց պատճառած ահաբեկչութեամբ կը նոյնանան ահաբեկչիներուն հետ: Օր մը այս պետութիւնը ԱՄ Նահանգներն են Ապուլ Ղուրէյպի մէջ, ուրիշ օր մը Ռուսիան Հալէպի մէջ, օր մըն ալ

հարաւ-արեւելքի մէջ Թուրքիան, այլ օր մը Սուրիան ընդդիմադիրներուն դէմ... Օր մը հիւսիսէն փչող քամին կը հնձէ մահուան դաշտը, ուրիշ օր մը հարաւէն փչողը... Իսկ անիծեալ հունձքը քաղողը դարձեալ մենք են, դարձեալ ժողովուրդս... Մեր ծովափերուն երեսներու դիակներ կը բարձրանան... Կա՞յ ասկէ աւելին:

Ո՛վ երկիրք եւ երկիր... Ո՛վ լեռներ եւ ծովեր... Վե՛ր կացէք եւ վկայ կեցէ՛ք: Այս հողերուն վրայ թափուած արիւնին դո՛ւք վկայ եղէք: Քանի որ մարդիկը լռեցին, լռեցուեցան: Մեռաւ, սպաննուեցաւ: Սգալու կարողութիւնն իսկ հատած է: Բռնատիրութիւնը եւ մարդասպանութիւնը անցած են բոլոր սահմանները: Խելքերը կեցած են, խելացիները ոչնչացուեցան:

Ելէ՛ք լեռներ ու ծովեր, երկիրք եւ երկիր... Դո՛ւք եղէք վկայ: Պատմութեան եւ այսօրին դո՛ւք վկայեցէք: Մեղքերու ծանրութեան, ոճիւրներու բազմազանութեան, կեանքերու շիջումին դո՛ւք վկայ եղէք: Սատանայի անվերջ խաղերուն, սուտերուն, անվերջ յոխորտանքին եւ անպատկառութեան դո՛ւք վկայ եղէք: Արդարութիւնը բեկողներուն, այս վաղեմի հողերուն վրայ ապրուած զգուելիութեան դո՛ւք վկայ եղէք:

«Ունայնութիւններու ունայնութիւնը», յայտարարեց, - «Մեծ գործեր կատարեցի: Ինձի համար տուններ կառուցանեցի եւ այգիներ տնկեցի: Ինձի համար պարտէզներ ու մրգաստաններ շինեցի, եւ անոնց մէջ ամէն տեսակ պտղատու ծառ տնկեցի: Ինձի համար ջուրի աւազաններ շինեցի, որպէսզի անոնցմով ծառատանը ոռոգուի: Ստրուկներ եւ ստրուկներ գնեցի... Շատ արջառներու եւ ոչխարներու նախիրներ ունեցայ: Նաեւ ինձի համար դիզեցի արծաթ եւ ոսկի, ու թագաւորներու եւ զաւառներու սեփական գանձերը... Մեծ եղայ, ու գերազանցեցի ինձմէ առաջ երուսաղէմի մէջ եղող բոլորն ալ. իմաստութիւնս ալ իմ քովս կը մնար: Իմ աչքերս իրենց բոլոր փափաքներէն չզրկեցի, ու սիրտիս ո՛չ մէկ ուրախութիւն մերժեցի... Յետոյ ձեռքերուս կատարած բոլոր գործերուն նայեցայ, ու զանոնք կատարելու համար իմ կրած ամբողջ տաժանքիս, եւ ահա՛ ամէն ինչ ունայնութիւն ու հողի տանջանք էր, եւ արեւին տակ ո՛չ մէկ օգուտ կար:»*

10 Տարուան ընթացքին ինչէր-ինչեր պատահեցան: Մեր դիմաց դրին դատարաններուն մը գործընթացը: Դատարաններ մտանք ելանք: Մեր վրան խնդացին, մեզ ծաղրեցին, «կամ կը սիրես, կամ կը

լքես» ըսին: Նախ ըսին «ոճիրին մէջ կազմակերպութիւն մը չկայ», յետոյ Գերագոյն Ատեանը ըսաւ «կազմակերպութիւն կայ, սակայն սահմանափակուած է քանի մը ազգայնական երիտասարդներով»: Ապա եկաւ օրը, ոճիրը գործած, վրան ծածկած, ասկէ օգտուել փորձած պետութեան մէջ խմբաւորումները իրար ինկան... Մի քանի ազգայնական երիտասարդէն բաղկացած կազմակերպութիւնը գնաց, տեղը Ֆէթ-Օ-ն եկաւ: Ատեն մը ձեւացուցին թէ էրկենեքօնն է, սակայն մեր դատին միայն քովէն անցան: Պետութիւնը ամէն անգամ դէպքի վայրը իր պոչը կը ձգէ, եւ «ահա՛ սատանան» կ'ըսէ: Ոչ սուտ է, ոչ իրաւ: Սատանային ետեւէն երթալու փոխարէն, սատանային շապիկին հետ խաղալէն ե՞րբ պիտի յղանք:

10 տարի առաջ մեր հարցուցած հարցումը դարձեալ կը հարցնենք:

Թ՛իրախ ցոյց տուողները, սպառնացողները, «Հրահր, մեր գայրոյթի թիրախն ես» ըսողները, Բանակի Հրամանատարութեան գեկոյց հրատարակողները, ե՞րբ պիտի ներկայանան արդարութեան առջեւ:

Դէպքի վայրի արձանագրութիւնները դարձեալ կը սփռուին ամէն կողմ: Կ'ըսուի թէ 10 տարի առաջ, այս ժամերուն, այստեղ քաղաքացիներէն աւելի ռազմական ոստիկանութիւնը ներկայ էր: Սպասեմք, տեսնեմք, քանի տարի տեւած այս հարցաքննութիւնը ե՞րբ պիտի հասնի իր աւարտին:

Նախապէս ըսած ենք, դարձեալ պիտի ըսենք: Այս ոճրագործը յայտնի է: Այս ոճիրին իրագործողը, ըստ երեւոյթի, իր բոլոր աստիճաններով, պետութիւնն է: Ժողովուրդի խիղճը այս իրակաւնութիւնը հասկնալու համար տասը տարուան մէջ ի յայտ եկած խայտառակութեանէն զար ուրիշ ոչ մէկ բանի կարիք ունի: Իսկ եթէ պետութիւնը չէ, ապա պետութիւնը յանցաւոր է իր մէջ ի այդ խաղաքարերը արտամղելով:

Սուրբ չէ պետութիւնը, մարդն է սուրբը: Կեանքն է սուրբը:

Տասը տարի է ի վեր պետութիւնը այս երկրի սրբութիւնները կը վիրաւորէ: Ճիշդ ինչպէս որ հարիւր տարի առաջ, հարիւր տարի է ի վեր կը վիրաւորէ... Որ ազգէն ալ որ ըլլայ, որ ցեղէն ալ, որ կրօնքէն ըլլայ, այնքան ատեն որ չես սրբացներ կեանքը, այս հողերուն վրայ արժանի կեանք կարելի չէ ունենալ, սիրելիներս:

Այսօր ձեր հետ տասը տարի առաջ սպաննուած ամուսինիս ցաւը կիսել, իր դատին մասին խօսիլ, հաւատացէ՛ք շատ կը ցաւցնէ: Սակայն երկրին ժողովրդավարացման համար, ժողովուրդին համար, այս դատը եւս կարեւոր դատերէն մէկն է: Ամուսինս, դատարաններէն աւելի, ժողովուրդին խիղճը կը

կարեւորէր: Բոլոր այս մեր ապրածներուն ընդմէջէն, մեզի յանուն ապագայի միայն յուսադրիչ է ոճիրին դատապարտուելը ժողովուրդի խիղճին մէջ:

Այս դատը Թուրքիոյ ժողովրդավարացման բանալիներէն մէկն է: Եթէ անպայման բանի մը համար պիտի շահագործէք, ապա այս նպատակին համար շահագործեցէք ծայրէ ի ծայր:

Այս դատը նաեւ դատն է մեր բարեկամներուն, իրականութիւնը փնտրելու ժամանակ իրենք զիրենք պանքին մէջ գտած, խաղաղութեան եւ ազատութեան համար պայքարելու ընթացքին, իրենց ազատութիւնը առնուած, ձերբակալուած լրագրողներուն եւ երեսփոխաններուն դատն է: Աստուծո՛ւմ խնդրանքս է, որ պահաւոր, ողջ առողջ միանան իրենց սիրելիներուն:

Այսօր, այս խաւար ժամանակահատուածին, «գոնէ մերիները իշխանութեան վրայ են» ըսելով սփոփանք փնտրողներ, չկարծէ՛ք թէ իշխանութեան վրայ եղողները ձեզմէ են: Ձեր բարի նպատակներով, երկիրը կառավարելու համար ուղարկուած մարդիկը, ժողովուրդի գաւակ էին, սակայն Պետական Այրեր դարձան: Շատոնց մոռցան իրենց խոստումները: Այժմ կ'ուզեն իրենց ոճիրներուն ձեզ ալ մեղակից դարձնել: Դուք արժանի չէք այսպիսիին: Բոլորս մէկ, շատ աւելիին արժանի ենք: Եւ կը յուսամ, որ շատ աւելի լաւը պիտի յաջողինք:

Մէջը ուրիշին համար բան մը ընել է: Միտոյ ուղիին վրայ քալելու ժամանակ ցաւ պիտի զգաք անշուշտ: Մէջը ամէնէն զօրեղ հոգեւոր պայքարն է: Մէջը չարիքին բարիքով կը պատասխանէ: Առանց սիրոյ հաւատք չկայ:

Ձարդարութեցէ՛ք սիրով: Եթէ մէկը ըսէ. «Ես կը սիրեմ Աստուծո՛ւ», եւ ատէ եղբայրը, ստախօս է. որովհետեւ ան որ չի սիրեր իր եղբայրը՝ որ կը տեսնէ, ի՞նչպէս կրնայ սիրել Աստուծո՛ւ՝ որ չի տեսներ: **

Սիրելի բարեկամներ: Ճիշդ տասը տարի է, որ ձեզի հետ միասին այստեղ ենք: Յաւին մէջ ազգական դարձանք ըսած էինք: Մեր պատմութիւնները պատմեցինք, լսեցինք: Այդքան մըն ալ ցաւով լեցուն, վիշտով ու արցունքով լեցուն նոր պատմութիւններ գոյացան, շատցան, հազարներով, տասնեակ հազարներով...

Պարզապէս միասին ապրիլ չէ, հաւասար եւ ուրախ ապրիլն է կարեւորը: Եւ արժանապատիւ, ազատ ապրիլ... Եկէ՛ք, այս երկրի աղաւնիի դողդոջը վերացնենք: Եկէ՛ք չվիրաւորենք աղաւնիները: Ինչպէս որ իմ ջուրթակս կ'ըսէ՝

Եկէ՛ք նախ իրար հասկնանք... Եկէ՛ք նախ իրարու ցաւերը յարգենք.. Եկէ՛ք նախ իրար ապրեցնենք:

ՎԱՐՁՈՒ ԳՐԱՍԵՆՆԱԿՆԵՐ
1060 North Allen Ave Pasadena, CA 91104
Գրասենեակները վերանորոգուած եւ յարմար վարձքերով հեռաձայնել՝ (626) 398-0506

ՄԻՆ ԽՈՍՏՈՒՄՆԵՐ (Ա.)

ՈՍԿԱՆ ՄԻՆԻՑԱՐԵԱՆ

27 Դեկտեմբեր 2016-ին Ամերիկայի Միացեալ Նահանգներու Քոնկրէսի արտաքին կապերու վարչութիւնը, Թուրքիոյ մէջ գտնուող քրիստոնէական եկեղեցիները իրենց սեփականատէրերուն վերադարձնելու կապակցութեամբ օրէնքի նախագիծ մը որդեգրած է: Նման օրէնքի նախագիծ մը շատ հաւանաբար մեծ ոգեւորութիւն եւ խանդավառութիւն ստեղծած է միամիտներու մօտ, սակայն եւ այնպէս որպէս իրապաշտ մտածող՝ նման սին խոստումներ մեզ չեն կրնար գօտեպնդել ապագայի լաւատեսութեամբ: Ինչո՞ւ...

Բոլորիս ծանօթ է որ այսօր Միջին Արեւելքի քաղաքական դաշտը նոր անակնկալներու առջեւ կը կանգնի, որովհետեւ խաղաղաշտ իջած են գերպետութիւններ՝ Ռուսաստան, Միացեալ Նահանգներ, Ֆրանսա, Գերմանիա, Անգլիա, եւ տակաւին ուրիշներ, որոնք իրենց քաղաքական հաշիւներէն ելլելով նոր մարտավարութեամբ եւ քաղաքական մեծ ախորժակներով Միջին Արեւելքի համար նոր քարտէս մը գծելու նախապատրաստական աշխատանքներուն մէջ են:

Փոքրիկ պատմական ակնարկ մը կը բաւէ ցոյց տալու, թէ այս բոլոր քաղաքական ախորժակները նորութիւններ չեն: Ամերիկայի Միացեալ Նահանգները կառչած են այն սկզբունքին, թէ Ռուսաստանի սահմանակից երկիրները պէտք է քաղաքականապէս եւ տնտեսապէս հզօր, ինչպէս նաեւ ռազմավարական գետնի վրայ ուժեղ ըլլան՝ պատուար կանգնելու համար Ռուսաստանի եւ անոր արբանեակ երկիրներու ծաւալողական ախորժակներուն դէմ:

Ահաւասիկ այս քաղաքականութեան կ'օգտուի Սուլթան Համիտներու հարազատ ժառանգորդ Թուրքիան՝ աւանդական դարձած իր խորամանկութեամբ, հակառակ իր ներքին քաղաքական տագնապներուն, փտութեան եւ ապականած բարքերու մէջ ընկղմած իր վարչամեքենային, եւ որ կը մնայ տակաւին Եւրոպական պետութիւններուն չափով մը «սիրելին» ու Ամերիկայի շփացած «բարեկամը»: Հիւսիսային Ատլանտեան ուխտի նիւթական հսկայական օժանդակութիւններու ճամբով ոտքի կը պահուի ոճրագործ Թուրքիան, հակառակ մարդկային իրաւունքներու դէմ իր գործած բոլոր բռնաբարութիւններուն եւ յանցանքներուն:

Ռուսաստանը եւս, իրեն ուղեկից արբանեակ երկիրներուն հետ, Թուրքիոյ հանդէպ որդեգրած է յատուկ քաղաքականութիւն մը՝ ելլելով իր երկրի ընդհանրական շահերէն: Կը ջատագովէ Թուրքիոյ ամբողջականութիւնը, գուգահեռ ընթանալով այդ մասին Ամերիկայի պաշտպանած միեւնոյն սկզբունքին: Ռուսաստան այսօր ո'չ մէկ հողային պահանջ ունի Թուրքիայէն...: Հետեւաբար, Ամերիկան իր ուղեկիցներով, Ռուսաստան իրեն կողմնակից պետութիւններով, Թուրքիոյ նկատմամբ տարբեր հեռանկարներ ունենալով հանդերձ երկուքն ալ կը նպաստեն եւ կը սատարեն Թուրքիոյ հողային ամբողջականութիւնը պահպանելու ուղեգիծին: Բայց մինչեւ ե՞րբ...: Ժամանակը ցոյց կու տայ:

Աւելի խորը թափանցելու համար քաղաքական այս ընդհանուր պատկերին, անհարաժեշտ է յետա-

դարձ ակնարկ մը նետել Ամերիկայի նախագահ Թրումանի (Harry S. Truman) քաղաքական սկզբունքին/վարդապետութեան (The Truman Doctrine), որ Քոնկրէսին աւանդուեցաւ 12 Մարտ 1947 թուականին: Ահաւասիկ նախագահը իր այս յատարարութեամբ կը հաստատէր թէ Միացեալ Նահանգներ քաղաքական եւ տնտեսական օգնութիւն պիտի տրամադրեն բոլոր ռամկավարական (democratic) երկիրներուն: Նախագահը իր այս յայտարարութեամբ նոր արեւելում մը կու տար Միացեալ Նահանգներու արտաքին քաղաքականութեան, հեռանալով անոր մինչ այդ որդեգրած աւանդական մօտեցումէն՝ հեռու մնալ այն տագնապալից շրջաններէն, ուր Միացեալ Նահանգներ ուղղակի կապ ու կենսական շահեր չունին:

Վերել յիշատակուած վարդապետութեան դրդապատճառը Անգլիական Պետութեան յայտարարութիւնն էր, Փետրուար 1947-ին, թէ այդուհետեւ ռազմական եւ տնտեսական օգնութիւն պիտի չցուցաբերեն Յունական կառավարութեան, որ այդ օրերուն քաղաքացիական պատերազմ կը մղէր ընդդէմ յոյն համայնավար կազմակերպութեան: Նախագահ Թրուման առաջարկեց որ Քոնկրէսը անմիջապէս նեցուկ կանգնի Յոյն կառավարութեան, ընդդէմ համայնավարներուն: Նոյն ատեն առաջարկեց քննարկել, որ օգնութիւն ընծայէ նաեւ Թուրքիոյ, որովհետեւ Թուրքիան ալ այն երկիրներէն էր որոնք օգնութիւն կը ստանային Անգլիական կառավարութեան:

Այդ ժամանակ, Միացեալ Նահանգներու կառավարութիւնը կը հաւատար որ Սովետական կառավարութիւնը կ'օժանդակէր յոյն համայնավարներուն, եւ հետեւաբար մտահոգուած էր որ եթէ համայնավարները շահէին Յունաստանի մէջ, Սովետական վարչամեքենան իր ազդեցութիւնը պիտի ունենար Յունաստանի քաղաքականութեան վրայ: Մինչդեռ իրականութիւնը այն էր, որ Խորհրդային ղեկավար ձոզեֆ Սթալին մերժած էր օգնել

յոյն համայնավարներուն եւ իր ուշադրութիւնը կեդրոնացուցած էր ԵՆԿՈՍՍՍԷԻՅ՝ վարչապետ Եոսիփ Թիթոյի վրայ:

Սակայն եւ այնպէս կարգ մը այլ ազդակներ պարտադրած էին Նախագահ Թրումանին որպէսզի օգնէր Յոյն եւ Թուրք կառավարութիւններուն: 1946 թուականին կարեւոր չորս իրադարձութիւններ տեղի ունեցած էին որոնք արգելք հանդիսացած էին յետպատերազմեան ստեղծուելիք համաձայնութեան Սովետական Միութեան հետ:


ա. Սովետական բանակը չբաշտուեցաւ Պարսկաստանէն 1946-ի սկիզբները, ըստ 1943-ի համաձայնագրին (Tehran Declaration of 1943):

բ. Սովետական կառավարութիւնը կը փորձէր ճնշում բանեցնել պարսկական կառավարութեան վրայ, պարսկական քարիւղի արտադրութեան մենաշնորհը (concession) ապահովելու համար, պատրուակ բռնելով որ փոխարէնը՝ Պարսկաստանի հիւսիսային մասին մէջ խմորուող ատերպէյ՝ ճանական անջատողական շարժումները պիտի խոչընդոտէր:

գ. Սովետական Միութիւնը ճնշում կը բանեցնէր Թուրքիոյ վրայ, որպէսզի պատերազմական կայան եւ ազատ ելեմուտ ապահովէր Թուրքական նեղուցներէն:

դ. Սովետական Միութեան մերժումը Պարուխ Ծրագրին (Baruch plan), առարկելով թէ որեւէ միջազգային արտաքին կազմակերպութիւն չէր կրնար իր հիւլեական ծրագիրները եւ գէնքերը ստուգման ենթարկել:

Ահաւասիկ վերել յիշատակուած պատճառները առիթ դարձան որ Անգլիական կառավարութիւնը քաշուի յոյներուն օգնութիւն տալէ, հետեւաբար Նախագահ Թրուման պարտադրուած զգաց Ամերիկեան քաղաքականութեան



ուղղութիւնը փոխելու, ու ապանմիջապէս Քոնկրէսէն խնդրեց որ չորս հարիւր միլիոն տոլարի (\$400,000,000) օժանդակութիւն ինչպէս նաեւ զինուորական մասնագէտներ եւ պատերազմական այլ գէնքեր յատկացուին Յոյն եւ Թուրք կառավարութիւններուն:

Նախագահ Թրուման փորձեց արդարացնել իր առաջարկը երկու հաստատումներով: Առաջին՝ Յոյն համայնավարներու քաղաքացիական պատերազմի յաղթանակը կրնայ վտանգել Թուրքիոյ քաղաքական կայունութիւնը, նոյն ատեն վտանգելով Միջին Արեւելքի կայունութիւնը: Հետեւաբար նման բան կարելի չէ արտօնել, նկատի ունենալով Ամերիկեան ազգային ապահովութիւնը (national security): Երկրորդ՝ նախագահ Թրուման շեշտեց նաեւ այն իրողութիւնը, թէ Ամերիկեան կառավարութիւնը բարոյական պարտաւորութիւնը ունի պաշտպանելու իրաւունքները այն ժողովուրդներուն, որոնք կը տառապին բռնատիրական վարչութեանց տակ, որովհետեւ բռնատիրական (totalitarian) վարչակարգերու տարածումը կրնայ սկանահարել միջազգային խաղաղութիւնը եւ հետեւաբար Ամերիկայի ապահովութիւնը: Նախագահ Թրուման եզրափակեց ըսելով որ Միացեալ Նահանգներ չեն կրնար ձեռնածալ մնալ Սովետական Միութեան բռնատիրական վարչակարգին ծաւալողական ախորժակներուն դիմաց:

MARTIAL ARTS - ORGANIZED by GAIDZ YOUTH ORGANIZATION

MASTER SEVAK HAKOBYAN - 4th DAN
 INTERNATIONAL MASTER OF MARTIAL ARTS
 WORLD RECOGNIZED MEMBER OF ADAPTIVE SPORTS

➤ **MARTIAL ARTS**
 ➤ **SELF-DEFENSE**

SEPARATE GROUPS: MEN
 WOMEN
 CHILDREN
 PEOPLE WITH DISABILITIES

❖ **FREE for PEOPLE With DISABILITIES - GREAT RATES for FAMILIES & STUDENTS**
OFFICIAL OPENING & DEMONSTRATION FRIDAY, JANUARY 20, 2017, AT 5:30 PM
 ADDRESS: 1060 NORTH ALLEN AVENUE, PASADENA, CA 91104
 For registration and info contact Gaidz Youth Organization: 626-926-7224; email: info@gaidz.org




Instagram @Gaidzyo; Facebook Gaidz Youth Organization; Twitter @GaidzYouth

ԵԳԻՊՏԱՅԻՆ ԹԵՄԸ ՀԱՐԻՒՐԱՄԵԱՅ ՏԱՐԵԴԱՐՁ 1914-2014

ԴՈԿՏ. ԶԱԻԵՆ Ա. ՔՅՆՅ.
ԱՐՁՈՒՄԱՆԵԱՆ

Առաջնորդին Եգիպտոս ժամանումը

Որպես եգիպտահայ պարտք կը զգամ անդրադարձ մը կատարել Եգիպտահայ թեմի հարիւրամեայ ծաղկուն շրջանը հանդիսաւորելով, սկսեալ 1914 թուականէն երբ թեմի Առաջնորդ ընտրուեցաւ Արմաշական սերունդի ամենէն ուշիմ եւ նուիրեալ հոգեւորականներէն Թորգոմ Արքեպիսկոպոս Գուշակեան: Սեբաստիոյ նախկին Առաջնորդն էր Գուշակեան Սրբազան երբ Եգիպտոս կը հասնէր 1914 թուի Մայիսի 3-ին: 1912-ին նախկին Առաջնորդ Մկրտիչ Եպիսկոպոս Աղաւնուկի հրաժարած ըլլալով իր պաշտօնէն, Կ. Պոլսոյ Պատրիարքութիւնը կը հաստատէր Թորգոմ Արքեպիսկոպոսի տեղապահութիւնը եւ կ'ուղարկէր զինք Գահիրէ, ուր կը դիմաւորուէր «փառաւոր թափօր մը կազմած» Ազգային իշխանութիւնէն, որ շոգեկառքի կայարանէն կը յառաջանար դէպի քաղաքի առաջնորդանիստ Ս. Աստուածածին Եկեղեցին: Առաջնորդարանի դահլիճին մէջ իր առաջին ճառով Տեղապահը կը վստահեցնէր «Թէ ամէն ջանք ի գործ պիտի դնէր իրմէ սպասուած ամէն աշխատութիւն յաջողութեամբ ի կատար հանելու»:

Եգիպտահայ թեմի ազդեցիկ դիրք եւ անուն ունեցող անձինք պատկառելի թիւ եւ որակ կը ներկայացնէին հարիւրամեակ մը եւ աւելի առաջ, գլխաւորութեամբ Պողոս Նուպար Փաշայի, որ հիմնադիր նախագահն էր նորակազմ Հ.Բ.Ը. Միութեան (1906), եւ միեւնոյն ատեն լիազօր ներկայացուցիչը Տ. Տ. Գէորգ Ե. Սուրբնեան Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ փարիզի մէջ կայացած հայկական բարենորոգումներու գործին: Թորգոմ Արքեպիսկոպոս շուտով Առաջնորդ կ'ընտրուէր Եգիպտահայ թեմին, եւ կը գտնէր Պողոս Նուպար Փաշայի անձին մէջ իսկական հայր, պատկառանքով, անկեղծութեամբ եւ ազգասիրութեամբ օժու ուրպէս իր գործակիցն ու խորհրդականը:

Քաղաքական Կացութիւնը

Եգիպտոս չէր նմաներ թրքահայոց վիճակին ուր սեղմումներ կային եւ հարստահարութիւններ ու հալածանք կը տիրապետէր: Եգիպտոս ազատ երկիր մըն էր արդարասէր կառավարութեամբ, ուր հայեր կ'ապրէին վայելելով երկրի միւս տարրերուն իրաւունքները, մանաւանդ երբ 1918-ի զինադադարէն ետք Եգիպտոսի վրայ թուրքիոյ գերիշխանութիւնը բոլորովին կը ջնջուէր: Ս. Աստուածածին եկեղեցին թեմի կեդրոնն էր, ուր նաեւ իմ մանկութիւնը անցաւ իբրեւ դպիր՝ մեր թաղին եկեղեցին ըլլալով: Հոն մատուցած եմ նաեւ իմ անդրանիկ Ս. Պատարագը 1954 թուի ամրան: Եկեղեցին մի քանի տարի ետք ապաստարանացուցելով քանդուեցաւ պողոտայի շինութեան հետեւանքով:

Նորակառոյց Վարժարանները

Եկեղեցւոյ կողքին գոյութիւն ունէր հարիւրամեակ մը եւ աւելի առաջ, 1865 թուին հիմնադրուած, եւ ապա ընդարձակ եւ շքեղ շէնքերու մէջ փոխադրուած, Գալուստե-

ան Ազգային Վարժարանը, կառուցուած Աղա Կարապետ Գալուստի կտակով, ուր նաեւ եւ աշակերտեցաւ քառասունական թուականներուն, 800-ի մօտ հաշուող աշակերտութեան հետ միասին: Հոն աշակերտած էր նաեւ մայրս եւ իրեն հասակակից հայորդիներ, տնօրէնի եւ ուսուցչապետի պաշտօններով յայտնի Լեւոն Թաշճեանի, Արշակ Ալպօջաճեանի, Շահան Պէրպէրեանի (յետագային նաեւ մեր ուսուցիչը Անթիլիասի Դպրեվանքին մէջ), Գարեգին Տիւրկէրեանի, Նահապետեանի ու Գալայեանի: Կը յիշեմ շատ փոքր տարիքիս երբ դպրոցէն եկեղեցի տարին մեզի՝ ներկայ ըլլալու Տնօրէն Լեւոն Թաշճեանի յուղարկաւորութեան որ մեզմէ շատ տարիներ առաջ վարած էր տնօրէնի պաշտօնը:

Եգիպտահայ ուսումնական ցանցին մէջ Պողոսեան Ազգային Վարժարանը, բարերարութեամբը Պողոս Պէյ Եռսուֆեանի 1890-էն ի վեր կը ծառայէր Աղեքսանդրիոյ հայ համայնքին: Թորգոմ Արքեպիսկոպոսի առաջնորդութեան շրջանին Գահիրէի մէջ երկու վարժարաններ եւս ծաղկեցան, Պէրպէրեան Վարժարանը՝ տնօրէնութեանը ներքեւ Շահան Պէրպէրեանի, որ վերականգնել ուզեց իր հօրենական անուանի Կ. Պոլսոյ Պէրպէրեան Վարժարանը՝ հիմնուած իր հօր Ռեթէոս Պէրպէրեանի կողմէ: Շուտով նաեւ Գահիրէի արուարձան Հելիոպոլիսի մէջ Նուպարեան Վարժարանը՝ Պողոս Նուպար Փաշայի հովանաւորութեամբ, եւ Մելգոնեան Մանկապարտէզը՝ բարերարութեամբ Կարապետ Մելգոնեանի Աղեքսանդրիոյ մէջ: Գրիգոր եւ Կարապետ Մելգոնեան մեծ բարերարները նոյն տարիներուն՝ 1926-ին պիտի հիմնէին նաեւ Կիպրոսի Մելգոնեան Կրթական Հաստատութիւնը: Այս բոլորը կատարուեցան Առաջնորդ Թորգոմ Արքեպիսկոպոսի քաջալերանքովն ու անձնական հոգածութեամբը՝ դիմելով իրենց բարերարներուն: Սակայն Առաջնորդին մեծագոյն արգասիքը եղաւ նորակառոյց Ս. Գրիգոր Լուսաւորիչ Մայր Եկեղեցին ու Առաջնորդարանի շէնքը Գահիրէի լաւագոյն մէկ պողոտային վրայ:

Ս. Գրիգոր Լուսաւորիչ Մայր Եկեղեցին

Քաղաքի Ս. Աստուածածին եկեղեցին կառուցուած էր Գաբրիէլ Մարաշի Եպիսկոպոսի ջանքերով 1839 թուին եւ միշտ ծառայած որպէս առաջնորդանիստ եկեղեցի: Իննիսուն տարիներ ետք, 1928 թուին պիտի բարձրանար Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցին՝ բարերարութեամբ Գրիգոր Եղիայեանի, մահացած 1911 թուականին, որ յետ մահու իր յատուկ կտակով, գործադրութեան կը դրուէր անոր թէ՛ նորաշէն եկեղեցւոյ եւ թէ՛ բարձրագոյն ուսմանց հետեւող ուսանողներու կրթաթոշակներու տրամադրութիւնները: Մինչեւ մեր օրերը, կը յիշեմ, Եղիայեան Մանուց կրթաթոշակները որոնք արժանի ուսանողներուն կը յատկացուէին: Կտակի գործադրութեամբ 1924 թուին Առաջնորդն ու թեմական իշխանութիւնը ձեռնարկեցին հոսկապ աւանդական ոճով կառուցուած եկեղեցիի շինութեան՝ ճարտարապետութեամբ Լեւոն Նաֆիլեանի, երբ Օգոստոսին կատարուե-



Գալուստեան Ազգային Վարժարանի 1955-ի Ամառային Հանգիստ Եւ խաղաղութեամբ Առաջնորդ Մամբրէ Արք. Սիրունեանի, ծախիմ՝ Զաւէն Արեղայ Արզումանեան, աջիմ՝ երեք պետական անձինք՝ Գահիրէի Ուսումնական Նախարարութենէն, եւ Յովհաննէս Քեհեաեան՝ Ատեմապետ Թեմական ժողովի իր դիւանի անդամներով:

ցաւ հիմնարկէքը:

Եկեղեցւոյ շինութիւնը աւարտեցաւ 1928 թուին սկիզբը, եւ փետրուար 12-ին կատարուեցաւ օծումը՝ ձեռամբ Առաջնորդ Թորգոմ Արքեպիսկոպոս Գուշակեանի որ բարերարի անունով զայն անուանեց Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ Հայաստանեայց Եկեղեցի: Գահիրէի «Արեւ» օրաթերթի խմբագրապետ եւ տաղանդաւոր բնաստեղծ Վահան Թէքէեան կը գրէր «Իր դաստակերտն է այս եկեղեցիին նիւթական շէնքը, ո՛ր կողմ որ դարձնէք ձեր նայուածքը, զինքը կը գտնէք անոր մէջ»: Թորգոմ Արքեպիսկոպոսի առաջնորդութեան շրջանին կառուցուած են նաեւ Աղեքսանդրիոյ հայոց գերեզմանատան Ս. Գէորգ մատուռը, Գէորգ Թոփալեանի ժառանգորդներուն նուէրով, եւ Զակարիկ Ս. Խաչ եկեղեցին՝ բարերարութեամբ քաղաքի ազգայիններէն Խաչատուր Կամսարականի: Զակարիկ հայրութեան թիւի առաւելութեամբ երկրին երրորդ գլխաւոր քաղաքը կը հանդիսանար, ուր 1926 թուին Կամսարական ծխախոտի գործատունը անուն եւ համբաւ կը վայելէր հայ գործաւորներու զգալի թիւով:

Թեմի Առաջնորդարանի շքեղ երկարկանի շէնքը կարելի եղած է կառուցանել Տիգրան Փաշա Տ'ապրոյէ կտակուած գումարով եւ հաւասարապէս Պողոս Նուպար Փաշայի նուիրատուութեամբ: Նորաշէն եկեղեցւոյ կից այս հոյակերտ շէնքի հիմնարկէքը Առաջնորդ Թորգոմ Արքեպիսկոպոս ինք կատարեց 1928 Յունուար 20-ին, եւ տարի մը ետք արդէն աւարտած էր անոր կառուցումը: Նոյն ատեն Մշակութային Միութիւններ եւս ծաղկեցան, Նաւասարդ եւ «Յուսաբեր» օրաթերթի Կեդրոնը 1918-ին, Հայ Գեղարուեստասիրաց Միութիւնն ու «Արեւ» օրաթերթի Կեդրոնը 1920 թուին, Հայ Մշակոյթի Բարեկամներու Ընկերակցութիւնը 1941-ին, Հայ Ազգային Հիմնադրամը 1942-ին եւ Կոկանեան Մշակութային Կեդրոնը 1945-ին, ինչպէս նաեւ Մարմնամարզական ՀՄԸՄ եւ ԱՐԱՐԱՏ Միութիւնները իրենց մարզասրահներով:

Մամբրէ Արքեպիսկոպոս Սիրունեան

Գուշակեան Սրբազանի շրջանին իրեն Աղեքսանդրիոյ մէջ փոխանորդ նշանակած էր Արմաշի վերջին սերունդէն Մամբրէ Մ. Վրդ. Սիրունեան, եւ երբ 1931-ին

Առաջնորդ Սրբազանը Երուսաղէմի Հայոց Պատրիարք ընտրուեցաւ ու Գահիրէէն Ս. Աթոռ մեկնեցաւ, Թորգոմ Պատրիարք Գուշակեանին յաջորդեց որպէս Տեղապահ Մամբրէ Մ. Վարդապետ, որ իսկոյն Գահիրէ փոխադրուելով վարեց թեմին ներքին գործերը: Եգիպտահայ թեմի զոյգ քաղաքական եւ թեմական ժողովները Ս. Էջմիածին խնդրանք նեկայացուցին Մամբրէ Մ. Վարդապետի եպիսկոպոսացումին համար: Նորընտիր Տ. Տ. Խորէն Ա. Մուրաթէգեան Ամենայն Հայոց Կաթողիկոսը 1933 թուականին եպիսկոպոս ձեռնադրելով Մամբրէ Մ. Վարդապետը Եգիպտոս ուղարկեց որպէս Տեղապահ Եգիպտոսի թեմին:

Նորապսակ Մամբրէ Եպիսկոպոս Սիրունեան վարչական ձկուն եւ իմաստուն հեռատեսութեամբ վարեց իր պաշտօնը, եւ սակայն թեմական իշխանութիւնները յապաղեցին իր Առաջնորդի ընտրութիւնը, որ երկար տեւեց հակառակ անոր որ Առաջնորդի լրիւ գործերը կը վարէր իրեն յատուկ լաւատեսութեամբ, եւ 1945 թուին զինք Առաջնորդ ընտրեցին եւ Ամենայն Հայոց Տ. Տ. Գէորգ Զ. Չորեքճեան Կաթողիկոս զինք Արքեպիսկոպոսութեան աստիճանով պատուեց: Մամբրէ Սրբազան իր 40 տարիներու երկարատեւ պաշտօնին վրայ մնաց աշխատունակ, խղճամիտ ու բարձր գնահատուեցաւ երկու Հայրապետներուն՝ Ամենայն Հայոց Տ. Տ. Գէորգ Զ. եւ Տ. Տ. Վազգէն Ա. Կաթողիկոսներուն կողմէ: Որպէս երիցագոյն արքեպիսկոպոս Մամբրէ Սրբազան նախագահեց Վազգէն Ա. Կաթողիկոսի ձեռնադրութեան եւ օժման կարգերուն 1955 թուին: Իր Առաջնորդութեան շրջանին Վազգէն Ա. Հայրապետ չորս անգամ Եգիպտահայ թեմ այցելեց, ուր նաեւ նախագահեց 1956 թուի Մարտ ամսու Առաջին Եպիսկոպոսական ժողովին՝ Առաջնորդարանի մեծ դահլիճին մէջ, ու վերջին անգամ՝ պատուելու համար թեմի Մամբրէ Արքեպիսկոպոս Առաջնորդ Սրբազանը իր քահանայական ձեռնադրութեան լիսնամեակին առիթով: Արմաշէն արտաքսեալ վերջին դասարանէն էր երբ 1916 թուին Կ. Պոլսոյ մէջ կուսակրօն քահանայ ձեռնադրուեցաւ Մեսրոպ Նարոյեան Եպիսկոպոսն:

Իր առաջնորդութեան շրջանին Ամենայն Հայոց Տ. Տ. Գէորգ Զ.

ՀԱՅԻ ԿԱՊՈՑ

Ռ. ԿՈՐԻԻՍ

Մեր առօրեայ կեանքում բաներ ենք լսում կամ կարդում, յանկարծ մէկի ասածը, պատմածը կամ գրածը անմոռանալիօրէն դրոշմւում է մեր ուղեղի մէջ գարմանք, հիացմունք եւ ոգեւորութիւն կամ ցաւ ու նողկանք վրդովմունք է պատճառում, դրա մասին մտածում եւ ցանկանում ես ուշադրութեան նիւթ դարձնել, ահա եւ մեր անդրադարձը:

Մի արժանապատիւ տիկին հարցազրոյցի ժամանակ, մանկութեան պատահած դէպքը ցաւով է յիշում որպէս «Դառը սոսկալի յուշ»: Յիշեալ դէպքը պատահում է Երեւանի ստորերկրեայ գնացքի (մետրո) կանգառներից մէկում (Երեւանի մետրոյից անգամներ օգտուել եմ, վերջին անգամ 2010-ին էր աղմկոտ ու հնացած կառքերով (վագոններով), սակայն յետոյ նորացուել եւ լաւ վիճակում են գտնուում, միայն թէ յուսով մէկ գիծը քանի գիծերով ճիւղաւորուի թէ՛ հեշտ եւ դիւրին երթեւեկութեան եւ թէ՛ պաշտպանողական տեսակէտից): Նա չի յիշում ժամանակի տարեթիւրը, միայն յայտնում է՝ երեխայ տարիքում գտնուած լինելու ժամանակ, մոտ թողնելով կարեւոր տեղեկութիւններ: Հաղորդավարը հարցնում է.

«Կարո՞ղ էք ձեր մանկութիւնից յիշատակելի դէպք պատմել:

Նա աչքերը ակնթարթ կկոցելով ամփոփուեց, այտերում մեղմ գծեր յայտնուեցին, ծնօտը եւ շրթունքները սեղմուեցին, կարծես դժուարանում էր դէպքը ներկայացնել, սակայն մի պահ ընդմիջումից խօսել սկսեց.

«Երեւանեան մետրոյի գնացքի կանգառում մարդիկ էին սպասում, առաւելագոյնը կանայք, շատերը լաւաշ հացի կապոցները ամուր գրկած երկար գծի պէս քարափին կանգնած սպասում էին գնացքի գալուն, ես էլ նրանց մէջ էի երեխայ տարիքում (իմա՝ թերեւս վեց-եօթ

տարիք երկար հասակով): Պարագան ինձ համար անհասկանալի է, թէ կեանքը ինչ պայմաններում է եղել, որ այդ խումբ մարդիկ հացով իրենց ապահովելու համար տան վերադարձի ճամբին են գտնուել: Հետաքրքրականը այն ինչ պատահում է շարունակութիւնը տիկնոջ պատմածից.

«Քարափին կանգնած մարդկանցից մէկի հացի կապոցը ընկնում է ցած՝ երկաթ գծի մօտ, իրարանցում է առաջանում, քարափից դէպի երկաթգիծ փոս լինելով, ոչ ոք չի յանդգնում վայր իջնել, ով գիտէ վեր բարձրանալու դժուարութիւն նկատելով, շուտափոյթ որոշում է կայացուում, իմ ոտքերից բռնելով կախ են տալիս քարափին ի վար կապոցը վեր բարձրացնելու համար, գնացքի անհանգիշտ շարժումները լսում է մօտիկից, ինձ վերեւ քաշելիս յուշից գնացած եմ լինում վախից, սակայն յանձնարարուած գործը կատարած՝ հացի կապոցը ամուր սեղմած կրծքիս:

Ինչ դժուար պայմաններում էլ որ եղած լինի արարքը խստօրէն դատապարտելի եւ պախարակելի է այսպէս մատաղ տարիքում երեխային վտանգի եւ փորձանքի ենթարկել հացի համար:

Յարգելի տիկինը շարունակելով խօսքը խոր ցաւ է յայտնում ասելով.

«Այդ դէպքից յետոյ վախից մետրո չեմ նստում:

Ահաւասիկ անխոհեմ եւ անմտածուած արարք, որը ճակատագրական հետք է թողել՝ զգուանք, զրկելով նրան օգտուելու բարիք մետրոյի յարմարութիւնից: Այսպիսի հոգեվիճակ-վերաբերմունքի սկանատեսն ենք նաեւ տարբերակներում, ինչպէս զգուանք սոխից, կարագից, պանիրից եւ այլ տեսակ բաներից: Իմ կարծիքով պէտք է մոռանալ եւ թօթափել այդպիսի անընդունելի հոգեվիճակը ուժեղ կամքի որոշումով եւ օգտուել բարիքներից:

ՋԱԿԱՆՔՅԻ ՏԱՏԻԿԸ ՏԱՐԻՆԵՐ ՇԱՐՈՒՆԱԿ ԽՆԱՍՔՈՎ ՊԱՅՈՒՄ Ե ԶԵՌԱԳԻՐ ՄԱՏԵԱՆ ԵՒ ԿՆԻՔ




Ախալքալաքի շրջանի Բեժանո գիւղում Խուրավերդեանների ընտանիքում խնամքով եւ հաւատքով պահուում են երկու ձեռագիր մատենան եւ կնիք, որոնք, ըստ ընտանիքի անդամների, հզօր գորութիւն ունեն: jnews.ge կայքը գրում է, որ Ախալքալաքի շրջանի Բեժանո գիւղի բնակիչների նախնիները եկել են էրզրումից եւ էրզրումի վիլայեթի Թոփալ-Չավուշ, Ջինիս, Երկան Մասուր եւ այլ գիւղերից 1829 թուականին, ռուս-թուրքական պատերազմի հետեւանքով: Այն ժամանակ Խուրավերդեանների նախնիները դժուարին պայմաններում բերել են իրենց հետ երկու ձեռագիր մատենան եւ կնիք: Ձեռագրերն արդէն վախճան տարուց աւելի է, ինչ պահում է Նաստիա տատիկը, ով գրքի թուագրութեան եւ այլ մանրա-

ները, որոնք մնացել են գիրքը վերացնել փորձող անձանց կողմից: Այնուամենայնիւ մի բան յստակ է՝ գիրքը գտնուում է քայքայման պրոցեսում, կամ, ինչպէս ասում է Նաստիա տատիկը, «ցեցը ընկել է»:

Գրքի գոյութեան մասին տարածաշրջանում գիտեն բաւականին շատ մարդիկ եւ յաճախ գալիս, մոմ են վառում եւ աղօթում՝ այն հաւատքով, որ «Ամենափրկիչը» ի գորու է կատարել իրենց խնդրանքը: «Շատ մարդիկ են գալիս աղօթելու, ամէնքը մի դարդ ունեն եւ գիտեն, որ մեր Ամենափրկիչ գիրքը սրբի գորութեամբ կ'օգնի իրենց», - ասում է Նաստիա տատիկը:

Նա գրքի յետագայ ճակատագիրը նոյնպէս տեսնում է իրենց տանը, քանի որ ջաւախքիցներն համարում են, որ ձեռագիրը տնից հեռացնել չի կարելի, ընտանիքին



մասների վերաբերեալ տեղեկութիւններ չունի, սակայն մի բան յստակ պնդում է՝ «Սա Ամենափրկիչ սուրբ գիրքն է եւ հզօր գորութիւն ունի»: Գրքերը նրան հասել են սկեսրայրից:

Ձեռագրերը բաւականին մաշուած են, իսկ կազմի վրայի գարդերը եւ խաչը գոյութիւն չունեն: «Կոմունիստների ժամանակ սկեսրայրս գրքի վրայի քարերը եւ գարդերը վաճառել է, իսկ գիրքը գցել է թոնիր, բայց նրա եղբայրը չի թողել, որ գիրքը վառուի եւ փրկել է», - պատմում է Նաստիա տատիկը:

Գրքերը բաւականին վնասուած են եւ թերթերը գրեթէ ամբողջութեամբ պոկուած, անգամ էջերն են խառնուած: Երկու մատենաներում էլ մանրանկարչական տարրերը այդքան էլ հարուստ չեն, իսկ եղածներն էլ բաւականաչափ վնասուած են:

Վնասուածքների մի մասը խոնաւութիւնից կամ պահպանման համար անհամապատասխան պայմաններից է առաջացել, սակայն մեծ է նաեւ արհեստական գործօն-

դժբախտութիւն կը բերի:

«Հինգ տղայ թոռ ունեմ, նրանցից մէկին կը տամ, կը պահեն», - նշում է նա:

Նաստիա տատը ձեռագրերը պահում է յատուկ պահարանում, որի դիմաց կայ մեծ սկուտեղ՝ նախատեսուած մոմեր վառելու համար:

«Գրքին պէտք է լաւ նայել, այն շատ է տանջուել մարդկանց պատճառով եւ մարդկանց համար: Երբ գիրքը արդէն ինձ մօտ էր, երազ տեսայ, եւ երազումս Տէր Աստուածն ինձ ասաց՝ «Ես շատ եմ տանջուել, ինձ լաւ պահիր», այդ երազից յետոյ վստահ եմ, որ Ամենափրկիչ սուրբ գիրքն եմ իմ տանը պահում», - գրքի մասին պատմում է Նաստիա տատիկը:

Նա ձեռագրերից բացի խնամքով պահում է, ինչպէս ինքն է պնդում, սուրբ գորութիւնով օժտուած կնիքը: Այդ կնիքով նա կնքում է մարդկանց մարմինների վրայ, տաքացնելով այն կրակի վրայ, ինչը նրա խօսքով, առողջու-

ՄԱՍԻՍ ՇԱԲԱԹԱԹԵՐԹ

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԵԱՆ ԿՏՐՕՆ

Yes, I wish to subscribe to Massis Weekly

Enclosed a check for (one year)

* \$50,00 * \$100,00 (first class) for USA
 \$ 125,00 (Air Mail) for Canada.
 \$ 250,00 (Air Mail) Overseas.

Name: -----

Address: -----

City: ----- State: ----- Zip Code: -----

Country: -----

Tel: ----- Email: -----



Զօրացիւք
Օժանդակե՛նք
Փրկե՛նք

Syrian Armenian Relief Fund
P. O. Box 1948
Glendale, CA 91209-1948
www.syrianarmenianreliefund.org

ՄԱՐԴՈՑ 7 ՏԵՍԱԿ, ՈՐՈՆՑՄԷ ՊԵՏՔ Է ԽՈՒՍԱՓՈՒԼ

Բոլորիս քաջ ծանօթ են մարդիկ, որոնք շրջապատի մէջ ժխտական ուժ կը տարածեն՝ իրենց ողջ էութեամբ: Նմանատիպ մարդիկ կրնան վատ ազդեցութիւն ունենալ դէպի յաջողութիւն տանող ճեր գործողութիւններուն վրայ: Արդիւնքներու հասնելու համար դուք պէտք է առաւելագոյն զգօնութիւն պահպանէք: Գրգռուածութիւնը եւ ճնշումը, որոնք կ'առաջանան տեսադաշտին՝ այդ տեսակ մարդոց յայտնուելով, աւելորդ խոչընդոտ կը դառնան, ուստի նմաններէն պէտք է հնարաւորինս խուսափիլ:

Կը ներկայացնենք «Թունաւոր» մարդոց եօթը տեսակ, որոնց հետ երբեք պէտք է գործ ունենալ:

1. Խարդախները. Այս մարդիկ խարդախութեան ոլորտի մասնագէտներ են: Անոնք շատ լաւ կրնան որոշել մարդու տկար կողմերը եւ գիտեն, թէ որ լծակէն պէտք է քաշել, որպէսզի միւսներուն ստիպեն ընել այն, ինչ որ ձեռնտու է իրենց:

-Ասոնց վտանգը. Այս մարդոց հետ յարաբերիլը բացասաբար կ'ազդէ ձեր համոզուածներու համակարգին եւ սեփական արժանապատուութեան զգացումին վրայ: Անոնք ճանապարհներ կը կտրեն ձեզի ստիպելու ընել այն, ինչ որ դուք չէք ուզեր կատարել, ինչ որ ձեզ, իբրեւ անհատականութիւն, կ'աւերէ: Դուք կը սկսիք ապրիլ ոչ թէ ձեր, այլ այդ մարդոց առաջնահերթութիւններով եւ համոզուածներով:

2. Նարգիզները. Ասոնք սեփական կարեւորութեան սրուած զգացումով մարդիկ են, որոնք վարժուած են համարել, որ աշխարհը կը պտտի իրենց առանցքին շուրջ: Անոնք այնքան ալ խորամանկ չեն, ինչպէս նախորդները, սակայն նոյնպէս կը ձգտին շրջապատի մարդիկը իրենց ենթարկել: Սովորաբար նման մարդոց կ'ուզեն ըսել. «Դուստի եզերքի կեդրոնը չես»:

-Ասոնց վտանգը. Ասոնք սեւեռած են իրենք իրենց եւ կեդրոնացած՝ միայն իրենց խնդիրներուն վրայ: Ձեր հետաքրքրութիւնները անոնց բացարձակ չեն յուզեր: Անոնք կը շահագործեն ձեզ, լիովին համոզուած են, որ ատիկա շատ բնական է, որովհետեւ բոլորը պէտք է գոհաբերուին յանուն իրենց:

3. Թերահաւատները. Այս մարդիկ չեն գնահատեր այն լաւը, որ կայ իրենց կեանքին մէջ: Եթէ դուք անոնց ըսէք, «Այսօր հրաշալի, արեւային եղանակ է», անոնք կը պատասխանեն, որ վաղը անձրեւ եւ ցուրտ պիտի ըլլայ: Եթէ անոնց հետ կիսէք ձեր ուրախութիւնը, անոնք անպայման պատճառ մը կը գտնեն ձեզ թունաւորելու:

- Ինչո՞վ վտանգաւոր են. Այս մարդիկ շրջապատողներէն կը խլեն ուրախութիւնը: Անոնք աշխարհին կը նային բացասաբար, ինչով եւ կը վարակեն բոլորը: Յարաբերելով այսպիսի մարդոց հետ, դուք նոյնպէս կը սկսիք ամէն ինչ մոխրագոյն տեսնել:

4. Քննադատները.

Եթէ դուք որեւէ բան համարէք աչք շոյող եւ հետաքրքրական, ուրեմն նոյնը անոնք պիտի գնահատեն տարօրինակ եւ անհրապոյր: Եթէ դուք ոեւէ մէկը համարէք տաղանդաւոր եւ հեռանկարային, ուրեմն անոնք նոյն անձը պիտի որակեն յիմար եւ անշնորք: Անոնց պէտք է միշտ մէկուն հետ բանավիճիլ, կը կարծեն, որ իրենց կարծիքը միակ ճիշդն է, իսկ անոնք, որոնք համամիտ չեն, յիմարներ են:

-Այսպիսիներուն վտանգը. Անոնք կը փորձեն ողջ աշխարհը յարմարցնել իրենք իրենց եւ ատիկա կը սկսին գիբերն շրջապատողներէն: Այդ մարդիկ չեն հասկնար, որ կեանքը առանց ատոր ալ հետաքրքրական է, որ բոլոր մարդիկ տարբեր են եւ իւրաքանչիւրը ունի իր կարծիքը: Անոնք կը սնանին ժխտական զգացումներով, գորս կը ստանան անվերջանալի բանավէճերու ընթացքին:

5. Երազը սպաննողները. Ամէն անգամ, երբ դուք դադարներ կը ծնիք, այդ մարդիկ ձեզի կ'ըսեն, որ անոնց իրականացումը անհնար է: Երբ կ'աշխատիք որեւէ բանի հասնիլ, անոնք ձեզ վար կը քաշեն: Երբ դուք կ'երազէք որեւէ բանի մասին, անոնք առաջինը ձեզի կը տեղեկացնեն, որ ձեր երազանքները անիրականանալի են:

-Ինչո՞վ վտանգաւոր են երազ սպաննողները. Անոնք սեւեռուած են այն բանի վրայ, որ կայ այժմ, լիովին մերժելով այն, որ կրնար եւ ըլլալ: Անոնք դիւրութեամբ կրնան քանդել ձեր ինքնավստահութիւնն ու հաւատքը սեփական ուժերուն նկատմամբ: Զարգացումն ու ինքնակատարելագործումը հնարաւոր են միայն այն պարագային, երբ մարդը պատրաստ է որեւէ նոր բանի:

6. Երեսպաշտները. Ասոնք այն մարդիկ են, որոնցմէ անընդհատ կեղծաւորութիւն կը յորդի: Երբ դուք գուրաւալի պատմութիւն կը պատմէք, ի պատասխան անոնցմէ կը լսէք քաղաքավար ծիծաղ, թէեւ կը նկատէք, որ իրականութեան մէջ անոնց ծիծաղը չի գար: Առերես անոնք կ'ըսեն, որ կը սիրեն ձեզ, իսկ իրականութեան մէջ ծանօթ մարդոց կը պատմեն, թէ որքան յիմար եւ տհաճ մարդ էք:

-Ասոնց վտանգը. Այդպիսի մարդոց հետ յարաբերութիւնները մակերեսային են եւ անկեղծ չեն: Երբ դուք անոնց օգնութեան կարիքը զգաք, զանոնք չէք գտնիք ձեր կողքը: Զեր հետ ունեցած անոնց ջերմ յարաբերութիւնները ընդամէնը խաբկանք են:

7. Գոռահիկները. Ասոնք այն մարդիկ են, որոնք սովորութիւն ունին ամէն ինչ ընել ամենաանյարմար պահուն եւ ամենաանյարմար ձեւով: Անոնք ոչինչ չեն կը զգուշանան: Յաճախ այդպիսի մարդոց փոխարէն ստիպուած կ'ըլլան դուստ ամչնալ: -Ինչո՞վ վտանգաւոր են ասոնք. Այս մարդիկ ոչ մէկ չափ ու սահման կը ճանչնան: Անոնք չեն յարգեր այլ մարդոց զգացումները եւ որեւէ ժամանակ կրնան դիւրութեամբ վիրաւորել ձեզ:

ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ ՄԻՋՈՒԴԻՆԵՐՈՒ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՄԱՔՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ

- Իրարու խառնել հաւասար չափով՝ առանց կուտերու աղացած կիտրոն (կեղեւի հետ միասին), մեղր եւ ձիթապտուղի իւր: Պահել սառնարանի մէջ եւ խմել երիկամունքներուն մէջ աւազահատիկներ ըլլալու պարագային՝ մէկական ճաշի դգալ՝ օրը 3 անգամ՝ ուտելէն 30 վայրկեան առաջ:

Երիկամունքներուն մէջ քարի գոյութեան ժամանակ՝ 10 թէյի դգալ թրթրուկի սերմերուն վրայ լեցնել 1 լիթր «կազոր» տեսակի գինի, թրմել 3 օր: Խմել ուտելէն 30 վայրկեան առաջ՝ օրը 3 անգամ, մէկական թէյի դգալ: Պարուսակութիւնը օգտագործելէ առաջ ցնցել:

Մէկ ճաշի դգալ խնձորի մանրուած կեղեւին վրայ լեցնել 1 գաւաթ եռացած ջուր, թրմել 30-40 վայրկեան: Խմել երիկամունքներու բորբոքման ժամանակ՝ օրը 3 անգամ, գաւաթի 1/3 մասը, ուտելէն 30 վայրկեան առաջ: 50 կր. ընկոյզի միջուկը մանրելով փոշիացնել, վրան լեցնել 1 գաւաթ կաթ, եփել, ձգել, որ սառի: Խմել օրուան ընթացքին: Օգտակար է երիկամունքներու հիւանդութեան ժամանակ:

Դժուարամիզութեան պարագային՝ օրը 3 անգամ, ուտելէն 30 վայրկեան առաջ ընդունիլ ջրոսպի փոշի՝ վրայէն ջուր խմելով:

ՆԻՅԱՐՆԱԼՈՒ 10 ԿԱՆՈՆ՝ ԱՌԱՆՑ ՅԱՏՈՒԿ ՍՆԿԱԿԱՆՈՒՄ

Նիհարնալու ընդամէնը 10 կանոն, որոնք կ'օգնեն ձեզի մէկ ամսուան մէջ նիհարնալ 3 քիլոկրամ՝ առանց յատուկ սննդակարգ պահելու:

1. Նախաճաշին կէս ժամ առաջ խմեցէք մէկ գաւաթ տաք ջուր:
2. Սեւ թէյը փոխարինեցէք կանաչով:
3. Շաբաթը նուազագոյնը երկու անգամ մէկական ժամ զբաղեցէք մարմնամարզութեամբ:
4. ձերմակ հացը փոխարինեցէք ամբողջական հացահատիկներու

ԻՆՉ ՊԵՏՔ Է ՈՒՏԵԼ ՅԱՃԱՆ ԺՊՏԱԼՈՒ ՀԱՄԱՐ

Այսօր ոչ մէկը ապահովագրուած է ճնշումի դէմ, քանի որ մեր առօրեան գերծանրաբեռնուած ու լարուած է: Չղային համակարգը կարգաւորելու համար մեր մարմինը պէտք ունի Պ կենսաանիւթին, որուն օգտագործումը կ'օգնէ աւելի դիւրութեամբ յաղթահարելու ճնշում պատճառով իրավիճակները:

Վիթամին Պ1-ով հարուստ են հացը, հնդկաձաւարը, վարսակը, կորեկը, լուբիան, ոլոռնը, խոզի եւ հորթի միսը: Վիթամին Պ2-ով եւ

Երիկամային եւ լեղապարկի քարերու պարագային շատ լաւ է օգտագործել ճակնդեղի, վարունգի, ստեպղինի հիւթերու խառնուրդը (1:1,5:2 յարաբերութեամբ):

Ամէն անգամ միզապարկի թուլութեան պարագային պատրաստել այս չափաբաժինը՝ 100 կրամ ուրցի սերմին վրայ լեցնել 1 լիթր չոր սպիտակ գինի, թրմել 1 ամիս՝ մութ, զով տեղ, պարբերաբար ցնցել հեղուկը: Խմել երիկամային, միզաքարային հիւանդութիւններու ժամանակ, սրտխառնոցի պարագային՝ իբրեւ միզամուղ՝ 50 կր., օրը 3 անգամ՝ ուտելէն 30 վայրկեան առաջ: Անոնք, որոնք որոշած են ազատիլ միզապարկի քարերէն, պէտք է ամէն օր խմեն սոխի թուրմ: Ապակեայ շիշը կէս չափով լեցնել մանրուած սոխով, մինչեւ վզիկը աւելցնել ալքոլ կամ օդի եւ 12 օր դնել տաք տեղ կամ արեւի տակ: Ապա քամել եւ խմել մէկ ճաշի դգալ, օրը 2 անգամ՝ ուտելէն 30 վայրկեան առաջ:

Իսկ կենսաթիւ Մալախովը կ'առաջարկէ երիկամունքները մաքրել ձմերուկի եւ սեւ հացի օգնութեամբ: Եթէ անօթի էք, ձմերուկ կերէք, եթէ ծարաւ էք, ձմերուկ կերէք, եթէ շատ անօթի էք՝ ձմերուկ եւ սեւ հաց կերէք: Այս մաքրման ընթացքը կը տեւէ 2-3 շաբաթ:

Հացեղէնով: 5. Ընդհանրապէս բացառեցէք արագ ուտելիքը:

6. Մի օգտագործէք ալքոլային խմիչքներ աւելի յաճախ, քան երկու շաբաթը մէկ:

7. Կերէք քնանալէն առնուազն 4 ժամ առաջ:

8. Յարկերը բարձրացէք ոտքով, եւ ոչ թէ վերելակով:

9. Օրական նուազագոյնը խմեցէք 2 լիթր ջուր:

10. Երբեք հեռատեսիլի կամ համակարգիչի առջեւ մի ուտէք:

Պ6-ով հարուստ են կաթնամթերքը, միսը, լուբիան, հակիթը, թարմ պտուղը:

Մարմինը մակնեզիումով կը հարստացնեն ձուկը, ծովամթերքը, ծիրանը, չիրերը, բանջարեղէնը եւ պանանը:

Բացի վիթամին Պ-էն, պէտք է նաեւ օգտագործել վիթամին Սի եւ պեթաքարօթին պարունակող ուտելիք՝ բանջարեղէն, կիտրոն, թուրինջ, նարինջ, հատապտուղներ (սեւ հաղարջ, ազնուամորի), կանաչեղէն:

Եթէ կարելիութիւն ունիք խուսափելու անոնց հետ յարաբերելէ, ուստի օգտուեցէք այդ հնարաւոր

ութեան: Կեանքը բաւական կարճ է, որպէսզի անոնց վրայ ծախսէք ձեր ուժերն ու ժամանակը:

Ձեր Ծանուցումները Վստահեցէք «Մասիս» Շաբաթաթերթին
 T: (626) 797-7680 massis2@earthlink.net


ԿՈՂԱԿԻՑ ԿԸ ՓՆՏՈՒԻ
 Հայ Երիտասարդ մը 42 տարեկան լուրջ նպատակով փնտռում է. 30-37 տարեկանի միջեւ Օրիորդի կամ Տիկին մը ընտանիք ու կողակից սիրող:
 հետաքրքրուողները զանգել
 (818) 994-3339 կամ (818) 858-6418
 9:00 am to 9:00 pm

ՎԵՐ. ՍԱՄՈՒԷԼ ՏՕՔԹՕՐԵԱՆ ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ԳԻԾԵՐ

«Բարձրելոյն ծածկոցին տակ բնակողը՝ Ամենակարողին հովանաւորութեանը տակ պիտի հանգչի»

Սաղմոս 91:1

Հայրս (տէտիս, ինչպէս վարժ-
ուած ենք զինք կոչելու) ծնած է
Պէյրութ, Լիբանան, Ապրիլ 11,
1930ին: Հազիւ վեց դարուններ
բոլորած, ծնողքը կը փոխադրուի
Երուսաղէմ ու Սուրբ քաղաքին մէջ
կ'ապրին մինչեւ 1948ի պատերազ-
մը՝ երբ երկրորդ անգամն ըլլալով
ու ամէն ինչ կորսնցնելով անոնք
դարձան գաղթական: Ինը տարե-
կանին, հայրս բարձրագու ասյն
վայրը ուր Յիսուս խաչուեցաւ ու
որպէս յանձնառու քրիստոնեայ՝
վճռականօրէն որոշեց իր ամբողջ
կեանքը Տէր Յիսուս Քրիստոսի
նուիրելու ու ապրելու եւ գործելու
Փրկչին համար:



"I am what
I am by the
grace of God."

Չբաւոր ընտանիքէ սեռած ըլ-
լալով, հայրս գրկուեցաւ իր ուսու-
մը շարունակելու ու 14 տարեկանին
նետուեցաւ աշխատանքի կօշկակա-
րի մը մօտ: Հոն, այդ խանութին
մէջ էր, որ ան լսեց Տիրոջը ձայնը
մինչ կ'աշխատէր հին քաղաք Երու-
սաղէմի մէջ, ուր 16 տարեկանին,
այդ երկնային կոչը զինք հրաւի-
րեց աւետարանչութեան: Տարի մը
ետք, հայրս սկսաւ յաճախել Նա-
զովրեցի Գոլէճը Կլազիօ, Սկոլտիա,
հետեւելով Աստուածաբանական դա-
սընթացքներու: Աւարտելէ ետք, ան
ձեռնադրուեցաւ 1951ին երբ միայն
21 տարեկան էր: Նոյն տարին,
հայրս Միջին Արեւելք վերադառ-
նալով ձեռնարկեց իր առաքելու-
թեան Երուսաղէմի ու ապա Ամման,
Յորդանանի մէջ: Տարի մը ետք,
1952ին, Աստուծոյ հրասքանչ կար-
գադրութիւնով, ան ամուսնացաւ
Նոյնեմի Փաշկեանի հետ, շնորհալի
դուստրը տղուն ու օրինակելի
հաւատացեալներ՝ Սամուէլ եւ Մա-
րի Փաշկեանի: Աստուած իրենց
պարգեւեց 5 զաւակ, ինը թոռնիկ
եւ 5 թոռան զաւակներ:

Հոկտեմբեր 1952ին, հայրս Տի-
րոջմէ կոչուած ստանալով թուիչք
տուաւ աւետարանչական իր ար-
շաւն ամբողջ Միջին Արեւելքի
մէջ, յենելով հաւատքի վրայ, նկա-
տի ունենալով, որ ան որպէս երկ-
նակոչ աւետարանիչ, չէր հովանա-
ւորուած որեւէ յարանուանութեան
կողմէ: Սուրբ Հոգին իր միջոցով
աննախընթաց արթնութիւն բերաւ
Հալէպի, Դամասկոսի, Պէյրութի ու
Կիպրոսի մէջ: Արթնութեան հե-
ղեղները շարունակուեցաւ Եգիպ-
տոսի ամբողջ տարածքին ու ան
տասնեակ հազարաւորներ Քրիս-
տոսի առաջնորդեց: Որպէս յստակ
տեսիլքի արդիւնք՝ 1959ին ան
հիմնեց Սբ. Գրոց Երկիրներու Առա-
քելութիւնը: Աստուած հայրս բա-
ցառիկ օժոյտով գործածեց Միջին
Արեւելքի, Եւրոպայի, Հիւսիսային
ու Հարաւային Ամերիկայի ու աշ-
խարհի այլ շրջաններու մէջ արթ-
նութեան նոր շունչով անմահ հո-
գիներ Տիրոջը փարախը առաջ-
նորդելու: Ան, այլագան խաւերու
պատկանող մարդիկ, Արեւելեան
գաղթականներէ մինչեւ եւրոպացի
իշխաններ իր միջոցով Տէրը գտան,
որպէս իրեն անձնական Փրկիչը:
Աստուծոյ առաջնորդութիւնով, 62
տարիներու ընթացքին, հայրս 132
երկիր այցելեց 7 ցամաքամասերու
մէջ, պատգամելով Տիրոջ կենա-
րար խօսքը:

Պէյրութէն մինչեւ Երուսա-
ղէմ, Սամուէլ Տօքթօրեան, Տիրոջ
ծառան, Աւետարանը տարածեց Սբ.
Գրոց երկիրներու մէջ զանազան

միջոցներով, ինչպէս վրանի ժո-
ղովներով, հեռատեսիլով, ձայնաս-
փիւռով, զիրքերով ու թերթիկնե-
րով: Որպէս համաշխարհային աւե-
տարանիչ, ան պատգամեց աւետա-
րանական գլխաւոր յարանուանու-
թիւններու, կաթողիկէ եւ ուղղա-
փառ եկեղեցիներու մէջ, աշխարհի
ամբողջ տարածքին: Երկու աւիթ-
ներով, ան հրաւիրուեցաւ քարոզե-
լու Անգլիոյ Խորհրդարանին մէջ:
Անկասկած, ան Սբ. Հոգին կողմէ
օժուած քարոզիչ էր ու կը պատգա-
մէր միմիայն իրենց յատուկ եռան-
դով, զօրութիւնով ու անոր «կրակ
ու բոց» քարոզները յատուկ ազդե-
ցութիւն ունէին զինք մտիկ ընող
ժողովուրդին վրայ: Իր պատգամ-
ները համեմուտ էին իր կեանքի
փորձառութիւններէն բխած կեն-
դանի օրինակներով: Սբ. հոգւոյն
օժովը միշտ վայելելով ու անոր
առնթեր, հայրս բժշկութեան պար-
գեւն ունէր ու հազարաւորներ դար-
ձան այդ պարգեւին նպաստը նկալ-
ները: Այս բոլորովին շողկապ-
ուած, Տէրը ազդեցիկ կերպով գոր-
ծածեց հայրս զանազան երկիրնե-
րու մէջ եկեղեցիներ հաստատելու,
ինչպէս նաեւ դպրոցներ ու որբա-
նոց»»: Ան բազմաթիւ ուխտագնա-
ցութիւններ կազմակերպեց դէպի
սուրբ Երկիր, առաջնորդելով խում-
բեր դէպի այն վայրը ուր Յիսուս
ծնաւ, մեծցաւ, քալեց ու հրաշքեր
կատարեց, քարոզեց, խաչուեցաւ,
Յարութիւն առաւ ու երկինք Համ-
բարձաւ: Հազարաւորներ հօրս հետ
ճամբորդելով իր իսկ ապրած վայ-
րին վրայ, մկրտուեցան Յորդանան
Գետին մէջ վայելելով հոգեւոր
աննախընթաց փորձառութիւն մը:
Հայրս բազմաթիւ զիրքերու
հեղինակ էր: Իր ինքնակենսագրու-
թիւնը «Սամուէլ Տօքթօրեանի
Կեանքի Պատմութիւնը կը սկսի
Գողգոթայէն» սեփականութիւնը
դարձաւ հազարաւորներու թարգ-
մանուելով տասը լեզուներու: Հո-
գեւոր հովիւ մը հետեւեալը արտա-
յայտուած է երբ Տօքթօրեան մէկ
շաբաթ իր եկեղեցիէն ներս քարո-
զած է «Մենք այլեւս բնաւ նոյն
վիճակը պիտի չունենանք զինք
մեր մէջ վայելելէն ետք»: Փառքը
Աստուծոյ միայն:

Ես իմ հօրս միջոցով ապաշ-
խարած ու փրկուած եմ: Ինձի
համար իւրաքանչեւ առանձնաշ-
նորհում էր 30 տարի կողք-կողքի
ծառայել միասին Ան իմ հայրս,
օրինակս, առաջնորդս, խորհրդա-
տուս, ընկերս ու լծակիցս էր:
Իրմէ սորված եմ ինչպէս սի-
րելու ու ինչպէս ներել, ինչպէս
պահպանել, յարատեւել, ինչպէս հա-

«Սովորական Ցեղասպանութիւն» Նախագծի Ղեկավարը

Շարունակուած էջ 6-էն

կազմակերպած եւ իշխանութիւն-
ների կողմից հովանաւորուած հա-
յերի ջարդերը Պաքուէմ: Հակահայ-
կական հիստերիայի այլք բարձ-
րացել էր դեռեւս 1988-ի Դեկտեմ-
բերի վերջին եւ 1989-ի Յունուարի
սկզբին: 1990-ի Յունուարի 13-ին
բազմահազարանոց հանրահաւաքից
յետոյ ամբողջ խմբերի բաժան-
ուած, նախանշուած հասցէներով
ներխուժել է հայերի բնակարան-
ները եւ սկսել ծեծ ու բռնարարք-
ներ, մարդկանց դուրս նետել պա-
տուհաններից, սպանել երկաթէ ձո-
ղերով ու դանակներով, բռնաբա-

րել կանանց, շատերին ողջակիզել:
Ջարդերը շարունակուել են 6 օր:
Կարգուկանոնը վերականգնելու
պատրուակով միայն Յունուարի
19-ին, երբ վտանգուել է խորհր-
դային իշխանութիւնը Պաքուէմ,
Միխայիլ Գորբաչովը հրամանագիր
է ստորագրել Պաքուէմ արտակարգ
դրութիւն մտցնելու մասին: Չին-
ուած դիմադրութեան ժամանակ
սպանուել են մէկ տասնեակից աւե-
լի գրոհայիններ, շատերը ձերբա-
կալուել են: 1990-ի Յունուարի 13-
19-ի ջարդերից յետոյ հայաթափ-
ուել է Պաքուէմ (շուրջ 250 հզ. հայ)
սպանուել եւ անյայտ կորել են
հազարաւոր հայեր:

Լիբանանի «Արարատ» Օրաթերթ

Շարունակուած էջ 8-էն

դերն ու առաքելութիւնը, եւ մար-
թած՝ որ «Արարատ» մնայ միշտ իր
բարձունքին՝ Արարատ լեռան նման:
Այլք Քէօզկէրեան « Արա-
րատ» օրաթերթը նկատած է իր
ամէնօրեայ ուղիի ընկերակիցը,
առաւօտեան կանուխ ժամերէն մին-
չեւ երեկոյեան տունդարձը: Ան
թերթին հետ իր կապը առնչուած
է նաեւ իր ծնողաց կողմէ թերթին
ցուցաբերուած հետաքրքրութեան,

որուն լաւագոյն ապացոյցն էր իր
մօր գրած նամակը՝ թերթի 80-
ամեակին առթիւ, զոր փափաքե-
ցաւ ընթերցել նաեւ ներկաներուն:
Ընկեր Եղիկ Ճէրճեան առա-
ջակէց թերթի 80-ամեակին առ-
թիւ հրապարակել բացառիկ հա-
մար մը, որուն մէջ կ'ընդգրկուին
80 տարուան ընթացքին արխիւա-
յին կարեւորութիւն ներկայացնող
յօդուածներ, իր աշակցութիւնը
առաջարկելով այս կարեւոր աշ-
խատանքի իրականացման:

ՋԱԻՆԻՔՅԻ ՏՍԻԿԸ

Շարունակուած էջ 15-էն

թիւն է խորհրդանշում:
Կնիքի վերաբերեալ եւ վեր-
ջինիս ու ձեռագրերի կապի մա-
սին պատմական գիտութիւնների
դոկտոր Կարէն Մաթեոսեանն ասել
է. «Նախկինում յայտնի մարդիկ
(քահանաները կամ տանտէրերը)
կնիք են ունեցել իրենց անուննե-
րով, եւ ստորագրութեան փոխա-
րէն կնիք են դրել: Եթէ դուք այս
կնիքը օգտագործէք եւ մի թուղթ
կնքէք, դրա վրայի գրածը կը
պատմի իր մասին: Աւետարանի
հետ չգիտեմ ինչ կապ ունի, գուցէ
գրքի տիրոջն է պատկանել: Դրա-
նով մարդկանց կնքելը սնահաւա-

տութիւն է, իսկ վրայի գրու-
թիւնը կարգալու համար այն
պէտք է թաթախել թանաքի մէջ
եւ թղթի վրայ կնքել, որից յետոյ
հնարաւոր է այն ընթերցել, յամե-
նայնդէպս այն կարող է դրա
տիրոջ անունը լինել»:
Նաստիա տատի տղան՝ Աշոտ
Խուրապիւրտեանը տեղեկացրել է,
որ յատուկ մասնագէտներ, ովքեր
վերջերս Մուղղութի աւետարանի
վերանորոգման աշխատանքներ են
իրականացրել, հետաքրքրուած են
գրքի ապագայով եւ որոշել են
համապատասխան ֆինանսների
հայթայթման դէպքում այն մշա-
կել՝ դուրս չհանելով Խուրապիւր-
տեանների տնից:

Լատք ունենալ: Անմահ հոգիներու
փրկութեան համար իր հրաշքը
անվերջ էր:
Հայրս «Տուն հասաւ» իր շատ
սիրած ու պաշտած Տիրոջը քով

Երկուշաբթի Դեկտեմբեր 19, 2016,
Կ.Ե. Ժամը 2:14ին:
Չինք մեծապէս պիտի կարօտ-
նանք
Օրհնեալ ըլլայ իր յիշատակը:

ԼՈՅՍ ՏԵՍԱԻ
Յայտնի արձակագիր
ՍԱՐԳԻՍ ՎԱՅԱԳՆԻ
Շքեղակազմ նոր հատորը՝
«ԾԱՂԿԱՔԱՂ Պատմութիւններ»

Յրատարակութեամբ՝ Թէքեան
Մշակութային Միութեան

Ստանալու համար դիմել՝
«Ապրիլ», «Սարդարապատ»
«Պերճ» գրախանութները

Կամ հեղինակին՝
Sarkis Vahagn
8067 Shadyglade Ave.
North Hollywood, CA 91605
Tel. 818-504-1946
Email: sarkisvahagn@yahoo.com

ԵԳԻՊՏԱՅԻՆ ԹԵՍԸ

Շարունակուած էջ 15-էն

Կաթողիկոսի յանձնարարութեամբ Մամբրէ Արքեպիսկոպոս այցելու Առաջնորդն էր նաեւ Յունահայ Թեմին, ուր 1950 թուին վախճաներ էր Թեմի Առաջնորդը՝ Կարապետ Արքեպիսկոպոս Մազլմեան: Մամբրէ Սրբազան կատարած է քսանէ աւելի քահանայական ձեռնադրութիւններ Գահիրէի, Աղեքսանդրիոյ, Աթէնքի, Երուսաղէմի, եւ Երեւանի առաջնորդանիստ եկեղեցւոյ մէջ: Գահիրէի մէջ ձեռնադրած է երկու կուսակիւս քահանաներ, եւ Երուսաղէմի մէջ Գարեգին Գազանձեան վարդապետը որ յետագային դարձաւ Պատրիարք Հայոց Թուրքիոյ: Իր օրով կենսունակ դարձաւ Գահիրէի Առաջնորդարանը, որուն ականատես եղանք միշտ մեր պատանեկութեան եւ երիտասարդութեան շրջանին, վաղեմի Մամբրէ Սրբազան չոր արարողակարգն ու բծախնդիր պաշտամունքները երկու Ս. Գրիգոր Լուսաւորիչ եւ Ս. Աստուածածին եկեղեցիներուն մէջ: Գալուստեան վարժարանի ուսանողներս Սրբազան չոր ցուցմունքով յատուկ տոներուն մասնակից կը դառնայինք Մայր Եկեղեցւոյ մէջ մատուցուած պաշտամունքներուն, երգելով նոյնիսկ մի քանի շարականներ՝ դեկավարութեամբ մեր ուսուցչին եւ դպրապետին Ղազարոս Ղազարոսեանին: Մենք աւելին ստացանք Առաջնորդ Սրբազանէն, երբ վերի կարգերուն կրօնքի դասեր կ'աւանդէր Գալուստեան վարժարանէն ներս: Մամբրէ Սրբազան յանկարծամահ կը վախճանէր 1966 թուի Հոկտեմբերին, ետին ձգելով քաջ հովիւի ու նուիրեալ հոգեւորականի պատուաբեր վաստակը:

Ձաւն Արքեպիսկոպոս Չինչիմեան

Կանուխէն Մամբրէ Արքեպիսկոպոս Երուսաղէմէն հրաւիրած էր Ձաւն վրդ. Չինչիմեանը որպէս իր Փոխանորդը Աղեքսանդրիոյ մէջ, յուսալով որ իր ատենին կրնար օր մըն ալ յաջորդել իրեն: Յարաբերութիւնը երկուքին միջեւ սակայն լարուած կը մնար, վարդապետին Աղեքսանդրիոյ մէջ թեմական մի քանի անձերու ազդեցութեան տակ գործելով, մինչեւ այն ատեն երբ առանց Առաջնորդ Սրբազանի գիտութեան Աղեքսանդրիոյ նոյն ազդեցիկ անձեր 1965 թուին Մայր Աթոռ գտնուած միջոցին խնդրեցին Տ. Տ. Վազգէն Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոսէն, որ արդէն

այդ օրերուն երեք թեկնածուներ եպիսկոպոսութեան պիտի բարձրացնէր, անոնց միացնէր նաեւ Ձաւն վարդապետ Չինչիմեանը, որ Երուսաղէմի Պատրիարքութեան միաբան ըլլալով կարիքն ունէր Միաբանական ժողովի Իւրաչատուկ ընտրութեան՝ ըստ Կանոնագրի: Հապճեպ կատարուած ձեռնադրութեամբ Ձաւն եպիսկոպոս դադրեցաւ միաբան ըլլալէ, դարձեալ ըստ Կանոնագրի, եւ վշտացուց մանաւանդ Առաջնորդ Մամբրէ Սրբազանը, որ անտեղեակ էր կացութեանէն երբ հոն Ս. Էջմիածին կը գտնուէր հանդիսութեանց մասնակցելու: Հոն յանկարծ կը լսէր իր եպիսկոպոսանալը: Տեղուոյն վրայ, ձեռնադրութիւններէն առաջ, Առաջնորդ Սրբազանը իր բողոքը կը յայտնէր Ամենայն Հայոց Կաթողիկոսին: Հոն արդէն յայտնի կը դառնար Առաջնորդի ետին կատարուած անպատշաճ արարքը որուն մասնակից կ'ըլլար նաեւ Կաթողիկոսը, երբ ինք պէտք է ըլլար ճշդում կատարողը: Անշուշտ Կաթողիկոսէն բացատրութիւն մը կը սպասուէր, եւ սակայն Մամբրէ Սրբազան ընկճուած Գահիրէ կը վերադառնար առանց մնալու Հայրապետական հանդիսութեանց լրումին:

Ձաւն Սրբազան Չինչիմեանին լաւ օրեր չդիմաւորեցին, եւ հաշիւները սխալ դուրս եկան, եւ երբ տարի մը ետք, 1966-ին, Մամբրէ Արքեպիսկոպոս վախճանեցաւ, թեմական իշխանութիւնները պատշաճ կարեւորութիւնը չընծայեցին Չինչիմեան եպիսկոպոսին: Առաջնորդական ընտրութիւն երկար ատեն չկատարեցին, զգացնելով իրեն թէ գինք չէին ուզեր ընտրել, եւ փոխարէն Տեղապահ ընտրեցին Երուսաղէմէն Ներսէս վարդապետ Փապուճեանը, նախկին Կիլիկեան միաբան եւ իմ դասընկերն ու օժակիցը 1954 թուին, որուն Ձաւն եպիսկոպոս ծայրագոյն վարդապետի աստիճանները շնորհեց Գահիրէի մէջ: Ձաւն Սրբազան հեռացաւ թեմէն, նախ Արժանթիւն եւ ապա Միացեալ Նահանգներու Արեւելեան թեմ, տասնամեակ մը եւ աւելի անպաշտօն մնալով:

Տարիներ ետք Թեմական իշխանութիւնները ձեռնպահ մնացին նաեւ Տեղապահին նկատմամբ եւ գինք չընտրեցին Եպիսկոպոսաց Թեմի Առաջնորդ: Այստեղ միշտ յայտնի կը դառնար Թեմի իշխանութեանց անհարկի «բժախնդրութիւնը» որ կարծէք աւանդութիւն դարձեր էր: Մնալով առանց Առաջնորդի, այս անգամ Ամենայն Հայոց

Կաթողիկոսի հրահանգին վրայ Թեմական գոյգ ժողովները Ձաւն եպիսկոպոս Չինչիմեանը Առաջնորդ ընտրեցին եւ Հայրապետն ալ պատուեց գինք արքեպիսկոպոսի տիտղոսով:

Քաղաքական Վերիվայրումներ

Իմ պատանեկան օրերու Եգիպտոսի թագաւորութիւնը տապալած էր 1950 թուականին եւ Եգիպտական Հանրապետութիւն հռչակուած: Երկիրը իր անդորրն ու միջազգային հովանաւորութիւնը կորսնցնել սկսած էր, եւ փոքրամասնութիւններ հետզհետէ կը հեռանային երկրէն: Տեղացի ժողովուրդը հեռաւոր ու մերձաւոր գիւղերէն լեցուեցան մայրաքաղաք եւ անորոշութիւնն ու աղքատութիւնը ծայր տուաւ: Մեր օրերուն հայութեան թիւը շուրջ 45,000 հոգի կը հաշուէր Եգիպտոսի մէջ, եւ սակայն յաջորդող յիսնամեակի աւարտին արդէն այդ թիւին հարիւրէն տասը միայն մնացած էին, եւ առ այսօր միայն երկու կամ երեք հազար հայութիւն կը հաշուէ հայութիւնը: Աղեքսանդրիոյ մէջ միայն 400 հայեր կ'ապրին: Մեր վերջին երկու այցելութեան ընթացքին նկատեցինք անկումը, հակառակ անոր որ տակաւին մշակութային եւ դպրոցական, եկեղեցական ու մարզական շրջանակներ կը շնչեն ու յարատեւ գործի կը ձեռնարկեն, յաճախ Հայրենիքէն հրաւիրելով արուեստագէտներ եւ բանախօսներ:

Աշոտ Եպիսկոպոս Մնացականեան

Թեմակալ Առաջնորդ Ձաւն Արքեպիսկոպոս Չինչիմեանի հիւանդութեան հետեւանքով Մայր Աթոռ Ս. Էջմիածնէն Նորին Սրբութիւն Տ. Տ. Գարեգին Բ. Հայրապետ Գահիրէ ուղարկած էր միաբաններէն Աշոտ Մնացականեան վարդա-

պետը որպէս Առաջնորդական Փոխանորդ: 2005 թուականին Ձաւն Սրբազան կը վախճանէր եւ Տեղապահ կ'ընտրէին Մնացականեան Աշոտ վարդապետը, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսէն եպիսկոպոս կը ձեռնադրուէր որպէս միակ թեկնածուն Եգիպտոսաց Թեմի առաջնորդութեան ուր արդէն կը ծառայէր հինգ տարիներէ ի վեր:

Հակառակ իշխող աննպաստ պայմաններուն Առաջնորդ Աշոտ Եպիսկոպոս յարատեւ աշխատանք կը տանի թեմէն ներս: Աշակերտութիւնը իր նուազագոյնին հասած ըլլալով փակեցին Գալուստեան Ազգային վարժարանը ու միացուցին Նուպարեան վարժարանին, որ ցարդ կը հոգայ հարիւրէ աւելի աշակերտութեան ուսումնական կարիքները: Եկեղեցին ունի հովիւ մը եւ կիրակնօրեայ պաշտամունքները կը կատարուին, ինչպէս մենք ականատես եղանք մեր վերջին այցելութեան: Ազգային սեփական գերեզմանատունն ալ Հէլիոպոլիսի մէջ իր մատուռով միշտ բաց է հաւատացեալներուն առջեւ ուր ամիսը անգամ մը Ս. Պատարագ կը մատուցուի: Հոն եւս առիթը ունեցայ ներկայ ըլլալու եւ քարոզելու իմ վերջին այցելութեան, ինչպէս ըրած էի Աշոտ Սրբազանի հրակերպ վրայ նախորդող Կիրակին Ս. Գրիգոր Լուսաւորիչ Մայր Եկեղեցւոյ մէջ:


Երկու ակումբներ գործօն են տակաւին ուր մարզական շարժումը աշխուժ է, ինչպէս աւանդական օրաթերթերը՝ «Արեւ» ու «Յուսաբեր» որոնք համայնքը զիրար կը միացնեն տեղեկութիւններով եւ այլազան գործունէութիւններով: Աւաղ սակայն, որ անցեալի փայլքը յաւէտ կորած է, եւ պատիւ ներկայ դեկավարութեան որ փոքրիկ մնացորդացը կը կարողանան պահել որպէս աւանդ հին եւ պատուական Եգիպտոսաց Գաղութին:

Հետաքրքրուած եմք իրենց փոխարժեքով ստանալ՝

- Հայկական երգարաններ
- Կիլիկիոյ պատմական գիրքեր
- Տեղասպանութեան հետ առընչուած գիրքեր

Եթէ ունիք նման գիրքեր եւ կը փափաքիք զանոնք վաճառել, կը խնդրենք մեզի հետ կապ հաստատել հեռաձայնելով կամ e-mailով՝ **ՎԱՀԷ Ա.ՋԱՊԱՀԵԱՆՅԻՆ:**

Vahe Atchabahian
1743 E. Elizabeth St. • Pasadena, CA 91104
Tel: 626-354-5924
vamedia@yahoo.com



ԱՊԱՔԻՆՄԱՆ ՄԱՂԱՆՔ
Գաղութիս ծանօթ ազգայիններէն եւ բարերարներէն Տիար Նազարեթ Գեւորեան սրտի լուրջ հիւանդութեամբ մը տառապելով հիւանդանոց կը գտնուի: Շուտափոյթ եւ կատարեալ ապաքինում կը մաղթենք իրեն:

ՎԱՐՁՈՒ ՄՐԱՅ
ՓԱՍՍՏԻՆԱՅԻ ՄԷՋ (200 ՀՈԳԻ ՀԱՄԱՐ)
ԱՄԵՆ ՏԵՍԱԿ ԱՌԻՅՆԵՐՈՒ ՀԱՄԱՐ

1060 N. ALLEN AVE. PASADENA CA 91104
ՄԱՆՐԱՄԱՍՆՈՒԹԻՒՆՆԵՐ՝
ՀԵՌԱԶԱՅՆԵԼ (626) 797-7680

ԱՆԳԼԻԱՅԻ ՊՐԵՐԻԵՐ ԼԻԳԱ. ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԸ ՄԻԱՌՈՐՆԵՐ ԿՈՐՑՐԻՆ



Անգլիայի պրեմիեր լիգայի 22-րդ տուրում գրանցուեցին երկու մեծ անակնկալներ:

Մանչեսթեր Եունայթեդը միայն 94-րդ ընդհանուր կարողացավ փրկուել պարտությունից՝ 1-1 Սթոկ Սիթիի հետ: Ուէյն Ռունիի ֆանտաստիկ կողմ դարձաւ նրա համար ռեկորդային: Անգլիացին այժմ համարուում է Եունայթեդի պատմութեան լաւագոյն ռմբարկուն: Նշենք նաեւ, որ Հենրիկ Միլիթարեանը մեկնարկային կազում էր եւ փոխարինուեց 75-րդ ընդհանուր:

Լիւերպոլը սեփական յարկի տակ 2-3 հաշուով պարտուեց հետնապահ Սուոսսին: Երկուական կոլեր խփեցին Ֆերնանդօ Լյորենտեն եւ Ռոբերտո Ֆիթսինոն, իսկ յաղթական կոլը հեղինակեց Գուլֆի Սիգուրդսոնը:

Տուրի կեդրոնական խաղում Մանչեսթեր Սիթին ու Տոտենհեմ ոչ-ոքի խաղացին՝ 2-2: Կոլերը խփեցին Լերոյ Սաննէ, Կեւին դէ Բրույնէն, Դեյվ Ալլին եւ Հիոն Մին Սոնը:

Սալթաթունները օգտուեց առաջատար Չելսին, ով սեփական յարկի տակ ընդունեց «Հալ Սիթիին» եւ առաւելութեան հասաւ Դիեգո Կոստայի ու Գարի Կեհիլի կոլերի շնորհիւ՝ 2:0:

«Չելսին» 55 միաւորով ամրապնդուեց առաջին տեղում՝ երկրորդ տեղում ընթացող «Արսենալի» նկատմամբ ունենալով 8 միաւորի առաւելութիւն:

ՌԱՄՈՍԻ ԴՈՒՔԼՆ ԱՊԱՅՈՎԵՑ «ՌԵԱԼԻ» ՅԱՂԹԱՆԱԿԸ

Ֆուտպոլի Սպանիայի առաջնութեան 19-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» 2:1 հաշուով տնային յաղթանակ տարաւ «Մալագայի» նկատմամբ: Հանդիպման հերոսը Արքայական ակումբի՝ վերջին օրերի ամենաքննարկուող ֆուտպոլիստ Սերխիօ Ռամոսն էր: Սպանացի պաշտպանը դուբլի հեղինակ դարձաւ առաջին խաղակէսի վերջնամասում, իսկ հիւրերին ընդմիջումից յետոյ յաջողուեց միայն կրճատել հաշիւը:



Արքայական ակումբը 4 միաւոր առաջ անցաւ երկրորդ տեղում գտնուող «Սելտիլիայից», իսկ լաւագոյն եռեակը եզրափակող «Բարսելոնային» գերազանցում է 5 միաւոր:

ԲԱՐՍԵԼՈՆԱՆ ՄԵՍՍԻՆ ԴԱՐՁՆԵԼՈՒ Է ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ՎԱՐՁԱՏՐՈՒՈՂ ՖՈՒՏՊՈԼԻՍՏԸ

Սպանական sport.es պարբերականը տեղեկացնում է, որ կատալոնական Բարսելոնայի ղեկավարութիւնը մտադիր է մօտ ժամանակներս նոր պայմանագիր կնքել արժենթիւնացի յարձակուող Լիոնել Մեսսիի հետ: Նշուում է, որ նոր պայմանագիրը կնքուելու է 4 տարով, իսկ Մեսսին տարեկան 39.4 մլն եւրօ է վաստակելու եւ դառնալու է աշխարհի ամենաբարձր վարձատրուող ֆուտպոլիստը:

Պարբերականը գրել է նաեւ, որ Մեսսիի տրանսֆերային արժէքը պայմանագրում դառնալու է 250 մլն եւրօ, իսկ տրանսֆերի դէպքում արժենթիւնացին 10 մլն եւրօ է ստանալու:

Նշենք, որ ներկայիս պայմանագրով Մեսսին տարեկան 22.8 մլն եւրօ է ստանում, իսկ պայմանագիրը լրանալու է 2017-2018 մրցաշրջանից յետոյ:

ԾԱՆՐԱՍԱՐՏԸ ՀՆԱՐԱՒՈՐ Է ՀԱՆՆՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻՑ

Համաշխարհային հակադոպինգային գործակալութիւնը (WADA) պատրաստուում է լուրջ միջոցներ կիրառել ծանրամարտի հանդէպ: Այդ մասին նշում է ռուսական «ԱԳ» թերթը:

Ըստ լրատուամիջոցի ունեցած տուեալների, ծանրամարտի միջազգային ֆեդերացիան պատրաստուում է ժամանակակերպապէս որակագրկել Ռուսաստանի, Պուլկարիայի, Ղազախստանի, Բելառուսի եւ Թուրքիայի ազգային ֆեդերացիաներին, քանի որ հենց այդ երկրների ծանրորդներն են աչքի ընկնում ինչպէս միջազգային մրցահարթակներում, այնպէս էլ՝ դոպինգ ստուգումների ժամանակ:

ՀՅՖ-Ն ՈՐՈՇԵԼ Է ՀՐԱԺԱՐՈՒԵԼ ՀԱՅԱՍՏԱՆ-ՈՒՋԲԵԿԱՍՏԱՆ ԸՆԿԵՐԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ

Հայաստանի ֆուտպոլի ֆեդերացիան պայմանաւորուածութիւն էր ձեռք բերել Ուզբեկստանի ֆուտպոլի ֆեդերացիայի հետ երկու երկրների ազգային հաւաքականների միջեւ ընկերական հանդիպման անցկացման վերաբերեալ: Հանդիպումը նախատեսուած էր անցկացնել ս.թ. Փետրուարի 12-ին Թուրքիայի Անթալիա քաղաքում:



Հաշուի առնելով այն հանգամանքը, որ վերջին շրջանում Թուրքիայի տարածքում յաճախակի բնոյթ են կրում ահաբեկչական ակտերը, անվտանգութեան նկատառումներից ելնելով, Հայաստանի ֆուտպոլի ֆեդերացիան որոշում է կայացրել հրաժարուել Ուզբեկստանի հաւաքականի հետ ընկերական հանդիպումից:

ՄՈՒՐԻՆԻՈՆ ԴԵՍ ԶԷ ՌՈՒՆԻԻ ՏԵՂԱՓՈԽՈՒԹԵԱՆԸ ՉԻՆԱՍՏԱՆ

«Մանչեսթեր Եունայթեդի» գլխաւոր մարզիչ Ժոզէ Մուրինիոն անդրադարձել է անգլիացի յարձակուող Ուէյն Ռունիի՝ Չինաստանից ստացած աներեւակայելի առաջարկին: Աւելի վաղ յայտնի էր դարձել, որ չինական ակումբներից մէկը 31-ամեայ ֆուտպոլիստին առաջարկում է շաբաթական մէկ միլիոն ֆունտ ստերլինգ աշխատավարձով պայմանագիր:



«Ըտրութիւնը նրանն է: Չեմ սիրում քննադատել նրանց, ովքեր տեղափոխուում են Չինաստան: Այնտեղ վճարում են մեծ գումարներ: Բացի այդ, այդ փորձը կարող է հետաքրքիր լինել: Նրա հետ երբեք չեմ զրուցել այդ թեմայով: Կարծում եմ՝ նա դեռ կարող է օգտակար լինել մեր թիմին, սակայն որոշ մակարդակի նուաճումների հասնելուց յետոյ կարող ես ինքը որոշել, թէ ինչպէս շարունակես կարիերան», - Մուրինիոյի խօսքը մէջբերում է The Independent-ը:

Անգլիայի հաւաքականի աւագը 2004 թուականից է հանդէս գալիս մանչեսթերեան ակումբում, որի կազմում մասնակցել է Անգլիայի ընթացիկ առաջնութեան 16 խաղի եւ դարձել 2 կոլի ու 5 կոլային փոխանցման հեղինակ: Վերջերս Ռունին գերազանցեց անգլիացի լեգէնդար յարձակուող Բոբի Չարլթոնի ռեկորդը եւ 250 կոլով դարձաւ «Մանչեսթեր Եունայթեդի» պատմութեան լաւագոյն ռմբարկուն: Անգլիական ակումբում նա ստանում է շաբաթական 300 հազար ֆունտ ստերլինգ աշխատավարձ:

Յիշեցնենք, որ Ռունին նաեւ Անգլիայի ազգային հաւաքականի պատմութեան լաւագոյն ռմբարկուն է եւ այդ ցուցանիշով եւս գերազանցել էր Բոբի Չարլթոնի ռեկորդը:

AUSTRALIAN OPEN. ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋԻՆ ՌԱԿԵՏՈՒ ՊԱՐՏՈՒԵՑ 50-ՐԴ ՌԱԿԵՏԻՆ

Աշխարհի առաջին ռակետ, բրիտանացի էնդի Մարեյը պարտուեց թենիսի Աւստրալիայի բաց առաջնութեան չորրորդ շրջանում: Չորս սեթ տեւած պայքարում Մարեյը չկարողացաւ յաղթահարել Գերմանիաներկայացնող նախկին մոսկոլացի Միշա Չվեքելին: Մարեյը պարտուեց 5:7, 7:5, 2:6, 4:6 հաշուով: 29-ամեայ Չվեքելը աշխարհի 50-րդ ռակետն է եւ յաղթեց 3 ժամ 33 րոպէսում:



13 տարում առաջին անգամ «Մեծ սաղաւարտի» մրցաշարում առաջին եւ երկրորդ ռակետները չկարողացան դուրս գալ քառորդ եզրափակիչ:

Յիշեցնենք, որ երկրորդ ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը պարտուել էր ուզբեկ Դենիս Իստոմիրին:

Սակայն ռուսական ծանրամարտին մօտ գտնուող աղբիւրները նշում են, որ ՄՄՖ-ի նման պատժամիջոցները դժուար թէ կ'անգնեցնեն WADA-ի ղեկավարներին, որոնք պարզապէս ցանկանում են այդ մարզածէր հանել օլիմպիական խաղերի ծրագրերից: Այն, թէ ինչպիսի շարունակութիւն կ'ունենայ այդ երկու կազմակերպութիւնների հակամարտութիւնը, ցոյց կը տայ ժամանակը, սակայն այսօր արդէն գաղտնիք չէ, որ վերջին տարիներին դոպինգ սկանդալում բոլորից շատ յայտնուում են հենց ծանրորդները: